

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ՄԵԾԻ ՏԱԽՆ ԿԻԼԻԿԻՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ
ԿԻՐԱԿՆՈՐԵԱՅ ԴՊՐՈՑԵՐՈՒ

ԿԻՐԱԿՆՈՐԵԱՅ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԵՐ

Դ. ԳԻՐՔ

Գ. դասարանի համար
(ի պէտս Ռւառցաց)
Բ. Տպագրութիւն Բարեփոխուած



Պատրաստեց՝
Նուպար Սրբ. Պէրպէրեան

ԱՆԹԻԼԻԱՄ — ԼԻԲԱՆԱՆ
1996

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Սոյն գիրքը կը հրատարակուի մեկենասութեամբ
ԾԱՓԻԿ ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

The Tzapik Baghdasarian Charitable Trust
The First National Bank of Boston, Trustee

Կրօնական առողջ կրթութիւնը հիմքն է դաստիարակութեամ: Հայց. Եկեղեցոյ Կիրակօնօրեայ Դպրոցներու հիմնական եւ առաջնահերթ նպատակը ազգայինին ու տոհմիկին կողքին իր աշակերտին, աշակերտներուն տալն է քրիստոնէական առողջ դաստիարակութիւն, առանց որուն կը հաւատանք որ թերի կը մնայ մարդկային ամբողջական դաստիարակութիւնը:

Ներկայ դասագիրքը շարունակութիւնն է իր նախորդին, որուն մէջ հայ աշակերտը կ'ընտելանայ աշխարհի ստեղծագործութեան, աստուածաշնչական պատմութեան եւ այլ կրօնաբոյր դէմքերու, անձերու կեանքին ու պատմութեան: Իսկ այս գիրքը որ «Կիրակօնօրեայ Դպրոցի Դասեր» շարքին Դ. Գիրքն է եւ յատուկ՝ Գ. դասարանին, կը բովանդակէ Հին Ուխտի ժողովուրդի կեանքին մէկ հետաքրքրական ժամանակահատուածքը, երբ Աստուծոյ մշտատեւ ներկայութեամբ զօրացած այդ ժողովուրդը կ'ապրի իր կեանքը, որ անշուշտ կ'ունենայ նաև իր մակրացութիւնները համաձայն Աստուծոյ հանդէպ ունեցած իր հաւատքին եւ հնազանդութեան ու հաւատարմութեան:

Ամբողջ հին կտակարանեան դէպքերու եւ դէմքերու կեանքին ընդմէջէն Աստուծոյ ձայնն է որ զօրեղ կը հնչէ եւ կը հրահրէ համայն մարդկութիւնը ականջալուր ըլ-

լալու այդ ձայնին եւ այդ ձայնին առաջնորդութեամբ
ապրելու իր կեանքը:

Ահա թէ ինչու կարեւոր է, այլ եւ էական ուսումնասի-
րութիւնը հին Կտակարաննան կեանքին, մանաւանդ որ
ան է պատուանդանը Նոր Կտակարանի կեանքին եւ
աւանդութեան:

Մեր ջերմ թելադրանքն է մեր ուսուցիչներուն, որ խո-
րապէս ուսումնասիրեն Հին Կտակարանը, որովհետեւ
անոր մէջ է Աստուծոյ մարդկութեան տուած փրկութեան
խոստումը, իոն է որ կը գտնենք նաև փրկութեան բաղ-
ացուած վիճակին հասնելու իրական եւ վաւերական
կեանքի օրինակը եւ վերջապէս ան է որ հիմք կը ծառայէ
քրիստոնէական մեր հաւատքի ուժեղացման եւ ունաց-
ման: Յիշենք միայն որ Վարդանանց հաւատամարտի
նախօրենակին, քաջամարտիկ զօրականներ Հին Կտակա-
րանի Մակարայեցոց գիրքերը կը կարդային որպէս
հոգեւոր սնունդ:

Արդարեւ մեր պարտականութիւնն է Կիրակնօրեայ
Դպրոցի աշակերտին տալ անհրաժեշտն ու հիմնականը
կրօնական դաստիարակութեան ծիրէն ներս: Եւ որպէսզի
կարենանք այդ ընել հարկ է որ նախ մենք, ուսուցիչներս
լաւ կերպով սերտենք Հին Կտակարանը, որ պատուան-
դանն է Նոր Կտակարանին եւ առանցքը խոստացուած
փրկութեան խորհութիւն:

ՍԵՊՈՒՀ Ծ. ՎՐԴ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

Վարիչ Տնօրին

Հայց. Եկեղեցոյ Կիրակնօրեայ Դպրոցներու

2 Դեկտ. 1995

Անքիլիաս, Լիբանան

ՑԱՌԱԶԱԲԱՆ

Սոյն դասագիրքին դասերը կը պարունակեն Հին Ուխ-
տին Թագաւորաց շրջանի պատմութենէն դրուագներ,
որոնք ցոյց կու տան.—

ա) Աստուծոյ հոգածութիւնն ու բարերարութիւնը զինք
դաւանող եւ իր պատուիրանները պահող հաւատաց-
եալներուն:

բ) Աստուծոյ լանդիմանութիւնն ու խրատի գաւազանը
արդարութեան ճամբէն շեղող ժողովուրդին ու անոր
առաջնորդներուն՝ զանոնք ուղղութեան բերելու համար:

գ) Աստուծոյ տուած արդար պատիմը չարերուն եւ ամ-
բարտաւաններուն:

դ) Աստուծոյ ողորմածութիւնն ու ներողամտութիւնը
սրտանց զջացող եւ թողութիւն խնդրող մեղաւորներուն:

Հին Կտակարանի գիրքերուն մէջ յիշուած հաւատքի
տէր անձերու վարքութարքերը կրնան օրինակ ըլլալ ունէ
անձի:

Հայ մանուկներու եւ պատանիներու կրօնաբարոյական
դաստիարակութեան համար անհրաժեշտ է ուսուցումը
Հին Կտակարանի պատմական դէպքերուն, որովհետեւ
անոնց միջոցաւ կը փոխանցուին Աստուծոյ խօսքերն ու
պատգամները մեր մատադ սերունդին:

«Հաւատքը ծնունդ կ'առնէ քարոզութիւնը լսելէն» կ'ըսէ
Պողոս առաքեալ: Ուստի մեր ջանքը պէտք է ըլլայ սուրբ

գրային հոգեշահ պատմութիւններու ուսուցումով զօրացնել մեր մանուկներուն հաւատքը:

Կիրակնօրեայ Դպրոցի ուսուցիչին պարտականութիւնն է աղօթքով սերտել իր դասը և եռանդով ուսուցանել զայն իր աշակերտներուն. ապա յոյսով սպասել որ Աստուած ինք աճեցնէ իր խօսքին սերմերը անոնց սրտերուն մէջ:

ՆՈՒՊԱՐ ՄՐԿ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

Ա. Դաս

Սամուել Մարգարէ (Ա. Թագ. Ա.Բ.Գ.Դ. 1-18)

Աննա անունով բարեպաշտ կին մը կար, որ շատ տխուր էր զաւակ չունենալուն համար: Օր մը, Աննա տաճարին մէջ լալով աղօթեց եւ իր վիշտն ու ցաւը Աստուծոյ յայտնելով ըսաւ.

— Ո՞վ Տէր, եթէ քու աղախինիդ մանչ զաւակ մը պարզեւես, զայն քեզի պիտի նուիրեմ:

Աննա անդադար կու լար ու առանց ձայն հանելու սրտին խորերէն կ'աղօթէր. միայն իր շրթունքները կը շարժէին: Հեղի քահանայապետը, որ նոյն միջոցին տաճարին սեմին, աթոռի մը վրայ նստեր էր, Աննային երեւոյթը դիտելով կարծեց թէ ան գինով վիճակի մէջ էր: Իսկ Հեղիին սպասաւորը Աննայի մօտեցաւ եւ յանդիմանական շեշտով մը ըսաւ.

— Մինչեւ ե՞րբ գինովովթիւն պիտի ընես. հրաժարէ գինիէդ ու հեռացիր Տիրոջ առջեւէն:

— Ո՞չ, տէր իմ, պատասխանեց Աննան, ես գինի կամ օղի չեմ խմած: Քու աղախինդ չար կին մը մի կարծեր. ես վշտացած կին մըն եմ եւ հոս եկած եմ Տիրոջ առջեւ սիրտս բանալու:

Հեղի քահանան Աննային պատասխանը լսելով ըսաւ անոր.

— Գնա խաղաղութեամբ, եւ իսրայէլի Աստուածը քեզի տայ քու խնդրանքդ:

Աննա տաճարէն ելաւ ու խաղաղ սրտով գնաց։
Յաջորդ տարին Աննա մանչ զաւակ մը ունեցաւ եւ
զայն անուանեց Սամուէլ։ Երբ մանուկը կաթէն
կտրուեցաւ ու բաւական մեծցաւ, զանիկա Աստու-
ծոյ տաճարը տարաւ եւ յանձնեց Հեղի քահանային
ու ըսաւ։

— Ես այս տղուն համար աղօթք ըրի ու Տէրը իմ
խնդրանքս ինձի տուաւ։ Հիմա ես ալ զայն Տէրոջ
փոխ կու տամ։ Թող անիկա իր բոլոր կեանքին մէջ
Տէրոջ փոխ տրուած ըլլայ։

Հեղի քահանան օրհնեց Աննան եւ անոր ամուսինը
ու մաղթեց որ Աստուած ուրիշ զաւակներ ալ պար-
գեւէ իրենց։

Այնուհետեւ Սամուէլ տաճարին մէջ սկսաւ Աստու-
ծոյ սպասաւորել՝ միշտ հնազանդ ըլլալով Հեղի քա-
հանային։ Մայրը տարին անգամ մը Աստուծոյ տա-
ճարը կ'երթար եւ Սամուէլին պատմուճան մը կը տա-
նէր։

Հետադային Աստուած Աննային չնորհեց երեք
մանչ եւ երեք աղջիկ զաւակներ։

*
* *

Ոփնի եւ Փենէհէս Հեղի քահանային երկու որդի-
ներն էին։ Անոնք ալ քահանայական պաշտօն կը
մատուցանէին տաճարին մէջ, սակայն չար ու
աննկարագիր էին։ Հեղի քահանան տեղեակ դարձաւ
անոնց չարութեան եւ ըսաւ,

— Զարութիւն մի՛ ընէք, տղաքս։

Սակայն Ոփնի ու Փենէհէս նկատի չառին իրենց
հօր խրատը եւ շարունակեցին իրենց չար ընթացքը։
իսկ Հեղի քահանան ալ որպէս քահանայապէտ քա-
հանայական պաշտօնէ չարձակեց ու չպատժեց զա-
նոնք։

Օր մը, Աստուած իր պատգամաբեր հրեշտակին մի-
ջոցաւ յանդիմանեց Հեղի քահանան եւ յայտնեց թէ
քահանայապետական պաշտօնը պիտի վերցնէր իրենց
ընտանիքէն եւ պիտի պատժէր զիրենք, եւ Ոփնին ու
Փենէհէսը միեւնոյն օրը պիտի մեռնէին։ Սակայն այս
յանդիմանութենէն ետքն ալ Հեղիի որդիները շարու-
նակեցին իրենց չար ընթացքը։

Սամուէլ մանուկը օրէ օր Աստուծոյ չնորհքովը կը
մեծնար ու հաւատարմօրէն կը ծառայէր Աստուծոյ
տաճարին մէջ։ Գիշեր մը երբ Սամուէլ տաճարին մէջ
կը քնանար, յանկարծ Աստուած զինք կանչեց
ըսելով։

— Ո՛վ Սամուէլ։

Սամուէլ կարծեց թէ Հեղի քահանան է զինք կան-
չողը։ ուստի իր անկողինէն ելլելով անոր քով վազեց
եւ ըսաւ։

— Ահա հոս եմ, որովհետեւ զիս կանչեցիր։

— Ես քեզ չկանչեցի, դարձիր, պառկէ, ըսաւ Հեղի
քահանան։

Սամուէլ իր տեղը գնաց ու պառկեցաւ։ Քիչ ետք
Աստուած նորէն կանչեց զայն։ Սամուէլ նորէն գնաց
Հեղի քահանային քով։

— Որդեակ իմ, ես քեզ չկանչեցի, դարձիր, պառ-
կէ, ըսաւ Հեղի քահանան։

Սամուէլ գնաց ու պառկեցաւ։ Աստուած երրորդ
անգամ նորէն կանչեց զայն, ու Սամուէլ դարձեալ

Հեղի քահանային քով գնաց: Այս անգամ քահանայապետը հասկցաւ թէ Սամուէլը կանչողը Աստուածէր: ուստի ըստ անոր:

— Եթէ անգամ մըն ալ քեզ կանչէ, ըսէ իրեն.— խօսէ՛, Տէր, քանզի քու ծառադ մտիկ կ'ընէ:

Սամուէլ գնաց ու իր տեղը պառկեցաւ: Աստուածնորէն կանչեց.

— Սամուէլ, Սամուէլ:

Սամուէլ իսկոյն ըստ:

— Խօսէ՛, Տէր, քանզի քու ծառադ մտիկ կ'ընէ:

Այն ատեն Աստուած ըստ Սամուէլին.

— Հեղիի վրայ պիտի կատարեմ այն ամէն բաները որոնք խօսեր եմ: Իրեն իմացուցեր եմ որ իր տունը պիտի դատեմ իր գիտցած անօրէնութեան համար, որովհետեւ անոր որդիները իրենց վրայ անէծք կը բերեն, եւ ինք չյանդիմանեց զանոնք:

Առաւտուն Սամուէլ վախցաւ Տիրոջ խօսքը Հեղի քահանային պատմելու. սակայն Հեղի կանչեց զինք եւ հարցուց թէ Տիրը ինչ ըստ էր իրեն: Երբ Սամուէլ Տիրոջ ըստ պատմեց, Հեղի քահանան ըստ:

— Անիկա Տէրն է, իր աչքերուն հաճոյ երեւցածը թող ընէ:

Այս դէպքէն բաւական ժամանակ ետք, տեղի ունեցաւ մեծ պատերազմ մը, իսրայէլացիներու եւ փղուտացիներու միջեւ եւ իսրայէլացիները չորս հազար մեռեալ ունեցան պատերազմի դաշտին վրայ: Իսրայէլի մեծերը իրարու հետ խորհրդակցելով որոշեցին մարդ զլկել Հեղի քահանային մօտ եւ Աստուծոյ Ուխտին Սապանակը պատերազմին վայրը բերել տալ, որպէսզի Աստուած իրենց յաղթութիւն շնորհէր: Սակայն չէին անդրադառնար թէ Աստուած իրենցմէ

երես դարձուցած էր իրենց անօրէնութիւններուն եւ մեղքերուն համար:

Երբ Ուխտին Տապանակը բերին, պատերազմը աւելի սաստկացաւ: Փղտացիները հալածեցին իսրայէլացիները ու երեսուն հազար մարդ զարկին եւ Ուխտին Տապանակն ալ գերի տարին իրենց հետ: Պատերազմի ընթացքին սպաննուեցան նաեւ Հեղի քահանային երկու որդիները՝ Ուխտին ու Փենէհէս:

Նոյն օրը մարդ մը պատերազմի դաշտէն վազելով Հեղի քահանային քով եկաւ ու պատմեց պատահած աղէտը: Հեղի քահանան երբ այս լուրը առաւ, եւ մանաւանդ երբ իմացաւ թէ Ուխտին Տապանակը փղտացւոց ձեռքը գերի ինկած է, իր աթոռին վրայէն ինկաւ ու մեռաւ:

Այս դէպքերուն ժամանակ Սամուէլ Աստուծոյ ճամբուն մէջ մեծցած ու զարգացած էր: Ամէն ոք գիտէր թէ Տիրոջ ձեռքը անոր վրան էր եւ ան հաստատուած էր մարգարէ ըլլալու:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Աստուած կ'օրինէ իր բարեպաշտ ծառաներն ու աղախինները, կը լսէ անոնց սրտարուղի աղօթքնները եւ գոհացում կու տայ բարի խնդրուածքներու: Սակայն կը պատժէ անօրէնութիւն ու չարութիւն գործողնները:

Ուխտին Տապանակը Աստուծոյ ներկայութեան եւ գօրութեան խորհրդանիշն էր եւ նախապէս պատերազմներու ընթացքին անոր ներկայութեան պատճառով Աստուած յաղթութիւն շնորհէ: Իսրայէ-

լացիներուն: Սակայն Հեղի քահանային օրով իսրայէլացիները պարտուեցան, որովհետեւ իրենք իրենց անօրէնութիւններուն եւ մեղքերուն պատճառով արժանի չեն Ուխտին Տապանակը իրենց մէջ ունենալու եւ Աստուծոյ գօրութիւնը խնդրելու:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Խոսէ Տէր. քանզի քու ծառադ մտիկ կ'ընէ»: Ա. Թագ.
Գ. 10:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Անա ո՞ր կ'աղօթէր, եւ ինչո՞ւ համար:
- 2) Անա Սամուէլ մանուկը ո՞ր քահանային յանձնեց:
- 3) Հեղի քահանային որդիները ինչպիսի՞ մարդիկ էին:
- 4) Աստուծոյ հրեշտակը ի՞նչ ըստ Հեղի քահանային:
- 5) Հեղի քահանան պէտք եղած յանդիմանութիւնն ու պատիմը տուա՞ր իր որդիներուն:
- 6) Սամուէլ մանուկը առաջին անգամ Աստուծոյ ձայնը առնելով որո՞ւ քով գնաց:
- 7) Հեղի քահանան ի՞նչ ըստ իրեն:
- 8) Երրորդ անգամ Հեղի քահանան ի՞նչ պատուիրեց Սամուէլին:
- 9) Աստուծ ի՞նչ խօսեցաւ Սամուէլին:
- 10) Իսրայէլացիները որո՞նց դէմ պատերազմեցան:
- 11) Իսրայէլացիները ինչո՞ւ համար Ուխտին Տապանակը պատերազմին վայրը բերին:
- 12) Պատերազմին արդինքը ի՞նչ եղաւ:
- 13) Ովհի ու Փեաէհէս ի՞նչ եղան:
- 14) Հեղի քահանան իսրայէլացիներու պարտութիւնն ու Ուխտի Տապանակին գերի տարուիլը իմանալով ի՞նչ եղաւ:



Բ. ԴԱՍ

Ուխտի Տապանակին Վերադարձը (Ա. Թագ. Ե. Զ. և Է.)

Փղշտացիներ իսրայէլացիները պարտութեան մատնելէ ետք, Աստուծոյ Ուխտին Տապանակը առին եւ Ազովտոս քաղաքը տանելով զայն դրին իրենց Դագոն կոչուած կուռքի մեհեանին մէջ: Հետեւեալ առաւոտ երբ մեհեանէն ներս մտան, տեսան թէ Դագոն կուռքը Ուխտի Տապանակին առջեւ երեսի վրայ գետին ինկեր էր: Շուտով Դագոնի արձանը վերցուցին եւ իր տեղը կանգնեցուցին: Յաջորդ օր երբ նորէն մեհեանը մտան, տեսան թէ Դագոնի արձանը դարձեալ գետին ինկած էր եւ անոր գլուխն ու երկու ձեռքերուն թաթերը կոտրած էին:

Այնուհետեւ Աստուած Ազովտոսի բնակիչները թանչքի* ուռեցքներով զարկաւ: Նոյն ատեն անոնց երկրին մէջ բազմաթիւ մուկեր ելան ու սկսան վնաս հասցնել թէ՝ մարդոց եւ թէ ցանքերուն:

Փղշտացի նախարարները կասկածեցան եւ կուահեցին թէ այդ հարուածներուն պատճառը Աստուծոյ Տապանակին գերի պահուած ըլլալն էր. ուստի իրարու հետ խորհրդակցելէ վերջ Աստուծոյ Տապանակը Ազովտոսէն փոխադրեցին Գէթ քաղաքը: Ասոր վրայ

* Թանչքը աղիքի բորբոքում է, որ դուրսէն կը յայտնուի միշտ արիւնախառն կղկղանքով:

Գէթի բնակիչներն ալ թանչքի ուռեցքներ ունեցան:

Գէթի բնակիչներուն բողոքին վրայ նախարարները Աստուծոյ Ուխտին Տապանակը Ակկարոն զրկեցին, որուն բնակիչները երբ Աստուծոյ Ուխտին Տապանակը տեսան, սկսան կանչուըռտել եւ ըսել.

— Իսրայէլի Աստուծոյ Տապանակը մեզի բերին, որպէսզի մեզ կոտորեն:

Տիրոջ Ուխտին Տապանակը փղշտացիներու երկրին մէջ եօթը ամիս մնաց եւ այդ ժամանակամիջոցին Աստուծոյ պատիժը անպակաս եղաւ իրենց վրայ, որով փղշտացիներու նախարարներն ու մեծամեծները իրենց քուրմերուն հարցուցին թէ իսրայէլի Եհովա Աստուծոյն Տապանակը ի՞նչ ընեն: Քուրմերը անոնց յանձնարարեցին Աստուծոյ Տապանակը վերադարձնել իրայէլացիներուն եւ անոր հետ միասին ընծայ ու նուէր զրկել Աստուծոյ, որպէսզի աղէտն ու համաճարակ հիւանդութիւնը վերնայ իրենցմէ:

Քուրմերը խորհուրդ տուին անոնց ըսելով.

— Զեր նախարարներուն թիւովը հինգ հատ ոսկեղէն թանչքի ուռեցքներ եւ հինգ հատ ալ ոսկիէ մուկեր շինեցէք ու զանոնք ընծայ տուէք: Նոր սայլ մը շինեցէք ու երկու հատ կաթնտու երինջ(կով) առէք եւ այդ սայլին լծեցէք: իսկ անոնց ձագերը անոնց ետեւէն տուն դարձուցէք: Սայլին վրայ տեղաւորեցէք Եհովա Աստուծոյն Տապանակը եւ ձեր մատուցած ոսկեղէն ընծաները: Այս բոլորէն ետք երինջները իրենց կամքին ձգեցէք: Եթէ անոնք դէպի Բեթսամիւս քաղաք իսրայէլացիներուն ելլեն, գիտցէք որ մեր զլիսուն եկած այս աղէտը իսրայէլի Աստուծմէն է. իսկ եթէ երինջները ետ դառնան եւ տարբեր ուղղութիւն առնեն, այն ատեն գիտցէք որ այս բաները դիպ-

ուածով պատահեր են մեզի:

Փղտացի նախարարները կատարեցին քուրմերուն պատուէրը եւ երկու երինջները առանց մէկու մը առաջնորդութեան Բեթսամիւսի ճամբան բռնեցին եւ իսրայէլացիի մը արտը մտնելով մեծ քարի մը քով կեցան։ Փղտացի նախարարները մինչեւ Բեթսամիւսի սահմանը հեռուէն հետեւեցան սայլին եւ ապա վերադարձան իրենց տեղերը։

Բեթսամիւսի բնակիչները իրենց ցորենները հնձելու ատեն տեսան Աստուծոյ Տապանակին վերադարձը եւ ուրախացան։ Երկու երինջները քակեցին եւ զանոնք Աստուծոյ զոհեցին։

*

* *

Աստուծոյ Տապանակին վերադարձէն ետք անցնող քսան տարիներու ընթացքին իսրայէլացիներ իրենց մեղքերուն պատճառով շատ նեղութիւններ կրեցին փղտացիներէն։ Մինչ այդ Սամուէլ Աստուծոյ շընորհքին տակ մեծցած ու անոր օրէնքներուն նախանձախնդիր մարգարէ եղած էր։ Իսրայէլացիներ իրենց նեղութիւններէն ազատուելու համար Տիրոջ ետեւէն հառաչեցին։ Այն ատեն Սամուէլ մարգարէն անոնց ըսաւ։

— Եթէ ձեր մէջէն կուռքերը վերցնէք ու միայն ԵՀՈՎԱՆ պաշտէք, այն ատեն Ան ձեզ կ'ազատէ ձեր թշնամիներէն։

Իսրայէլացիները կատարեցին Սամուէլի պատուէրը եւ ան հրաւէր ուղղեց ժողովուրդին որ երկրի ամէն կողմերէն մարդիկ Մասփա քաղաքը հաւաքուին

Աստուծոյ աղօթելու համար։

Իսրայէլի բոլոր ցեղերէն մեծ թիւով մարդիկ Մասփա գացին ու ծոմապահութեամբ աղօթեցին եւ Աստուծոյ առջեւ իրենց մեղքերը խոստովանելով ըսին, «Տիրոջ դէմ մեղք գործեցինք»։

Փղտացիները իսրայէլացիներուն այս մեծ հաւաքոյթին լուրն առնելով պատերազմի պատրաստութիւն տեսան եւ բազմութեամբ անոնց դէմ ելան։ Իսրայէլացիներ փղտացիներուն դիտաւորութիւնը իմանալով շատ վախցան ու ըսին Սամուէլի։

— Մեզի համար անդադար աղօթէ, որ Աստուծ մեզ ազատէ փղտացիներու ձեռքէն։

Սամուէլ մարգարէն կաթընկեր գառնուկ մը առաւ ու զայն ողջակէզ ըրաւ եւ Տիրոջ աղաղակելով աղօթեց։ Աստուծ լսեց անոր աղօթքը ու պատասխան տուաւ։

Մինչ Սամուէլ ողջակէզը կը մատուցանէր, փղըշտացիներ մօտեցան պատերազմելու համար։ Նոյն օրը Աստուծ մեծ ձայնով որոտաց փղտացիներուն վրայ ու զանոնք խռովեցուց, ու իսրայէլացիներուն առջեւ զարնուեցան։ Իսրայէլացիները Մասփա քաղաքէն ելլելով հալածեցին իրենց թշնամիները եւ յաղթեցին անոնց։ Սամուէլ մարգարէն մեծ քար մը առաւ, զայն Մասփայի եւ Բեթսանայի մէջտեղ կանգնեց ու անոր անունը կոչեց Աբենեզեր, վէմ օգանականի։ ըսելով, «Տէրը մինչեւ այստեղ մեզի օգնեց»։

Այս յաղթանակէն ետք փղտացիները կորագլուի եղան։ Սամուէլ մինչեւ իր ծերութիւնը դատաւորութիւն ըրաւ իսրայէլի ազգին եւ ժողովուրդը առաջնորդեց Աստուծոյ օրէնքներով։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Ուրէ մէկը երբ յանդգնի զԱստուած անարգելու, անպայման կը պատժուի: Փղշտացիներ Աստուծոյ Տապանակը իրենց մեհեանին մէջ՝ Դագոն կուռքին բով դնելով ուզցցին անարգել Տիրոջ անունը եւ անոր համար պատժուեցան:

Իսրայէլացիներ Սրարիչ Աստուածը պաշտելով հանդերձ կը փորձուէին պաշտել նաև կուռքեր եւ հերանուներու նման գարշելի մեղքեր կը գործէին: Աստուած զիրենք զգաստացնելու համար իրենց թշնամիներուն կամքին կը ճգէր ու նեղութեան կը մատնէր: Սակայն երբ զղային իրենց մեղքերուն վրայ ու դարձի գային, Աստուած կ'ողորմէր իրենց եւ կ'ազատէր թշնամիներէն:

Աստուծմէ հեռացող ուրէ ժողովուրդ միշտ թշուառութեան կը մատնուի եւ իր թշնամիներէն նեղութիւն կը կրէ:

Աստուած կ'ողորմի ու կ'ազատէ այն ժողովուրդները որոնք կը զղան իրենց մեղքերուն համար եւ չարութենէ ետ կը կենան:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Փղշտացիները Ռիստին Տապանակը ո՞ւր դրին:
- 2) Դագոնի կուռքը Աստուծոյ Տապանակին առջեւ ի՞նչ եղած էր:
- 3) Երկրորդ անգամ Դագոնի կուռքը ի՞նչ եղաւ:

4) Ի՞նչ բաներ պատահեցան փղշտացիներու քաղաքներուն մէջ:

5) Աստուծոյ պատիժէն ազատուելու համար փղշտացիները ի՞նչ ըրին:

6) Երկու երինջները Աստուծոյ Տապանակը կրող սայր մինչեւ ո՞ւր հասցուցին:

7) Իսրայէլացիները քանի՞ տարի նեղութիւն քաշեցին փղշտացիներէն:

8) Իսրայէլացիները ինչո՞ւ համար Տիրոջ նուելա հանաչեցին:

9) Սամուէլ մարգարէն ի՞նչ ըստ իրենց:

10) Իսրայէլացիները Մասիս քաղաքը ժողովուելով ի՞նչ կ'ընէին:

11) Աստուած Սամուէլին աղօթքը ընդունելով ի՞նչ ըրաւ փղշտացիներուն դէմ:

12) Աստուած ինչո՞ւ համար յաղութիւն շնորհեց իսրայէլացիներուն:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Տէրը մինչեւ այստեղ մեզի օգնեց»: Ա. Թագ. Է.12:

Սալուղ Թագաւոր
(Ա. Թագ. Ը. Թ. Ժ. ԺԱ.)

Երբ Սամուէլ մարգարէն ծերացաւ, իր երկու որդիները դատաւոր կարգեց, սակայն անոնք կաշառակերութեան ետեւէ իյնալով ուղիղ դատեր չտեսան, եւ այդ պատճառով ժողովուրդին գլխաւորները Սամուէլին ներկայանալով ըսին.

— Ահա դուն ծերացեր ես ու քու որդիներդ քու ճամբաներուդ մէջ չեն քայլեր, ուստի մեր վրայ թագաւոր մը դիր որ մեզ կառավարէ:

Անոնց այս առաջարկը շատ գէշ ազդեց Սամուէլին, որովհետեւ Աստուած կը թագաւորէր իսրայէլի ազգին վրայ եւ զանոնք կը պաշտպանէր իրենց թշնամիներէն եթէ երբեք կուռքեր պաշտելով մեղք չգործէին: Բայց Աստուած ըսաւ Սամուէլի.

— Անոնց խօսքը մտիկ ըրէ ու անոնց վրայ թագաւոր մը դիր: Անոնք իրենց այս արարքովը ոչ թէ քեզ կ'անարգեն, այլ զիս կը մերժեն:

Սամուէլ մարգարէն ժողովուրդին խոստացաւ յարմար մէկը գտնել եւ զայն թագաւոր օծել: Նոյն ատեն անոնց յայտնեց թէ իրենց վրայ երկրաւոր թագաւոր մը ունենալով աւելի նեղութիւն ու դժուարութիւն պիտի կրէին: Պարտաւորուած պիտի ըլլային իրենց զաւակներն ու ստացուածքները անոր ի սպաս դնելու:

Բենիամինի ցեղէն Կիս անունով զօրաւոր մարդու մը որդին էր Սաւուղ, որ բարձրահասակ էր ու յաղթանդամ: Օր մը, ան իրենց ծառային հետ ճամբայ ելաւ իր հօրը կորսուած էշերը փնտուելու համար: Բաւական տեղեր պտըտելէ ետք հասան քաղաք մը, ուր ներկայ էր Սամուէլ մարգարէն: Սաւուղ իրենց էշերը հոն ալ չգտնելով որոշեց տուն վերադառնալ. սակայն ծառան իրեն թելադրեց Սամուէլ մարգարէին քով երթալ եւ անոր հարցնել: Սաւուղ յօֆարեցաւ եւ երկուքը միասին ներկայացան մարգարէին:

Սաւուղի գալէն օր մը առաջ Աստուած Սամուէլին ըսած էր.

— Վաղը այս ատեն Բենիամինի ցեղէն մարդ մը պիտի զրկեմ, զայն իմ ժողովուրդիս վրայ իշխան օծէ:

Երբ Սաւուղ Սամուէլին քով եկաւ, Աստուած ըսաւ իրեն.

— Ահա այս է քեզի ըսած անձս:

Սամուէլ պատուով ընդունեց Սաւուղը եւ ճաշի հրաւիրեց: Նաեւ յայտնեց անոր թէ իրենց կորսուած էշերը գտնուած են: Սաւուղ զարմացաւ իրեն ցոյց տրուած յարգանքին համար:

Յաջորդ առաւօտ Սամուէլ Սաւուղը տարաւ քաղաքին ծայրը. հոն առանձնութեան մէջ անոր գլխուն վրայ օրհնուած սուրբ իւղ թափեց ու զայն օծելէ ետք համբուրեց եւ ըսաւ.

— Տէրը քեզ իր ժառանգութեան վրայ իշխան օծեց: Այսօր ինձմէ բաժնուելէդ ետք, Ռաքէլի գերեզմանին քով երկու մարդոց պիտի հանդիպիս, որոնք քեզի պիտի յայտնեն թէ ձեր էշերը գտնուած են եւ հայրդ ձեր մասին կը մտածէ: Անոնցմէ բաժնուելէդ ետք

Դերովրայի կազնիին քով երեք մարդիկ քեզի պիտի հանդիպին, որոնցմէ մէկը երեք ուլ, միւսը երեք աման հաց ու երրորդն ալ տիկ մը գինի առած դէպի թեթէլ՝ Աստուծոյ առջեւ կ'ելլեն։ Անոնք քու ողջութիւնդ հարցնելով քեզի երկու հաց պիտի տան։ Անկէ ետք Աստուծոյ բլուրը պիտի երթաս։ Հոն քաղաք մը-տած ատենդ մարդարէներու գունդի մը պիտի հանդիպիս, որոնք իրենց առջեւէն տաւիդ, թմբուկ, սը-րինդ ու քնար ունենալով մարդարէութիւն պիտի ընեն։ Նոյն ժամուն քու վրադ ալ Տիրոջ Հոգին պիտի դայ ու անոնց հետ մարդարէութիւն պիտի ընես։ Ինձմէ առաջ Գաղղաղա իջիր եւ եօթը օր սպասէ, մինչեւ ես գամ եւ քեզի իմացնեմ ընելիք գործդ։

Սաւուղ ճամբայ ելլելէ ետք տեսաւ թէ Սամուէլի ըսած խօսքերը կէտ առ կէտ կատարուեցան. իսկ երբ մարդարէներու գունդին հանդիպեցաւ, Աստուծոյ Հոգին իր վրան եկաւ եւ սկսաւ մարդարէանալ զարմացնելով ականատեսները։

Ժամանակ մը վերջ Սամուէլ իսրայէլի ժողովուրդը Մասփայի մէջ՝ Աստուծոյ առջեւ ժողվեց ու վիճակ ձգեց թագաւոր ընտրելու համար։ Վիճակը Բենիամինի ցեղին Կիսի որդույն՝ Սաւուղի վրայ ելաւ։ Բայց Սաւուղ մէջտեղ չկար։ Ան կարասիներու մէջ պահւուած էր։ Սամուէլ Աստուծոյ ցուցմունքով ժողովուրդին յայտնեց անոր ուր ըլլալը։ Անմիջապէս Սաւուղը գտան ու մէջտեղ բերին։ Մարդիկ անոր բարձր հասակն ու գեղեցիկ դէմքը տեսնելով ուրախացան եւ աղաղակելով ըսին, «կեցցէ արքան»։

Ամիս մը ետք, իրայէլացիներուն Յաբիս քաղաքը պաշարուեցաւ Ամմոնացիներուն կողմէ։ Յաբիսի բնակիչները իրենց թշնամիին ոյժը տեսնելով ուզեցին համաձայնութեան գալ. սակայն Ամմոնացի-

ներուն թագաւորը՝ Նաաս իսրայէլացիներուն վրայ նախատինք դնելու համար ըսաւ անոնց։

— Զեզի հետ դաշնակցութիւն կ'ընեմ, պայմանաւ որ ձեզմէ իւրաքանչիւրը իր աջ աչքը հանէ։

Յաբիսի բնակիչները ահուղողի մատնուեցան ու եօթը օր պայմանաժամ ուզեցին թշնամիէն՝ իրենց պատասխանը տալու համար։ Մինչ այդ, պատգամաւրութիւն մըն ալ ղրկեցին Սաւուղին մօտ իրենց ծանր կացութիւնը իմացնելու համար։

Սաւուղ արտէն վերադառնալու ատեն երբ այդ լուրը առաւ, Աստուծոյ Հոգին վրան եկաւ ու անոր բարկութիւնը բորբոքեցաւ, եւ զոյգ մը եզ առնելով պատառեց ու կտոր կտոր ընելով զանոնք պատգամաւրները ձեռքով իսրայէլի երկրին ամէն կողմերը լրկեց եւ ըսաւ։

— Ով որ Սաւուղի ու Սամուէլի ետեւէն չգայ, անոր եզները այսպէս պիտի ընեն։

Թէեւ Սաւուղ թագաւոր ընտրուած էր, սակայն մինչեւ այդ օրը տակաւին թագաւորութիւնը չէր հաստատուած։

Սաւուղի կոչին վրայ վեց հարիւր եօթանասուն հազար հոգի հաւաքուեցան իր չուրջը։ Սաւուղ իր մարդոց գլուխն անցած, առաւօտուն յարձակեցաւ Ամմոնացիներուն վրայ եւ անոնց մեծ ջարդ մը տալով ազատեց Յաբիսի բնակիչները։

Այս յաղթանակէն վերջ Սամուէլի առաջնորդութեամբ ժողովուրդը Գաղղաղա գնաց եւ հոն Սաւուղ թագաւոր օծուեցաւ։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Աստուծոյ Հոգին երբ Սալուդի վրան եկաւ, ան կրցաւ մեծամեծ գործեր ընթել Տիրոջ փառքին եւ իր ազգին փրկութեան համար:

Մենք ալ մեր ազգին ու եկեղեցին ծառայելու համար պէտք ունինք Աստուծոյ շնորհելին եւ Սուրբ Հոգիի զօրութեան: Աստուած պատրաստ է մեզի տալու իր զանազան պարզեւները, եթէ սրբութեան ետեւէ ըլլանք ու հաւատքով իրմէ խնդրենք:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Իսրայէլի ազգին գլխաւորները ի՞նչ խնդրեցին Սամուէլն:
- 2) Ինչո՞ւ համար անոնց առաջարկը գէշ ազդեց Սամուէլին:
- 3) Աստուած ի՞նչ ըստ Սամուէլին:
- 4) Սալուդ իր ծառային հետ ի՞նչ կը փնտուիր:
- 5) Սալուդ ինչո՞ւ համար ներկայացաւ Սամուէլին:
- 6) Յաջորդ առաւօտ Սամուէլ Սալուդին գլխուն վրայ ի՞նչ թափեց եւ ի՞նչ ըստ իրեն:
- 7) Ամմոնացիներուն նաևս Յարիսի բնակիչներուն հետ հաշտուելու համար ի՞նչ առաջարկեց:
- 8) Յարիսի բնակիչները օգնութեան համար որո՞ւ դիմեցին:
- 9) Սալուդ Յարիսի ժողովուրդին վիճակը իմանալով ի՞նչ եղաւ, ի՞նչ ըրաւ եւ ի՞նչ ըստ:

- 10) Ամմոնացիները ի՞նչ եղան Սալուդի մարդոց առջեւ:
- 11) Ամմոնացիներուն յաղթելէ վերջ Գաղգաղայի մէջ Սալուդը ի՞նչ ըրին:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Օգնելու և կործանելու գօրութիւնը Աստուծոյ ձեռքան է»: *Բ. Մնաց.* ԻԵ.8:



Սաւուղի Անհնազանդութիւնը և
Յովնաթանի Յաղթանակը
(Ա. Թագ. ԺԳ. ԺԴ. 1-23)

Սաւուղի թագաւոր թէեւ քաջ էր, սակայն յաճախ ինք-նագլուխ կը շարժէր եւ Սամուէլ մարգարէի իմաստուն խօսքերէն ու փորձառութենէն դաս չէր առներ:

Օրին մէկը, փղտացիները պատերազմի մեծ պատրաստութիւն տեսան հսրայէլի ազգին դէմ:

Սաւուղի եր մարդիկը թշնամիին դէմ դիրքեր բռնած կը սպասէին: Սամուէլ մարգարէն Սաւուղին լուր զրկած էր որ մինչեւ իր գալը՝ եօթը օր սպասէր, որպէսզի ինք զոհ մատուցանէր Աստուծոյ եւ աղօթէր հսրայէլացիներու յաղթանակին համար:

Այնպէս պատահեցաւ որ ծիչդ որոշուած ժամուն Սամուէլ մարգարէն չկրցաւ հասնիլ. իսկ Սաւուղի մարդոցմէ ոմանք ալ թշնամիին մեծ բազմութիւնը տեսնելով սկսան հեռանալ: Սաւուղի այս բաները տեսնելով չսպասեց Սամուէլի գալուն. աճապարեց ու զոհը ինք մատոյց որ արգիլուած էր ընել իրեն:

Սաւուղի հազիւ թէ զոհը վերջացուցած էր, Սամուէլ հասաւ եւ եղածը տեսնելով ըսաւ.

— Ի՞նչ ըրիր:

Սաւուղի ինքզինք արդարացնելու համար ըսաւ.

— Տեսայ որ ժողովուրդը քովէս կը ցրուի, եւ դուն ալ քու որոշած օրերուդ մէջ չեկար, ես ինծի ըսի,

«Հիմա փղտացիները իմ վրաս պիտի իջնեն եւ ես Տիրոջ առջեւ առանց աղօթքի պիտի մնամ»: ուստի համարձակեցայ ողջակէզը մատուցանել:

Սամուէլ ըսաւ Սաւուղի.

— Քու Տէր Աստուծոյդ պատուիրանը չպահելով յիմարութիւն ըրիր, քանի որ Տէրը քու թագաւորութիւնդ հսրայէլի վրայ յաւիտեան պիտի հաստատէր, բայց հիմա քու անհնազանդութենանդ պատճառով թագաւորութիւնդ հաստատ պիտի չըլլայ:

*

* *

Այս դէպքէն վերջ օրեր անցան եւ փղտացիները յարձակումի համար սկսան շարժիլ: Սաւուղին քով մնացեր էին միայն վեց հարիւր հոգի, որոնք շուարած վիճակով կը դիտէին թշնամիին շարժումները:

Սաւուղի որդին Յովնաթան առանց իր հօրը լուր տալու իր կապարձակիր (զէնքերը կրող) պատանիին հետ մօտեցաւ փղտացի պահակներուն:

— Քալէ՛, ըսաւ Յովնաթան կապարձակիրին, փղտացիներու գօրքին առջեւ անցնինք, թերեւս Տէրը մեզի համար բան մը ընէ ու յաղթութիւն շնորհէ:

— Յառաջ գնա՛, ես քու կողքիդ եմ, պատասխանեց պատանին:

Յովնաթան ըսաւ անոր.

— Փղտացիները մեզ տեսնելով եթէ ըսեն, «ձեր տեղը կայնեցէք», այն ատեն մեր տեղը կենանք. բայց եթէ ըսեն, «մեզի եկէք», այն ատեն գիտնանք թէ Աստուած մեր հետն է եւ մեր թշնամիները մեր ձեռքը պիտի մատնէ:

Յովնաթանն ու իր կապարճակիրը Աստուծոյ զօրութեան եւ օգնականութեան վստահելով առաջ անցան ու երեւցան փղտացիներուն, որոնք հեռուէն պոռացին.

— Մեզի եկէք որ ձեզի բան մը իմացնենք:

— Հետեւէ ինձի. Աստուած մեր թշնամիները մեր ձեռքը մատնեց, ըստ Յովնաթան եւ երկուքը ժայռերու մէջէն դուրս ելլելով խոյացան փղտացիներուն վրայ եւ յանկարծակի յարձակումով մը անոնցմէ քսան հոգի սպաննեցին: Փղտացիները այս անակընկալ յարձակումին եւ կոտորածին դիմաց շատ վախցան, խոռվեցան, շուարեցան եւ չփոթելով սկըսան զիրար կոտորել:

Այդ օր իսրայէլացիները հալածեցին իրենց թշնամիները եւ մեծ աւար ձեռք ձգեցին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1) Սաւուլ Տիրոց հրամանին եւ օրէնքին հակառակ շարժելով մեղք գործեց եւ անոր համար յանդիմանուեցաւ: Աստուած կը ներէր Սաւուլին յացանքը եթէ ան զդշար եւ ներողութիւն խնդրէր. սակայն ան իր յանցանքին համար քողութիւն խնդրելու տեղ ջանաց արդարացնել իր արարքը:

Մենք ալ երբ մեղքի մէջ իյնանք, մեր սխալ արարքները արդարացնելու տեղ, խոնարի սրտով Աստուծմէ քողութիւն խնդրելու ենք՝ ուրիշ անգամ չկրկնելու խոստումով:

2) Յովնաթան յաղթանակ տարաւ թշնամիին վրայ, քանի որ Աստուծոյ վստահելով եւ միայն Անոր յուսալով գործի անցաւ:

Մենք ալ երբ որեւէ գործի ձեռնարկենք, միշտ Աստուծոյ յուսալով եւ անոր օգնութիւնը խնդրելով նամրայ ելլելու ենք, որպէսզի Ան մեզի յաջողութիւն շնորհէ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Սաւուլ Սամուէլին ուշանալով պատճառով ի՞նչ ըրաւ:
- 2) Սամուէլ Սաւուլը յանդիմանելով ի՞նչ ըսաւ:
- 3) Սաւուլ իր արարքը արդարացնելու համար ի՞նչ ըսաւ:

- 4) Յովնաթան իր կապարճակիրին հետ ո՞ւր գնաց:
- 5) Յովնաթան որո՞ւ վստահելով թշնամիներում մօտեցաւ:

- 6) Փղտացիները Յովնաթանն ու իր կապարճակիրը տեսնելով ի՞նչ պոռացին:

- 7) Յովնաթանն ու կապարճակիր պատահին առաջին առիթով թշնամիներէն քանի՞ հոգի սպաննեցին:

- 8) Փղտացիները այդ անակնկալ յարձակումը տեսնելով ի՞նչ եղան եւ ի՞նչ ըրին:

ԳՈՅ ՍՈՐՎԻ

«Աստուծմով քաջութիւն պիտի ունենանք, ու Ան ամօթար պիտի ընէ մեր թշնամիները»: Սաղմ. ձէ. (ՃՀ.)*13:

- * Փակագծի մէջ առնուած թիւերը Ամերիկեան Սուրբ Գրոց Ընկերութեան կողմէ հրատարակուած աշխարհաբար Աստուածաշունչի Սաղմոսաց գիրքին յատուի են:

Սատողի Երկրորդ Անհնազանդութիւնը
(Ա. Թագ. ԺԵ. և ԺԶ.)

Ամաղեկացիները չար ազգ մըն էին եւ թշնամի իսրայէլացիներուն: Աստուած որոշած էր բնաջնջել զանոնք իրենց չարութիւններուն համար. ուստի Սամուէլ մարդարէին բերնով պատուիրեց Սաւուղին որ զօրք հաւաքէր եւ յարձակէր Ամաղեկացիներուն վըրայ ու զանոնք սուրէ անցընէր, նաեւ չխնայէր անոնց անասուններուն եւ աւար չառնէր, որովհետեւ Ամաղէկի չար ազգն ու անոր ինչքերը նզովուած էին Աստուծոյ կողմէ:

Սաւուղ բազմահազար զօրք հաւաքեց եւ անոնց գըլուխն անցած յարձակեցաւ Ամաղեկացիներուն վրայ ու մեծ կոտորած մը ըրաւ: Սակայն անոնցմէ մնացած ճոխ աւարը տեսնելով ուզեց իւրացնել զանոնք, ու Աստուծոյ պատուէրին հակառակ շարժելով Ամաղեկացիներուն ընտիր եւ գէր ոչխարներն ու արջառները մեռցնել չտուաւ: Նաեւ Ամաղեկացիներուն Ագագ թագաւորը ողջ բռնեց:

Սաւուղ իր յաղթանակէն վերջ աւարը հետն առած՝ երբ կը վերադառնար, տեսաւ Սամուէլ մարդարէն որ իրեն դէմը ելած կու գար:

— Դուն Տիրոջմէ օրհնեալ ըլլաս. Տիրոջ խօսքը կատարեցի, ըսաւ Սաւուղ Սամուէլին:

— Հապա այդ ոչխարներուն ձայնը ի՞նչ պիտի ըլ-

լայ որ իմ ականջիս կու գայ, ու արջառներուն ձայնը զոր կը լսեմ, ըսաւ Սամուէլ:

Սաւուղ իր սխալ արարքը արդարացնելու համար ըսաւ.

— Զանոնք Ամաղեկացիներէն բերին, քանզի ժողովուրդը ամենէն աղէկ ոչխարներն ու արջառները ողջ թողուց, որպէսզի զանոնք Աստուծոյ զոհ մատուցանէ:

Սամուէլ պատասխանեց.

— Միթէ Տիրոջ առջեւ ողջակէզներն ու զոհերը իր ձայնին հնազանդելու չափ հաճո՞յ են: Ահա հնազանդութիւնը զոհէն ու խօսք մտիկ ընելը խոյերու ճարպէն աղէկ է... քանի որ դուն Տիրոջ խօսքը մերժեցիր, Տէրն ալ քեզ մերժեց, որպէսզի հսրայէլի վըրայ թագաւոր չըլլաս:

Այս դէպքէն վերջ Սամուէլ Սաւուղին համար անընդհատ սուգ կ'ընէր ու կ'աղօթէր: Օր մը Աստուած ըսաւ Սամուէլին.

— Մինչեւ ե՞րբ Սաւուղի համար սուգ կ'ընես. ես զանիկա մերժեցի, որպէսզի հսրայէլի վըրայ չթագաւորէ: Ելի՛ր, եղջիւրդ իւզով լեցուր ու քեզ զրկեմ Բեթղեհէմացի Յեսսէի քով, որովհետեւ անոր որդիներէն մէկը թագաւոր ընտրեցի:

Սամուէլ Բեթղեհէմ երթալով զոհ մատոյց եւ այդ առիթով ուզեց տեսնել Յեսսէի որդիները: Առաջին անգամ ներկայացաւ Յեսսէի անդրանիկ որդին: Սամուէլ անոր բարձր հասակը տեսնելով հիացաւ անոր վրայ եւ ուզեց զայն օծել. բայց Աստուած ըսաւ իրեն.

— Անոր երեւոյթին ու հասակին մի՛ նայիր... մարդը երեւցածին կը նայի, բայց Տէրը սրտին կը նայի: Յեսսէ իր եօթը որդիները կարգով ներկայացուց

Սամուէլին, բայց Աստուած Սամուէլին յայտնեց թէ անոնցմէ ոեւէ մէկը յարմար չէր. Ուստի Սամուէլ ըստ Յեսսէի.

— Տէրը ասոնցմէ ոեւէ մէկը չընտրեց. տղաներդ այդչա՞փ են:

Յեսսէ ըստ թէ իր ամենէն պզտիկ տղան՝ Դաւիթը ներկայ չէ եւ դաշտերու մէջ իր ոչխարները կ'արածէ: Սամուէլ առաջարկեց իր առջեւ բերել զայն: Երբոր Դաւիթներկայացաւ, Աստուած ըստ Սամուէլին.

— Ելի՛ր, ասիկա օծէ:

Սամուէլ իւղին եղջիւրը առաւ եւ Դաւիթը օծեց: Այն օրէն ետք Աստուծոյ Հոգին Դաւիթի վրան եկաւ:

*

* *

Ժամանակ մը ետք, Տիրոջ Հոգին Սաւուղէն հեռացաւ իր անհնազանդութեան եւ մեղքերուն համար, ու չար ոգի մը գալով իրեն նեղութիւն կու տար: Սաւուղի ծառաները իրեն խորհուրդ տուին որ լաւ քնար զարնող մը գտնէ, որպէսզի չար ոգիին նեղութիւն տուած ատենը քնարին ձայնը զինք հանգըստացնէ:

Սաւուղ յօժարեցաւ եւ իր ծառաները դրկեց լաւ քնար զարնող մը փնտոելու համար: Բաւական փընքնար զարնող մը փնտոելու համար:

Նելով կը նուագէր եւ քաղցրաձայն սաղմոսներ կ'երգէր: Մինչ Դաւիթ կը նուագէր, չար ոգին կը հեռանար ու Սաւուղ կը հանգստանար:

Դաւիթ ժամանակ մը Սաւուղին արքունիքը մնալէ ետք, իր հօրը քով վերադարձաւ եւ դարձեալ սկսաւ արածել իրենց ոչխարները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Հաւատացեալին պարտականութիւնն է հնագանդիլ Աստուծոյ եւ կատարել անոր պատուիրանները: Ով որ Սաւուղի նման Աստուծոյ պատուէրները չի գործադրեր, եւ գարտուղի միջոցներով կ'ուզէ նիւթական շահեր ապահովել՝ գանոնք եկեղեցիի կամ քարեսիրական նախտակներու նուիրելու մտադրութեամբ, չարաչար կը սխալի: Աստուած չ'ուզեր այդպիսի նուէրներ եւ կը պատժէ նման արարքներու մէջ գտնուողները:

Ամէն քանէ առաջ Աստուած կ'ուզէ որ մարդիկ հնագանդին իրեն ու մեղքէ զգուշանան: Աստուած չ'ընդունիր խարեբայութեամբ, անիրաւութեամբ, կաշառակերութեամբ, գողութեամբ, անբարոյութեամբ, բախտախաղի եւ այլեւայլ ապօրինի միջոցներով ձեռք բերուած նուէրները:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1) Աստուած ի՞նչ պատուիրեց Սաւուղին Ամաղեկացիներուն համար:

- 2) Սաւուղ ի՞նչ ըրաւ Ամաղեկացիները:
- 3) Սաւուղ որո՞նց խնայեց եւ չմեղոց:
- 4) Սամուէլ Սաւուղը տեսմելով ի՞նչ ըսաւ:
- 5) Սաւուղ իր արարքը արդարացնելու համար ի՞նչ պատասխանեց Սամուէլի:
- 6) Ինչո՞ւ համար Աստուած Սաւուղին թագաւորութիւնը վերցնել ուզեց:
- 7) Աստուած ինչո՞ւ համար Սամուէլը Բերդեհիմ դրկեց:
- 8) Սամուէլ Յեսսէի անդրանիկ որդիին բարձր հասակը տեսմելով ի՞նչ ուզեց ընել:
- 9) Աստուած ի՞նչ ըսաւ Սամուէլի:
- 10) Սամուէլ Յեսսէի որդիներին որո՞ւն գլուխը օծեց:
- 11) Դաւիթ ի՞նչ գործով կը զբաղէր:
- 12) Դաւիթ ինչո՞ւ համար Սաւուղին պալատը կանչընեցաւ:

ԳՈՅՑ ՍՈՐՎԻԼ

«Հնազանդութիւնը զոհին ու խօսք մտիկ ընելը խոյերու ճարպէն աղէկ է»: Ա. Թագ. ԺԵ.22:

Զ. ԴԱՍ

Դաւիթ Կը Յաղթէ Գողիաթին (Ա. Թագ. ԺԵ.1-58)

Իսրայէլացիներն ու փղտացիները դարձեալ պատերազմի մէջ էին: Երկու բանակները դէմ զիմաց կեցած կը սպասէին յարմար առիթի, իրարու վրայ յարձակելու:

Փղտացիներու բանակին մէջ կը գտնուէր վեց կանգունէ աւելի բարձր հասակ ունեցող մարդ մը Գողիաթ անունով: Ան երկաթէ զրահ հագած եւ ձեռքը երկայն նիզակ մը բռնած՝ մենամարտի կը հրաւիրէր իսրայէլացիները ու գանոնք նախատելով կը պոռար.

— Ինչո՞ւ համար մեզի դէմ պատերազմի ելած էք... Զեր մէջէն մարդ մը ընտրեցէք ինծի հետ մենամարտելու: Եթէ ան ինծի յաղթէ եւ զիս մեռցնէ, այն ատեն մենք ձեզի հարկատու կ'ըլլանք. իսկ եթէ ես իրեն յաղթեմ ու զինք մեռցընեմ, այն ատեն դուք մեզի հարկատու կ'ըլլաք:

Սաւուղ թագաւորն ու իր մարդիկը Գողիաթին խօսքերը լսելով կը խոռվէին, կը վախնային եւ կը մտածէին թէ ինչ կրնային ընել:

Այդ օրերուն Սաւուղի բանակին մէջ կը գտնուէին Յեսէի երեք որդիներն ալ: Օր մը, Յեսսէ իր կրտսեր որդին՝ Դաւիթը կանչելով կերակուրի ծրար մը տըւաւ անոր եւ զայն զրկեց իր երեք որդիներուն քով, որպէսզի անոնցմէ լուր մը բերէր:

Դաւիթ երբ իսրայէլացիներուն բանակատեղին հասաւ, հեռուէն տեսաւ Գողիաթը որ Աստուծոյ ու իսրայէլի ազգին դէմ նախատական խօսքեր կ'արտասանէր: Լսեց նաեւ իր ազգակիցներուն խօսքերը որոնք իրարու կ'ըսէին.

— Ով որ այս մարդը մեռցնէ, թագաւորը իր աղջկը անոր կնութեան պիտի տայ մեծ պարզեւներով միատեղ:

Դաւիթ այդ խօսքերը իմանալով ըսաւ.

— Այս օտարազգին ո՞վ է որ Աստուծոյ զօրքերը նախատէ: Տիրոջ օգնութեամբ ես կրնամ անոր դէմ ելլել:

Դաւիթին խօսքերը հասան Սաւուղին ականջը եւ զանիկա իր քով բերել տուաւ: Դաւիթ Սաւուղին առջեւ ելլելով ըսաւ.

— Քու ծառադ պիտի երթայ ու այն փղտացիին դէմ կռուի:

Սաւուղ ըսաւ Դաւիթին.

— Դուն չես կրնար այդ փղտացիին վրայ երթալ ու անոր հետ ծեծկուիլ, որովհետեւ դուն մանուկ մըն ես, մինչ անիկա իր մանկութենէն ի վեր պատերազմող մարդ է:

Դաւիթ պատասխանեց.

— Քու ծառայիդ արածած ոչխարները երբ առիւծի կամ արջի յարձակման կ'ենթարկուէին, ես զանիկա կը զարնէի ու անոր բերնէն կ'ազատէի ոչխարը. իսկ եթէ ան իմ վրաս յարձակէր, զայն իր մօրուքէն բըռնելով կը զարնէի ու կը մեռցնէի: Քու ծառադ առիւծ ալ մեռցուցեր է, արջ ալ, ու այս փղտացին ալ առանցմէ մէկուն պէս պիտի ըլլայ, քանի որ Ասանոնցմէ մէկուն պէս պիտի ըլլայ, քանի որ Աստուծոյ զօրքերը նախատեց: Առիւծին ու արջին ձեռ-

քէն պիս ազատող Տէրը այս փղտացիին ձեռքէն ալ պիտի ազատէ:

— Գնա ու Տէրը քեզի հետ ըլլայ, ըսաւ Սաւուղ եւ Դաւիթին հազցուց իր հանդերձներն ու զրահը, եւ անոր գլխուն դրաւ պղինձէ սաղաւարտ մը:

Դաւիթ պատերազմական հանդերձի ու սաղաւարտի վարժ չըլլալով ետ հանեց զանոնք եւ իր գաւազանը ձեռքն առնելով ճամբայ ելաւ Գողիաթին դէմ կռուելու: Ճամբան գետնէն հինգ հատ գայլախազ քարեր ընտրեց եւ զանոնք իր մախաղին մէջ դրաւ. ապա իր պարսատիկը ձեռքը բռնելով մօտեցաւ Գողիաթին:

— Միթէ ես շո՞ւն եմ որ իմ վրաս գաւազանով կու գաս. ինծի եկուր որ քու մարմինդ երկինքի թոչուններուն եւ դաշտի գազաններուն կեր տամ, ըսաւ Գողիաթը ու զայրանալով սկսաւ նախատել Դաւիթը:

Դաւիթ ըսաւ Գողիաթին.

— Դուն ինծի սուրով, նիզակով ու գեղարդով կու գաս, բայց ես զօրութեանց Տիրոջ անունովը կու գամ: Այսօր Տէրը քեզ իմ ձեռքս պիտի մատնէ ու ես քեզ պիտի մեռցնեմ:

Գողիաթ այս խօսքերը լսելէ ետք Դաւիթին մօտեցաւ, սակայն ան շուտով իր մախաղին մէջէն քար մը առաւ եւ զայն պարսատիկովը Գողիաթին նետեց: Քարը երթալով անոր ճակատին մէջ մտաւ ու անիկա երեսի վրայ գետին ինկաւ: Դաւիթ իսկոյն խոյացաւ Գողիաթին վրայ եւ անոր մէջքէն սուրը հանելով գլուխը կտրեց:

Փղտացիները իրենց զօրաւոր մարդուն պարտութիւնը տեսնելով սարսափեցան ու փախան: Իսրայէլացիները հալածեցին զանոնք եւ մեծ յաղթանակ մը տարին իրենց թշնամիներուն վրայ:

Այս յաղթանակէն վերջ Սաւուղ Դաւիթը բանակի հրամանատար կարգեց եւ իր աղջիկը՝ Մեղքողը անոր կնութեան տուաւ: Իսկ Սաւուղի որդին՝ Յովնաթան եղբայրական մեծ սիրով մը կապուեցաւ Դաւիթին եւ սկսաւ իր անձին պէս սիրել զայն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Դաւիթ Աստուծոյ գօրութեան ապաւինելով ճամբայ ելաւ Գողիարին դէմ կոռւելու եւ յաղթեց անոր:

Ամէն անոնք որոնք Աստուծոյ կը վստահին եւ անոր գօրութիւնը խնդրելով կը պայքարին չարին դէմ, յաղթող կը հանդիսանան: Ով որ Աստուծոյ յուսալով կը գործէ, երբեք չամչնար իր թշնամիներուն առջեւ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Ո՞վ էր Գողիար:
- 2) Գողիար ի՞նչ ըսելով կը պոռար:
- 3) Սաւուղ եւ իր մարդիկը Գողիարին խօսքերը լսելով ի՞նչ կ'ըլլային:
- 4) Դաւիթ ինչո՞ւ համար խրայէլացիներու բանակատեղին եկած էր:
- 5) Սաւուղ ի՞նչ խոստացած էր Գողիարը սպաննողին:
- 6) Դաւիթ Գողիարին խօսքերը լսելէ եւոք ի՞նչ ըսաւ իր շուրջը գտնուող մարդոց:
- 7) Սաւուղ նորահաս երիտասարդ Դաւիթը տեսմելով ի՞նչ ըսաւ անոր:

- 8) Դաւիթ ի՞նչ պատասխանեց Սաւուղին:
- 9) Դաւիթ Սաւուղին երկաթէ հանդերձներն ու զրահը հագնելէ եւոք ի՞նչ ըսաւ եւ ի՞նչ ըրաւ:
- 10) Դաւիթ որո՞ւ վստահելով Գողիարին դէմ ելաւ:
- 11) Գողիար Դաւիթը տեսմելով ի՞նչ ըսաւ:
- 12) Դաւիթ ի՞նչ պատասխանեց անոր:
- 13) Դաւիթ ինչպէ՞ս մեոցոց Գողիարը:

ԳՈՅՑ ՍՈՐՎԻԼ

«Տերը իմ լոյսս ու փրկութիւնս է, ես որմէ՞ պիտի վախնամ. Տերը իմ կեանքիս ապաւէնն է, ես որմէ՞ պիտի դողամ»: Սաղմ. Իշ. (Իէ.)1:

Է. ԴԱՍ

Սալող կը հախանձի Դաւիթին (Ա. Թագ. ԺԸ.1-16, ԺԹ.1-17, Ի)

Գողիաթի սպաննութենէն եւ փղտացիներու վրայ տարուած փառաւոր յաղթանակէն վերջ, իսրայէլացի կիներ Սաւուղ թագաւորն ու Դաւիթը դիմաւորեցին պարերով եւ երգեցին, «Սաւուղ իր հազարաւորները զարկաւ ու Դաւիթ՝ իր բիւրաւորները (տասնեակ հազարաւորները)»:

Սաւուղ այս երգը լսելով շատ զայրացաւ ու նախանձով լեցուեցաւ Դաւիթին հանդէպ՝ անոր վայելած ժողովրդականութեան համար: Թէեւ զայն իր լած ժողովրդականութեան ամուսնացուց ու հազարաղկան՝ Մեղքողի հետ ամուսնացուց ու հազարականին ալ բարձրացուց, սակայն միշտ պետի պաշտօնին ալ բարձրացուց, սակայն միշտ աչքով նայեցաւ եւ ուզեց վերջ տալ անոր կեանձուռ աչքով նայեցաւ եւ ուզեց վերջ տալ անոր կեանձուռ: Յաճախ Դաւիթը մղեց կռուելու փղտացիներու քին: Յաճախ Դաւիթը մղեց կռուելու փղտացիներու քին: Սակայն Դաւիթ հաւատարնըէր թշնամիներէն: Սակայն Դաւիթ հաւատարնըէր մօրէն կը ծառայէր իր թագաւորին ու կը կատարէր մօրէն կը հրամանները եւ Աստուծոյ զօրութեամբ կը անոր հրամանները եւ Աստուծոյ զօրութեամբ յաղթէր թշնամիներուն:

Զարանենգութիւնը Սաւուղը հեռացուց Աստուծմէ դարձեալ չար ողին եկաւ իրեն եւ անհանգստառ ու դարձեալ չար ողին եկող մարդոց ըսաւ թէ Դաւիթ հիւանդ պառկած էր: Անոնք ալ Սաւուղի քով վերադառնալով յայտնեցին թէ Դաւիթ հիւանդ էր: Թագաւորը հրամայեց որ Դաւիթը իր անկողինովը միասին բերեն: Երբ մարդիկը Դաւիթին տունը գացին, անկողինը վերցնելու ատեն անոր մէջ արձանը տեսնելով ձեռնունայն վերադարձան Սաւուղի մօտ, որ

տեց՝ զայն սպաննելու համար, բայց Դաւիթ մէկդի քաշուելով ազատեցաւ ստոյգ մահէ:

Սաւուղի նախանձն ու ատելութիւնը այնքան սաստկացան Դաւիթին հանդէպ որ իր որդւոյն Յովնաթանին եւ իր բոլոր ծառաներուն հրամայեց որ զայն մեռցնեն: Սակայն Յովնաթան դէմ կեցաւ իր հօր եւ անոր բարկութիւնը մեղմացնելով ինդրեց որ անմեղ արիւն չթափէր: Սաւուղ ժամանակ մը հանդարտեցաւ: Այդ միջոցին Դաւիթ նորէն պատերազմի գնաց փղտացիներու դէմ եւ մեծ յաղթանակով վերադարձաւ Սաւուղի մօտ:

Օրին մէկը, չար ոգին նորէն եկաւ Սաւուղի վրան եւ սկսաւ զինք նեղել: Դաւիթ նորէն իր քնարը ձեռք առաւ: Սաւուղ առիթը յարմար նկատելով դարձեալ իր նիզակը նետեց Դաւիթին վրայ՝ զայն պատին գամելու համար: Դաւիթ մէկդի քաշուեցաւ ու նիզակը պատին գամուեցաւ: Ասոր վրայ Դաւիթ փախաւ ու իր տունը գնաց:

Իր այս անյաջող փորձէն ետք, Սաւուղ իր մարդիկը զրկեց որ Դաւիթին տունը պաշարեն եւ առաւտուն զայն բռնեն: Դաւիթին կինը՝ Մեղքող իր հօր սարքած դաւադրութեան լուրը առնելով իր ամուսինը պատեց տան պատուհանէն վար իջեցնելով:

Դաւիթի հեռանալէն ետք, Մեղքող անոր անկողինին մէջ արձան մը դրաւ եւ եկող մարդոց ըսաւ թէ Դաւիթ հիւանդ պառկած էր: Անոնք ալ Սաւուղի քով վերադառնալով յայտնեցին թէ Դաւիթ հիւանդ էր: Թագաւորը հրամայեց որ Դաւիթը իր անկողինովը միասին բերեն: Երբ մարդիկը Դաւիթին տունը գացին, անկողինը վերցնելու ատեն անոր մէջ արձանը տեսնելով ձեռնունայն վերադարձան Սաւուղի մօտ, որ

այդ խաղը իմանալով սրդողեցաւ իր աղջկան՝ Մեղ-
քողի վրայ եւս:

Այս դէպքէն վերջ Դաւիթ տեսակցութիւն ունեցաւ
Սաւուղի որդւոյն Յովնաթանի հետ եւ պարզեց անոր
իր վտանգաւոր կացութիւնը: Յովնաթան շատ տըրտ-
մեցաւ իր հօր ըրածներուն համար, սակայն չկրցաւ
Սաւուղը ետ կեցնել իր չար դիտաւորութենէն, ուստի
թելադրեց Դաւիթին հեռանալ ու իր անձը ազատել:
Երկու բարեկամներ իրարու հետ համբուրուելով
լացին ու բաժնուեցան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1) Նախանձը մահացու մեղք է որ մարդու սիրտը
ատելութեամբ կը լեցնէ ու զայն կը մղէ չարութիւն
գործելու իր ընկերոջ դէմ՝ մինչեւ իսկ ոճիր գոր-
ծելու, ինչպէս որ Սաւուղը մղեց անմեղ Դաւիթին
դէմ դաւեր լարելու:

Նախանձը, ատելութիւնն ու նենգամտութիւնը մար-
դը կը հեռացնեն Աստուծմէ ու սատանայի նիրան-
ներուն կը մատնեն զայն:

2) Դաւիթին հանդէպ Յովնաթանին ցուցարերած
եղրայրական անկեղծ սէրը օրինակ դառնալու է բոլոր
մարդոց: Ան իր անձնական շահն ու դիրքը արհա-
մարհեց նշմարտութեան, արդարութեան եւ բարեկա-
մութեան սիրոյն ու Դաւիթի ապահովութեան համար
իր ամէն միջոցները գործածեց:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1) Իսրայէլացի կիներ Սաւուղն ու Դաւիթը դիմաւորելու
ատեն ի՞նչ կ'երգէին:

2) Սաւուղ այդ երգը լսելով ի՞նչ եղաւ:

3) Սաւուղի չարանենգութեան դիմաց Դաւիթ ի՞նչ դիրք
բռնած էր:

4) Դաւիթ ի՞նչ պաշտօն կը վարէր բանակին մէջ:

5) Չար ոգին Սաւուղն հեռացնելու համար Դաւիթ ի՞նչ
ըրաւ:

6) Սաւուղ Դաւիթը մեոցնելու համար ի՞նչ նետեց անոր:

7) Դաւիթին կինը իր ամուսինը ազատելու համար ի՞նչ
ըրաւ եւ ապա անոր անկողինին մէջ ի՞նչ դրաւ:

8) Դաւիթ իր վտանգաւոր կացութիւնը որո՞ւն պարզէց:

9) Յովնաթան ինչ ըրաւ եւ ի՞նչ թելադրեց Դաւիթին:

10) Դաւիթ եւ Յովնաթան ինչպէ՞ս բաժնուեցան իրար-
մէ:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Հանդարտ սիրտը մարմինին կեանք է. իսկ նախան-
ձը ուկորներուն փտութիւն է»: Առակ. ՃԴ. 30:

Ը. Դ.Ա.Ս

Սատողի հալածանքը Դաւիթի դեմ և իր մահը
(Ա. Թագ. ԻԱ.1-9, ԻԲ.6-23, ԻՌ.1-23, ԻՌ., ԻԶ. և Ա.՝)

Դաւիթ Յովսաթանէն բաժնուելէ ետք, գնաց Նոմբա
քաղաքը եւ հոն ներկայացաւ Աքիմելէք քահանային
ու անկէ հաց ուզեց: Աքիմելէք քահանան Աստուծոյ
տաճարին մէջ գտնուող սուրբ Հացերէն գատ ուրիշ
հաց չունենալուն՝ դժուարացաւ Դաւիթին խնդրանքը
կատարել, քանի որ միայն քահանաներուն արտօնու-
ուած էր անոնցմէ ուտել: Բայց Դաւիթի թախանձան-
քին վրայ տեղի տուաւ:

Դաւիթ Հացերը առնելէ վերջ Աքիմելէքէն սուր մըն
ալ ուզեց, եւ անիկա իրեն յանձնեց Գողիաթին սուրը
որ հոն կը պահուէր:

Սաւուզի օտարագգի մէկ ծառան՝ Դովեկ տեսաւ
Դաւիթի գալն ու Աքիմելէքէն հաց առնելը եւ գնաց
լուր տուաւ իր տիրոջ: Սաւուզ եղելութիւնը իմանա-
լով Աքիմելէքն ու Նոմբայի մէջ գտնուող միւս քա-
հանաները իր քով կանչեց եւ զանոնք մեռցնել տը-
ւաւ: Այդ ջարդէն ազատուեցաւ միայն Աքիմելէքի
որդին՝ Աքիաթար քահանան որ փախչելով Դաւիթին
քով գնաց եւ անոր պատմեց Սաւուզին անդժու-
թիւնները:

Երբոր Դաւիթ Սաւուզի երեսէն փախաւ, չորս հա-
րիւրի մօտ մարդիկ իր հրամանին տակ մտան, որոնք
այլեւայլ դժգոհութիւններ ունէին օրուան իշխա-

նութեան հանդէպ: Այնուհետեւ Դաւիթ տեղէ տեղ
կը փոխադրուէր եւ ապահով վայր մը կը փնտուէր
Սաւուզի վրէժխնդրութեան զոհ չերթալու համար:

Սաւուզ իր զինուորներուն գլուխն անցած շարու-
նակ կը փնտուէր Դաւիթին հետքը, որպէսզի զայն
ձեռք անցընելով սպաննէր:

Օր մը, Դաւիթ եւ իր մարդիկը քարայրի մը մէջ
պահուըտած էին, իսկ Սաւուզ երեք հազար մարդոց
գլուխն անցած զիրենք կը փնտուէր: Այնպէս պատա-
հեցաւ որ Սաւուզ իր խումբէն բաժնուելով առան-
ձինն մտաւ այդ քարայրը ու հոն նստաւ եւ ներսը
մութ ըլլալուն հոն գտնուող անձերէն ուեւէ մէկը չտե-
սաւ: Դաւիթին մարդիկը առաջարկեցին իրեն այդ
յարմար առիթը օգտագործել Սաւուզը մեռցնելու հա-
մար: Սակայն Դաւիթ գաղտագողի Սաւուզին մօտե-
ցաւ ու կտրեց միայն անոր վերարկուին ծայրը: Ապա
զգուշութեանք իր մարդոց քովը դառնալով ըսաւ.

— Աստուած շընէ որ ես Տիրոջ օծեալին դէմ ձեռքս
վերցնեմ:

Երբ որ Սաւուզ քարայրէն հեռացաւ, Դաւիթ անոր
ետեւէն դուրս ելաւ ու պոռաց.

— Ով Տէր իմ թագաւոր, ինչո՞ւ համար մարդոց
խօսքը մտիկ կ'ընես եւ անոնց հաւատալով կը կարծես
թէ ես քեզի դէմ չարութիւն ընել կը ջանամ: Այսօր,
քարայրին մէջ Տէրը քեզ իմ ձեռքս մատնած էր, եւ
ինծի առաջարկուեցաւ որ քեզ մեռցնէի, բայց ես
քեզի խնայեցի ու ըսի, «Ես իմ ձեռքս իմ տիրոջս
չեմ երկնցներ, որովհետեւ անիկա Տիրոջ օծեալն է»:
Տե՛ս, հայր իմ, քու վերարկուիդ ծայրը իմ ձեռքս
է: Ես քու վերարկուիդ ծայրը միայն կտրելով՝ քեզ
չմեռցուցի: Ասկէ հասկցիր ու տես որ իմ ձեռքիս
մէջ չարութիւն ու անօրէնութիւն չկայ:

Սաւուղ Դաւիթին այդ խօսքերը լսելով, զղջաց իր ըրածին վրայ եւ լալով ըսաւ.

— Դուն ինձմէ արդար ես. որդեակ իմ, դուն ինծի բարիք ըրիր, սակայն ես քեզի չարիք հասցուցի: Օր Բայց Սաւուղի զղջումը ժամանակաւոր եղաւ: Օր մը նորէն Զիփի անապատը գնաց Դաւիթը ձեռք անցը- նելու յոյսով:

Գիշեր մը, երբ Սաւուղն ու իր մարդիկը անապատին մէջ կը քնանային, Դաւիթ իր զօրականներէն Աբես- սան հետն առնելով անոնց բանակատեղին իջաւ: Հոն տեսան որ Սաւուղ կառքերուն մէջտեղ պառկած խոր քունի անցեր էր: Աբեսսա ըսաւ Դաւիթին.

— Աստուած այսօր քու թշնամիդ ձեռքդ մատնեց. թող տուր ինծի որ նիզակով սպաննեմ զայն:

Բայց Դաւիթ ըսաւ Աբեսսային.

— Զայն մի՛ մեռցներ: Տիրոջ օծեալին ո՞վ կընայ ձեռք երկնցնել ու անմեղ ըլլալ: Աստուած չընէ որ Տիրոջ օծեալին դէմ ձեռքս երկնցնեմ: Միայն թէ Տիրոջ օծեալին պատճեն առ ու անոր գլխուն քովի նիզակը եւ ջուրի կուժը առ ու երթանք:

Դաւիթ Սաւուղի բանակէն հեռանալէ ետք, բարձր լերան մը գլուխը ելաւ ու Սաւուղի զօրապետին ա- նունը տալով պոռաց.

— Ո՞վ Աբեններ, ինչո՞ւ համար քու թագաւորիդ պահպանութիւն չըրիր: Ժողովուրդէն մէկը քու տէրդ մեռցնելու եկաւ: Կենդանի է Տէրը որ դուք մեռնելու արժանի էք, որովհետեւ Տիրոջ օծեալին պահպանու- թիւն չըրիք: Նայէ եւ տես, թագաւորին նիզակն ու թիւն չըրիք:

անոր գլխուն քովի ջուրի կուժը ո՞ւր է:

Սաւուղ արթննալով ճանչցաւ Դաւիթին ձայնը եւ

ըսաւ.

— Որդեակ իմ Դաւիթ, այդ քո՞ւ ձայնդ է:

— Ով Տէր իմ թագաւոր, ըսաւ Դաւիթ, իմ ձայնս է: Ինչո՞ւ համար ետեւէս ինկեր ես զիս հալածելու համար:

— Դարձի՛ր, որդեակ իմ Դաւիթ, ալ քեզի դէմ չա- րութիւն պիտի չընեմ: Ես մեծապէս սիսալեցայ ու մեղք գործեցի:

— Ահա թագաւորին նիզակը հոս է. մանչերէն մէկը թող գայ ու առնէ զայն, ըսաւ Դաւիթ:

Այնուհետեւ Սաւուղ հեռացաւ ու գնաց իր մարդոց հետ: Բայց Դաւիթ Սաւուղի խօսքերուն վրայ վստա- հութիւն չունենալով, իր մարդոց հետ գնաց փղշտա- ցիներու Անքուս թագաւորին քով եւ գիւղաքաղաքի մը մէջ բնակեցաւ մինչեւ Սաւուղի մահը:

*

* *

Մինչ Սաւուղ Դաւիթը հալածելով կը զբաղէր, ան- դին փղշտացիները պատերազմի պատրաստութիւն կը տեսնէին, եւ օրին մէկն ալ մեծ բազմութեամբ երեւ- ցան իսրայէլի սահմաններուն վրայ: Սաւուղ իր զօր- քերով թշնամիին դէմը ելաւ. սակայն Աստուած հե- ռացեր էր իրմէ իր մեղքերուն համար:

Սոսկալի ճակատամարտ մը տեղի ունեցաւ եւ իս- րայէլացիները պարտուեցան: Հազարաւորներ ինկան կոհիւի ընթացքին: Սպաննուեցան նաեւ Յովնաթան եւ իր երկու եղբայրները: Գեղրուէ լերան վրայ փղշտացի աղեղնաւորներու կողմէ վիրաւորուեցաւ Սաւուղ եւ զգաց թէ թշնամիիները պիտի հասնին իրեն. ուստի ըսաւ իր կապարճակիրին.

— Առւրդ քաշէ եւ անով զիս խոցէ. չըլլայ որ փղը շացիները գան եւ զիս խոցեն ու ծաղրեն:

Կապարճակիրը վախնալով չգործադրեց Սաւուղին հրամանը: Սաւուղի կապարճակիրէն իր յոյսը կտրելով իր ձեռքովը սուրը առաւ եւ անոր վրան ինկաւ: Կապարճակիրը Սաւուղին մեռնիլը տեսնելով ինք ալ իր սուրին վրան ինկաւ ու մեռաւ:

Դաւիթ պատերազմին վախնանը իմանալով լացաւ ու ողբաց Սաւուղի եւ մանաւանդ Յովնաթանի մահը: Ինչան սուզի Դաւիթ եւ իր մարդիկը իրենց հանդերձները պատռեցին եւ մէկ օր ծոմ պահեցին:

Դաւիթ ողբ մը գրեց Սաւուղի, Յովնաթանի եւ իր ազգին կտրին զաւակներուն մահուան վրայ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1) Սաւուղի ճախողութեանց պատճառը Աստուծոյ պատուերներուն հանդէա իր անհնազանդութիւնն էր չուզեց սրբագրել իր սխալները: Ան ջանաց ինքնեւ չուզեց սրբագրել իր սխալները: Ան ջանաց ինքնեւ չուզեց սրբագրել իր սխալները: Ամէն առդարացնել եւ այդ պատճառով լքուեցաւ Աստուծմէ եւ ողբալի վախնան մը ունեցաւ: Ամէն սուզմէ եւ ողբալի վախնան մը ունեցաւ: Ամէն անոնք որոնք իրենց գործած մեղքերուն համար չեն պահանջանուեցաւ: Ամէն անոնք որոնք իրենց գործած մեղքերուն համար չեն պահանջանուեցաւ: Ամէն անոնք որոնք իրենց գործած մեղքերուն համար չեն պահանջանուեցաւ:

2) Դաւիթ վեհանձն գտնուեցաւ եւ միշտ յարգեց Սաւուղը ու ներեց անոր որ թշնամի դարձած էր իրեն եւ կ'ուզէր զինք սպանել: Դաւիթ եթէ վրէժինդրութեամբ Սաւուղը սպանել, Աստուծոյ առջեւ մեծ գործած պիտի ըլլար, որովհետեւ ան Աստուծոյ մեղք գործած պիտի ըլլար,

օծեալն էր ու թագաւորական իշխանութիւն ուներ հարայէլի ազգին վրայ, ով որ զայն անարգէր ու անոր դէմ ձեռք վերցնէր, անմեղ չէր սեպուեր:

Դաւիթին վեհանձնութիւնը օրինակ պէտք է ըլլայ մեր բոլորին:

Քրիստոսի սուրը եկեղեցիին քահանաները, եպիսկոպոսներն ու կաթողիկոսը Տիրոջ օծեալներն են: Ամէն անոնք որոնք Տիրոջ օծեալները կը քամրասեն եւ անոնց դէմ անարգական խօսքեր կը խօսին, մեծ մեղք կը գործեն: Իսկ Աստուծոյ օծեալ պաշտօնեաներուն դէմ ձեռք վերցնելը մեծ մեղք է:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1) Դաւիթ ո՞ր քահանային քով գնաց եւ ի՞նչ ուզեց անկէ:

2) Աքիմելէք ինչո՞ւ համար առաջաւորութեան սուրը հացերը Դաւիթի տալ չուզեց:

3) Սաւուղ ի՞նչ ըրաւ Աքիմելէքն ու միւս քահանաները:

4) Դաւիթ քարայրին մէջ Սաւուղը տեսնելով ի՞նչ ըրաւ:

5) Սաւուղ Դաւիթին վեհանձնութիւնը տեսնելով ի՞նչ ըրաւ անոր:

6) Դաւիթ գիշերը Սաւուղի բանակատեղին երթալով ի՞նչ ըրաւ:

7) Դաւիթ ինչո՞ւ համար չէր ուզեր Սաւուղը մեղցնել:

8) Ի վերջոյ Դաւիթ ո՞ր թագաւորին քով գնաց:

9) Աստուծ ինչո՞ւ համար լքեր էր Սաւուղը:

10) Պատերազմի դաշտին վրայ որո՞նք պարտուեցան:

11) Սաւուղ վիրաւորուելէ ետք ի՞նչ ըսաւ իր կապարճակիրին:

- 12) Կապարճակիրը կատարե՞ց Սատուղին հրամանը:
- 13) Սատուղին ինչպէ՞ս մեռաւ:
- 14) Դաւիթ Սատուղի եւ Յովանաթանի մահով իմանալով ի՞նչ ըրաւ:

ԳՈՅՑ ՍՈՐՎԻԼ

«Աստուած չընէ որ Տիրոջ օծեալին դէմ ձեռքս երկընցնեմ»: Ա. Թագ. Իշ. 11:



Թ. ԴԱՍ

Դաւիթի թագաւորութիւնը
(Բ. Թագ. Բ.1-11, Գ.1, Դ., Ե., Զ.1-19)

Սաւուղի մահէն վերջ Յուղայի ցեղին գլխաւոր-ները Քերրոնի մէջ Դաւիթը թագաւոր օծեցին իրենց վրայ: Իսկ Սաւուղի զօրավարը՝ Աբեններ, Սաւուղի որդին՝ Յերուսամի թագաւոր կարգեց իսրայէլի մնացեալ ցեղերուն վրայ: Այս ձեւով Դաւիթ եօթը տարի թագաւորեց միայն Յուղայի ցեղին վրայ:

Այս եօթը տարիներու ընթացքին Դաւիթի եւ Յերուսամի զօրքերուն միջեւ յաճախ արիւնալի բախումներ տեղի ունեցան Դաւիթի կամքին հակառակ: Դաւիթ օրէ օր կը զօրանար եւ Յերուսամի հպատակ ցեղերն ալ իրեն յարելու ձգտում կ'ունենային. սակայն ինք չէր ուզեր բռնի միջոցներով տապալել Յերուսամին, այլ կը փափաքէր որ ամէն ինչ խաղաղութեամբ ու Աստուծոյ հաճութեամբ կատարուէր:

Օր մը, ցերեկ ատեն, երբ Յերուսամի իր տան մէջ կը քնանար, անոր երկու գնդապետները դաւաղրաբար ներս մտան եւ իրենց տիրոջ գլուխը կտրեցին ու Դաւիթի տարին՝ անկէ վարձատրուելու յոյսով: Դաւիթ անոնց դաւաճանութիւնը տեսնելով զայրացաւ: Հրամայեց իր մարդոց որ այդ երկու տիրասպան դաւաճաններու ձեռքերն ու ոտքերը կտրեն եւ մարմիններն ալ կախեն:

Երկու ոճրագործներուն տրուած արդար պատիժը

պատճառ դարձաւ որ ամէն մարդ համակրի Դաւիթին ու վստահի անոր արդար զատաստաններուն:

Ամէն կողմերէ Իսրայէլի ցեղերուն ներկայացուցիչները Քերոն եկան ու Դաւիթին հպատակութիւն յայտնելով զայն թագաւոր օծեցին բոլոր Իսրայէլի վրայ:

Այնհուետեւ Դաւիթ սկսաւ կազմակերպչական աշխատանքի: Իր առաջին գործը եղաւ Երուսաղէմի վրայ քալել, ուր կը տիրէին Յերուսացիները: Դաւիթ յաղթեց անոնց եւ գրաւեց Սիոնի բերդը: Հոն շինեց իր պալատը եւ Երուսաղէմը իրեն մայրաքաղաք ըստաւ:

Փղտացիները Դաւիթին յաջողութիւնները իմանալով մեծ բազմութեամբ յարձակեցան Իսրայէլի վրայ: Դաւիթ Աստուծոյ օգնութեամբ երկու անգամ սոսկալի ջարդ տուաւ անոնց ու մաքրեց իր երկիրը թշնամիներէ:

Այս յաղթութիւններէն վերջ Դաւիթ մեծ հանդիպութեամբ՝ ծնծղաներու եւ այլ նուագարաններու թափօրով Աստուծոյ Ուխտին Տապանակը Երուսաղէմ բերել տուաւ: Ուխտին Տապանակը բերելու ատեն Դաւիթ եւ իր մարդիկը օրհնութեան երգեր երգելով պարեցին եւ զԱստուծած փառաբանեցին: Այդ օրը ցնծութեան եւ ուրախութեան մեծ տօն մը եղաւ ու Դաւիթ բազմահազար ժողովուրդին հաց, միս եւ կարկանդակ բաշխեց:

Երբոր Ուխտին Տապանակը Երուսաղէմ եկաւ ու Աստուծոյ խորանին մէջ դրուեցաւ, Դաւիթ քահանաներուն եւ Ղեւտացիներուն գործադրել տուաւ Մովսէս մարգարէի Օրինաց Գիրքին մէջ գրուած բոլոր ծէսերն ու արարողութիւնները: Ինք անձամբ

հսկեց անոնց կանոնաւորութեան: Յօրինեց գեղեցիկ երգեր ու սաղմոսներ, որոնք սկսան կարդացուիլ տաճարին մէջ պաշտամունքներու ընթացքին:

Աստուծած Դաւիթը ներշնչեց իր Սուրբ Հոգիով եւ անիկա իր յօրինած սաղմոսներուն մէջ մարգարէացաւ Քրիստոսի մարդեղութիւնը, աստուծութիւնը, չարչարանքները, թաղումը եւ յարութիւնը:

Աստուծած օրհնեց Դաւիթը իր հաւատարմութեան համար: Ան զօրացաւ ու յաղթեց իր թշնամիներուն: Շրջակայ ազգերէն շատեր իրեն հարկատու եղան:

Տիւրոսի Քիրամ թագաւորը Դաւիթին հետ բարեկամութիւն հաստատեց եւ Լիբանանէն Եղեւինի փայտեր ու որմնագիրներ դրկեց իրեն որպէսզի Երուսաղէմը գեղեցիկ չէնքերով զարդարուէր:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Աստուծած Դաւիթը օրհնեց եւ անոր բագաւորութիւնը զօրացուց անոր հաւատարմութեան, հնագանդութեան եւ արդարադատութեան համար:

Տերը կ'օրինել ու կը պահէ բոլոր արտով զինք պաշտոնները եւ անոնց բարի փափառները կը լեցնէ: Բոլոր հաւատացեալներուն պարտականութիւնն է խոնարհիլ Աստուծոյ առջեւ եւ ուրախութեամբ կատարել անոր պատուիրանները:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1) Առաջին անգամ Դաւիթ Իսրայէլի ո՞ր ցեղին վրայ թագաւոր եղաւ:

2) Իսրայէլի միս ցեղերուն վրայ ո՞վ թագաւոր եղաւ:
3) Որո՞նք սպաննեցին Յերուսալէմ եւ անոր գլուխը որո՞ւ

տարին:

- 4) Դաւիթ ի՞նչ ըրաւ Յերուսալէմ ոճրագործները:
- 5) Յերուսալէմ մահէն եւր Իսրայէլի միս ցեղերը Քեր-
ռոն գալով ի՞նչ ըրին Դաւիթը:
- 6) Դաւիթ ո՞ր քաղաքը գրաւեց եւ իրեն մայրաքաղաք
դարձուց:
- 7) Դաւիթ ո՞ր քերել տուաւ Աստուծոյ Ուխտին Տապա-
նակը:
- 8) Ուխտին Տապանակը քերելու ատեն Դաւիթ ի՞նչ
ըրաւ:
- 9) Դաւիթ ի՞նչ բաներ յօրինեց եւ գրեց:
- 10) Աստուծ ինչո՞ւ համար օրինեց եւ զօրացուց Դա-
ւիթը:

ԳՈՅՑ ՍՈՐՎԻԼ

«Տիրոջ աշքը իրմէ վախցողներուն ու իր ողորմու-
թեանը յուսացողներուն վրան է»: Ասդմ. ԼԲ. (ԼԳ.) 18:

Ժ. ԴԱՍ

Դաւիթ Թագաւորին Մեծ Մեղքը
(Բ. Թագ. ԺԱ., ԺԲ.1-14, ԺԳ.23-36. ԺԵ., ԺԸ.)

Օր մը, Դաւիթ թագաւոր իր պալատի տանիքին
վրայ պտըտելու ատեն, երբ դէպի վար կը նայէր,
Բերսարէ անունով կին մը տեսաւ, որուն ամուսինը՝
Ուրիա պատերազմի գացած էր Ամմոնացիներու դէմ
կոռուելու համար: Դաւիթ չար մտածում մը ունեցաւ
Բերսարէն իրեն սեփականացնելու համար. ուստի իր
զօրքերուն վրայ կեցող Յովարին նամակ մը գրելով
պատուիրեց որ Ուրիան վտանգաւոր վայր մը դրկէր,
որպէսզի սպաննուէր թշնամիներու ձեռքով:

Յովար կատարեց թագաւորին կողմէ իրեն եկած
հրամանը եւ Ուրիա սպաննուեցաւ պատերազմի ըն-
թացքին: Ուրիայի մահէն վերջ Դաւիթ Բերսարէն
իրեն կնութեան առաւ եւ ունեցաւ մանչ զաւակ մը:

Դաւիթին այս արարքը Աստուծոյ աչքին շատ գէշ
երեւցաւ եւ զայն յանդիմանելու համար նախան
մարգարէն, զրկեց ու ան Դաւիթին ներկայանալով
ըսաւ.

— Քաղաքի մը մէջ երկու մարդիկ կային, մէկը՝
հարուստ, միւսը՝ աղքատ: Հարուստը շատ հօտեր ու
արջառներ ունէր, բայց աղքատը միայն գառնուկ մը
ունէր, որուն վրայ կը գուրգուրար: Օր մը, հարուստ
մարդը հիւր մը ունեցաւ եւ ուզեց զայն կերակու-
րով պատուել. սակայն փոխանակ իր ոչխարներէն

մէկը մորթելու, իր աղքատ դրացիին ունեցած մէկ հատիկ գառնուկը անոր ձեռքէն խլելով մորթեց եւ անով իր հիւրին ճաշ պատրաստեց:

Դաւիթ կատարուած այս դէպքը իմանալով զայրացաւ ու բարկութեամբ ըսաւ.

— Տէրը կենդանի է որ այդ բանը ընող մարդը մեռնելու արժանի է:

Նախան մարգարէն յանդիմանական շեշտով ըսաւ Դաւիթին.

— Այդ մարդը դո՛ւն ես... Խորայէլի Տէր Աստուածը այսպէս կ'ըսէ, «Քեզ Խորայէլի վրայ ես թագաւոր օծեցի ու քեզ Սաւուղի ձեռքէն ես ազատեցի... Ինչո՞ւ համար Տիրոջ խօսքը անարգեցիր անոր աչքերուն առջեւ չարութիւն ընելով... Ինչո՞ւ համար Ուրիան Ամմոնացիներուն սուրովը սպաննել տուիր եւ անոր կինը քեզի առիր»: Այս չար արարքիդ համար քեզ պիտի պատժեմ ու քու տունէդ սուրը յաւիտեան պակաս պիտի չըլլայ:

Դաւիթ Նախան մարգարէին յանդիմանութենէն շատ զգացուեցաւ: Ընդունեց իր մեղապարտութիւնը եւ զղջաց իր կատարած ահաւոր մեղքին համար: Ողբաց, լացաւ, ապաշխարեց ու կոտրած սրտով թողութիւն խնդրեց Աստուծմէ:

Դաւիթ թագաւորին սրտանց զղումին վրայ՝ Աստուած Նախան Մարգարէին բերնով ըսաւ իրեն.

— Քանի որ զղջացիր ըրած մեղքիդ համար, Տէրն ալ քու մեղքդ ներեց. պիտի չմեռնիս. սակայն քու գործած մեղքիդ համար այս նոր ծնած զաւակդ պիտի մեռնի:

Աստուած զարկաւ Դաւիթին նորածին զաւակը ու ան մեռաւ:

Այս դէպքէն վերջ Դաւիթի տունէն ներս խռովութիւնը անպակաս եղաւ: Իր Արիսողոմ որդին սպաննեց իր Ամսոն եղբայրը եւ օրին մէկն ալ Խորայէլի ժողովուրդէն հազարաւոր մարդիկ իրեն հրապուրեց ու ինքինք թագաւոր հոչակելով հօրը դէմ ապստամբեցաւ եւ Երուսաղէմը գրաւեց: Դաւիթ հազիւ հազ կրցաւ Երուսաղէմէն դուրս փախչիլ իր մարդոց հետ եւ ազատիլ Արիսողոմի սուրէն: Տագնապալի օրեր անցուց եւ քիչ մնաց որ թագաւորութիւնը տապալէր: Սակայն Աստուած խնայեց Դաւիթին ու պատերազմի ընթացքին Արիսողոմ սպաննուեցաւ Երբ ան իր մազերու երկարութեան պատճառով կախուած մնացած էր ծառի մը ճիւղերէն: Դաւիթ շատ լացաւ ու ողբաց Արիսողոմին համար:

Արիսողոմի ապստամբութենէն ետք, ուրիշ խռովութիւն մըն ալ տեղի ունեցաւ Երկրին մէջ որ զըսպըւեցաւ: Նաեւ փղշտացիները նորէն յարձակումներ գործեցին եւ քիչ մնաց որ Դաւիթ սպաննուէր:

Իր կրած նեղութիւններուն եւ ցաւերուն ընթացքին Դաւիթ ընդունեց թէ իր մեղքերուն պատիժն էր որ կը կրէր ինք, որով խոնարհեցաւ Աստուծոյ առջեւ ու չարունակ ներում խնդրեց Աստուծմէ եւ այնուհետեւ զգուշացաւ մեղանչելէ:

Դաւիթ իր գործած մեղքին համար գրեց «Ողորմեա ինձ Աստուած» զղջումի սաղմոսը զոր Հայ Եկեղեցին ամէն օր կը կարդայ արարողութեանց ընթացքին:

Աստուած Դաւիթը պատժելով հանդերձ, վերականգնեց զայն, ազատեց իր թշնամիներէն ու անոր թագաւորութիւնը հաստատ պահեց, քանի որ ան սրտանց զղջաց իր մեղքերուն համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Աստուծոյ քով աչառութիւն չկայ: Ան կը պատժէ բոլոր մեղաւորները եւ կը ներէ սրտանց զղացողներուն մեղքերը: Բոլոր մեղաւորները բողութիւն ստանալու համար պարտաւոր են զղալու, խոստովանելու իրենց մեղքերը եւ ապաշխարելու Աստուծոյ առջեւ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Նարան մարգարէն ինչո՞ւ համար յանդիմանեց Դափիթ թագաւորը:
- 2) Նարան մարգարէն ի՞նչ պատմեց Դափիթին:
- 3) Դափիթ Նարան մարգարէին պատմութիւնը մտիկ ընելէ ետք ի՞նչ ըսաւ:
- 4) Նարան մարգարէն ի՞նչ ըսաւ Դափիթին:
- 5) Դափիթ ի՞նչ ըրաւ իր մեղքերուն համար:
- 6) Իր գործած մեղքերուն պատճառով ի՞նչ տեսակ պատիժներու ենթարկուեցաւ Դափիթ թագաւորը:
- 7) Դափիթ թագաւորի զղումին վրայ Աստուած Նարան մարգարէին բերնով ի՞նչ ըսաւ իրեն:

ԳՈՅ ՍՈՐՎԵԼ

«Ողորմեա ինձ Աստուած, ըստ մեծ ողորմութեան քում, ըստ բազում գթութեան քում, քաւեա զանօրէնութիւնս իմ»: **Սաղմ. Ծ.** (ԾԱ.): 1:

ԺԱ. ԴԱՍ

Սողոմոն Իմաստունի թագաւորութիւնը

(Գ. Թագ. Ա.32-40. Գ., Դ.29-34:
Բ. Մնաց. Բ., Ե., Գ. Թագ. ԺԱ.)

Դափիթ թագաւոր, իր մահէն առաջ, Աստուծոյ հրամանով, իր որդին Սողոմոնը թագաւոր օծել տուաւ եւ ըսաւ անոր.

— Որդեակ իմ Սողոմոն, քու հօրդ Աստուածը ճանչցիր ու Անոր ծառայէ կատարեալ սրտով ու յօժար կամքով... Տէրը քեզ ընտրեց իր սրբարանին համար տուն մը շինելու: Զօրացի՛ր, ու այս գործը կատարէ:

Նախապէս Դափիթ ուզած էր փառաւոր տաճար մը կանգնել Աստուծոյ անուան համար, սակայն Աստուած իրեն ըսած էր, «Դուն իմ անուանս համար տուն պիտի չշինես, որովհետեւ դուն պատերազմի մարդ ըլլալով շատ արիւն թափեցիր... Քու որդիդ՝ Սողոմոն պիտի շինէ իմ տունս»: Դափիթ որոշած էր տաճարին վայրը: Հաւաքած էր մեծ քանակութեամբ մարմարիոն եւ այլ գեղեցիկ քարեր, նաեւ պղինձ, երկաթ, փայտ, արծաթ ու ոսկի:

Դափիթի մահէն ետք Սողոմոն սկսաւ կառավարել երկիրը Աստուծոյ կամքին համաձայն: Գիշեր մը Աստուած երազի մէջ Սողոմոնին յայտնուեցաւ եւ ըսաւ.

— Բան մը խնդրէ որ քեզի տամ:

— Քու ծառայիդ իմաստուն սիրտ տուր, որպէսզի
քու ժողովուրդդ դատէ եւ բարին ու չարը որոշէ, ը-
սաւ Սողոմոն:

Աստուած ըսաւ Սողոմոնի.

— Քանի որ հարստութիւն ու երկար օրեր չխընդ-
րեցիր, եւ ոչ ալ քու թշնամիներուդ հոգին, այլ
իմաստութիւն խնդրեցիր, ահա քեզի իմաստուն եւ
հանճարեղ սիրտ տուի, այնպէս որ քեզմէ առաջ ուեւէ
մէկը քեզի պէս եղած չէ, ու քեզմէ ետքն ալ քու նը-
մանդ պիտի չելլէ: Նաեւ քու չխնդրած բաներդ ալ
քեզի տուի, թէ հարստութիւն եւ թէ փառք: Եթէ իմ
ճամբաներուս մէջ քալես, այն ատեն քու օրերդ պիտի
շատցնեմ:

Այնուհետեւ Սողոմոն Աստուծոյ իմաստութեամբ
լեցուեցաւ եւ ամենուն հիացումին առարկայ դար-
ձաւ: Ամէն կողմէ մարդիկ իրեն կու գային իրենց
մեծ դատերը ներկայացնելու համար եւ ան արդա-
րութեամբ կը լուծէր ամենէն կնճռոտ դատերը:

Օր մը երկու կիներ Սողոմոն իմաստունին առջեւ
կայնեցան եւ անոր ներկայացուցին իրենց դատը:
Առաջինը ըսաւ.

— Տէր իմ, ողորմէ ինծի: Ես ու այս կինը մէկ տան
մէջ կը բնակինք: Ընկերս քնանալու ատեն իր
մանկիկին վրան պառկելով զայն մեռցուցած է: Կէս
գիշերին անոր մեռնիլը զգալով եկած է եւ իմ ողջ
մանկիկս քովէս առնելով տարած է իր անկողինին ու
իր մեռած զաւակը պառկեցուցած է իմ ծոցս: Երբ
առաւօտուն արթնցայ, տեսայ թէ ծոցս պառկող տղան
մեռած է եւ իմս չէ:

Միւս կինը ըսաւ.

— Ոչ, ողջ տղան իմս է եւ մեռածը իրն է:

Երկու կիները թագաւորին առջեւ սկսան վիճիլ:
Սողոմոն երկու կիներուն խօսքերը մտիկ ընելէ
ետք ըսաւ.

— Սուր մը բերէք եւ ողջ տղան երկու կտոր ըրէք.
Կէսը մէկուն տուէք եւ կէսն ալ՝ միւսին:

Ողջ տղուն մայրը թագաւորին աղաղակեց եւ ըսաւ.

— Տէր իմ, ողորմէ ինծի: զաւակս անոր տուէք,
մի՛ մեռցնէք:

Բայց միւս կինը ըսաւ.

— Ոչ ինծի ըլլայ, ոչ քեզի, զանիկա ճեղքեցէք:

Սողոմոն հասկցաւ թէ ողջ տղուն հարազատ մայրը
առաջին կինն էր, ուստի ըսաւ.

— Ողջ տղան այս կնոջ տուէք, որովհետեւ այս է
անոր մայրը:

Ամէն ոք զարմացաւ Սողոմոնի իմաստութեան վը-
րայ որ կրցաւ երեւան բերել ճշմարտութիւնն ու ար-
դարութիւնը:

Սողոմոն ամուսնացաւ Եգիպտոսի թագաւորի աղ-
ջըկան հետ եւ երկու երկիրներու միջեւ բարե-
կամութիւն հաստատուեցաւ: Աստուած օրհնեց Սո-
ղոմոնը եւ դրացի ազգերէն շատեր անոր հարկատու
եղան. իսկ ուրիշներ ալ անոր բարեկամութիւնը
խնդրեցին:

Սողոմոն իր չօրը՝ Դաւիթի պատուէրին համաձայն
ճեռնարկեց տաճարի շինութեան:

Տիւրոսի Քիրամ թագաւորը Սողոմոնի թագաղբու-
թիւնը իմանալով չնորհաւորեց եւ Լիբանանէն Եղե-
ւինի փայտեր ու վարպետ գործաւորներ դրկեց տա-
ճարի շինութեան համար:

Եօթը տարուան մէջ շինուեցաւ հոյակապ տաճար
մը երուսաղէմի մէջ, որուն չքեղութիւնը հիացում

պատճառեց արար աշխարհին: Սողոմոն տաճարին ներքին մասերը զարդարել տուաւ ոսկիով:

Երկրի ամէն կողմերէն հազարաւոր մարդիկ Երուսաղէմ հաւաքուեցան եւ օրհնութեան երգեր երգելով Աստուծոյ Ուստին Տապանակը բերին ու դրին տաճարին Սրբութիւն Սրբութեանց կոչուած սրահը: Այս տօնախմբութենէն վերջ գիշեր մը Աստուած երազի մէջ նորէն յայտնուեցաւ Սողոմոնին եւ ըսաւ.

— Այս տունը ընտրեցի ու սրբեցի որպէսզի իմ անունս յաւիտեան հոն ըլլայ: Եթէ դուն իմ առջեւս քու հօրդ Դաւիթի նման քալես եւ իմ կանոններս ու դատաստաններս պահես, քու թագաւորութեանդ աթոռը Իսրայէլի վրայ յաւիտեան պիտի հաստատեմ: Սակայն եթէ դուք կամ ձեր որդիները ինձմէ խոտորիք եւ օտար աստուածներու երկրպագութիւն ընէք, այն ատեն Իսրայէլը պիտի ջնջեմ այս երկրէն ու այս սրբած տունս ալ երեսէս պիտի ձգեմ:

Սողոմոն թագաւոր սկսաւ Աստուծոյ օրէնքին համեմատ քալել: Աստուած ալ զայն բարձրացուց ու հարստացուց: Ինչ բանի որ ձեռք զարկաւ, յաջողեցաւ: Խաղաղութիւն տիրեց իր երկրին մէջ: Գեղեցիկ պալատ մը շինեց իրեն համար ու բազմաթիւ շէնքերով զարդարեց Երուսաղէմը: Իր իմաստութեան ու հանճարին համբաւը տարածուեցաւ աշխարհի ամէն կողմերը: Սողոմոն թագաւոր խօսեցաւ երեք հազար առակներ ու շարադրեց հինգ հազար երգեր:

Սաբայի թագուհին Սողոմոնի իմաստութեան համբաւը իմանալով մեծ հանդէսով մը Երուսաղէմ եկաւ եւ իրեն հետ ուղտերու վրայ բեռցուած շատ ոսկի, պատուական քարեր եւ անուշահոտ յարգի խունկեր բերաւ Սողոմոնին: Սաբայի թագուհին խրթին հար-

ցումներով փորձեց Սողոմոնի իմաստութիւնը, եւ իր ստացած պատասխաններուն վրայ հիացաւ անոր հանճարին: Ան զմայլեցաւ Սողոմոնի շինած պալատին կարգուսարքին եւ ըսաւ.

— Քու վիճակիդ եւ իմաստութեանդ վրայով լսած խօսքերս ճշմարիտ են եղեր: Երանի քու մարդոցդ ու ծառաներուդ, որոնք միշտ քու առջեւդ կայնելով քու իմաստութիւնդ կը լսեն:

*

* *

Դժբախտաբար Սողոմոն մինչեւ վերջ հաւատարիմ չմնաց Աստուծոյ, այլ Տիրոջ օրէնքին հակառակ շարժելով կրապաշտ ազգերէն կիներ առաւ իրեն, որոնք զինք խոտորեցուցին, այնպէս որ իր ծերութեան ատեն կուռքերու ետեւէն գնաց եւ Երուսաղէմի դիմաց լերան մը վրայ կուատուն շինեց: Աստուած բարկացաւ Սողոմոնին դէմ եւ ըսաւ.

— Քանի որ դուն այսպէս ըրիր եւ իմ ուխտս ու քեզի պատուիրած կանոններս չպահեցիր, քու թագաւորութիւնդ քեզմէ պիտի առնեմ ու զայն քու ծառայիդ պիտի տամ. միայն թէ այս բանը քու օրերուդ չեմ ըներ՝ քու հօր Դաւիթի սիրոյն համար. բայց զայն քու որդիիդ ձեռքէն պիտի առնեմ: Սակայն բոլոր թագաւորութիւնը պիտի չառնեմ, հապա իմ ծառայիս Դաւիթի համար ու իմ ընտրած Երուսաղէմիս համար քու որդիիդ ցեղ մը պիտի տամ:

Աստուած իր այս որոշումը յայտնեց Սողոմոնի ծառային՝ Յերոբովամին ալ՝ Աքիա մարգարէին բերնով, երբ ան Երուսաղէմէն դուրս՝ ճամբու մէջ էր:

Մարդարէն Յերոբովամի վրայէն վերարկուն առնելով տասներկու կտոր ըրաւ: Կտորներէն երկուքը իրեն պահեց, իսկ տասը հատը Յերոբովամին տալով ըսաւ.

— Այս տասը կտորը քեզի առ, որովհետեւ Խսրայէլի Տէր Աստուածը այսպէս կ'ըսէ, «Սողոմոնի թագաւորութիւնը պիտի բաժնեմ ու տասը ցեղը քեզի պիտի տամ»:

Սողոմոն երբ այս բանը իմացաւ, Յերոբովամը մեռցնել ուզեց, բայց ան Եգիպտոս փախաւ եւ հոն ապաստանեցաւ:

Սողոմոն թագաւոր իր վերջին օրերուն թէեւ անդրադաւ իր սխալներուն, սակայն իր գործած մեղքերուն պատճառով Խսրայէլի երկրին խաղաղութիւնը վրդովեցաւ: Կարդ մը հարկատու ազգեր սկսան խլրտիլ եւ գլուխ բարձրացնել: Սողոմոն քառասուն տարի թագաւորելէ վերջ մեռաւ եւ իր հօրը քաղաքին մէջ թաղուեցաւ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է: Աստուած իմաստութիւն կու տայ իրմէ խնդրողներուն: Ամէն անոնք որոնք Աստուծոյ պատուիրանները կը կատարեն ու անոր օրէնքները կը պահեն, Աստուծոյ օրինութեան ու շնորհներուն կ'արժանան եւ յաջողութիւն կը գտնեն: Սակայն անոնք որոնք Տիրոջ նամրէն կը խոտորին եւ Աստուծոյ պատուերները անկատ ձգելով կը մեղանչեն, անպատիժ չեն մնար:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Ո՞վ յաջորդեց Դաւիթ թագաւորին:
- 2) Աստուած երազի մէջ Սողոմոնին յայտնուելով ի՞նչ ըսաւ:
- 3) Սողոմոն ի՞նչ խնդրեց Աստուծմէ:
- 4) Աստուած ի՞նչ ըսաւ Սողոմոնին:
- 5) Երկու կիները ինչո՞ւ համար Սողոմոնին քով եկան:
- 6) Սողոմոն երկու կիները մտիկ ընելէ ետք ի՞նչ ըսաւ:
- 7) Մանկան հարազատ մայրը Սողոմոնին ի՞նչ առաջարկեց:
- 8) Սողոմոն որո՞ւն յանձնեց ողջ մանուկը:
- 9) Քանի՝ տարուան մէջ շինուեցաւ Երուսաղէմի տաճարը:
- 10) Աստուծոյ Ուխտին Տապանակը ո՞ւր փոխադրեցին:
- 11) Ո՞վ այցելութեան եկաւ Սողոմոն թագաւորին:
- 12) Սարայի թագուհին Սողոմոնի իմաստուն խօսքերը լսելով եւ անոր գործերը տեսնելով ի՞նչ ըսաւ:
- 13) Սողոմոն միաշեւ վերջ համատարիմ մնա՞ց Աստուծոյ:
- 14) Աստուած Սողոմոնը յանդիմանելով ի՞նչ ըսաւ:
- 15) Աքիա մարգարէն ի՞նչ ըսաւ Յերոբովամի վերարկուն եւ ի՞նչ ըսաւ անոր:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Աստուծմէ վախցիր ու անոր պատուիրանները պահէ, վասնզի մարդու մը ամբողջ պարտականութիւնը ասիկա է»: Ժ՞Դ. ԺԲ. 13:

ԺԲ. ԴԱՄ

Ռոբովամ և Յերոբովամ (Գ. Թագ. ԺԲ., ԺԳ., 1-6, ԺԴ. 19-31)

Սողոմոնի մահէն վերջ Խսրայէլի տասներկու ցեղերուն ներկայացուցիչները անոր որդւոյն Ռոբովամի ներկայացան եւ անկէ խնդրեցին որ իր հօրը դրած ծանր տուրքերը թեթեցնէ:

Ռոբովամ խոստացաւ երեք օրէն պատասխանել իրենց, ու սկսաւ խորհրդակցութեանց: Առաջին անգամ իր հօրը նախկին խորհրդականներուն կարծիքը հարցուց թէ ինչ պատասխանէր: Փորձառու ծերերը խորհուրդ տուին իրեն որ ժողովուրդին խնդրանքը կատարէ եւ անոնց հետ քաղցրութեամբ վարուի, որպէսզի անոնք ալ իրեն հաւատարիմ հպատակներ դառնան:

Ռոբովամ ծերերուն խորհուրդը մերժեց եւ իր մանկութեան ընկերներուն կարծիքը հարցուց: Երիտասարդները իրեն խորհուրդ տուին որ մերժէ ժողովուրդին խնդրանքը եւ խիստ ըլլայ անոնց հանդէպ:

Ռոբովամ անփորձ ու շփացած երիտասարդներուն խօսքին կարեւորութիւն տալով, ժողովուրդին ներկայացուցիչներուն խիստ լեզուով ըսաւ.

— Իմ հայրս ձեր լուծը ծանրացուցեր է, բայց ես ձեր լուծը աւելի պիտի ծանրացնեմ: Իմ հայրս ձեզ

խարազաններով խրատեր է, բայց ես ձեզ կարիճներով պիտի խրատեմ:

Ռոբովամի այս պատասխանին վրայ Խսրայէլի ժողովուրդին տասը ցեղերը ապստամբեցան եւ Սողոմոնի նախկին ծառան՝ Յերոբովամը իրենց համար թագաւոր ընտրեցին: Ռոբովամին հաւատարիմ մնացին միայն Յուղայի եւ Բենիամինի ցեղերը: Այս ձեւով Դաւիթի ու Սողոմոնի օրով կազմուած Խսրայէլի հզօր թագաւորութիւնը երկու մասերու բաժնուեցաւ:

Ռոբովամ 180.000 մարդ ժողվեց ու պատերազմի ելաւ տասը ցեղերուն ապստամբութիւնը զսպելու համար: Սակայն Սեմայիա մարդարէն Աստուծոյ կողմէ զրկուեցաւ եւ պատերազմիկներուն պատգամեց որ ետ կենան եղբայրասպան կոհւէ, քանի որ թագաւորութեան բաժանումը Աստուծոյ կողմէ եղած էր:

Մարդարէին խօսքերուն վրայ ամէն մարդ իր տունը դարձաւ: Այնուհետեւ տասը ցեղերու երկիրը կոչուեցաւ Խսրայէլի թագաւորութիւն, իսկ Ռոբովամի երկիրը կոչուեցաւ Յուղայի թագաւորութիւն՝ իր ծրուսաղէմ մայրաքաղաքով:

*

* *

Խսրայէլի թագաւորութեան ամէն կողմերէն մարդիկ Երուսաղէմ կ'երթային Աստուծոյ տաճարին մէջ զոհ մատուցանելու եւ աղօթելու համար: Յերոբովամ ուզեց արգելք ըլլալ անոնց ընթացքին՝ վախնալով որ իր ժողովուրդը Երուսաղէմ երթալով կրնար Ռոբովամին յարիլ: Ուստի ոսկիէ երկու հորթեր

շինեց ու անոնցմէ մէկը Բեթէլի մէջ եւ միւսն ալ Դանի մէջ դրաւ: Հրամայեց ժողովուրդին Երուսա-ղէմ չերթալ եւ այդ հորթերուն առջեւ զոհ մատուցա-նել ու երկրպագել:

Յերոբովամ իր այս ընթացքով ժողովուրդը մղեց կուապաշտութեան եւ չարութեան:

Օր մը, Յերոբովամ Բեթէլի մէջ իր շինած կուռքին առջեւ սեղանի վրայ երբ զոհ կը մատուցանէր, յան-կարծ Աստուծոյ կողմէ մարգարէ մը եկաւ ու յան-դիմանեց զինք եւ ըսաւ:

— Ո՞վ սեղան, ո՞վ սեղան. ահա Դաւիթի տանը Յովս-իա անունով որդի մը պիտի ծնանի եւ քու վրադ զոհ մատուցանող քուրմերը քու վրադ պիտի զոհէ, ու քու մարդոցդ ոսկորները պիտի այրին: Տիրոջ խօս-քին նշանը այս է.— Ահա այս սեղանը պիտի ճեղքուի եւ անոր վրայի զոհերը պիտի թափին:

Մարգարէին խօսքերը լսելով Յերոբովամ զայրա-ցաւ եւ սեղանին վրայէն իր ձեռքը երկնցնելով ըսաւ.

— Այս մարդը բռնեցէք:

Նոյն միջոցին Յերոբովամին ձեռքը չորցաւ եւ չկրցաւ ետ առնել. իսկ սեղանն ալ ճեղքուեցաւ ու զոհերը վրայէն թափեցան:

Այդ արտասովոր եղելութիւնը տեսնելով Յերո-բովամ այլայլեցաւ եւ Աստուծոյ մարդուն ըսաւ.

— Քու Տէր Աստուծոյդ առջեւ աղաչէ ու ինծի հա-մար աղօթէ որ ձեռքս ետ դառնայ:

Աստուծոյ մարդը աղօթեց ու Յերոբովամին ձեռքը իր նախկին վիճակը ստացաւ:

Յերոբովամ թէեւ տեսաւ Աստուծոյ զօրութիւնը, սակայն իր ընթացքը չփոխեց, որով Աստուած անոր թագաւորութիւնը հաստատ չպահեց՝ անոր ըրած

մեղքերուն եւ չարութիւններուն համար: Թէեւ ան քսաներկու տարի թագաւորեց, սակայն իր երկիրը տկարացաւ ու թշուառ վիճակ մը ունեցաւ: Յերոբո-վամի մահէն ետք անոր որդին հազիւ երկու տարի կրցաւ թագաւորել: Բասսա անունով մէկը ապստամ-բեցաւ եւ զայն մեռցնելով ինք թագաւոր եղաւ:

*

* *

Անդին, Յուղայի թագաւորը Խորբովամ նախ սկսաւ Աստուծոյ կամքին համեմատ ապրիլ ու Աստուծմէ յաջողութիւն գտնել: Բայց երբ զօրացաւ, Աստուծոյ օրէնքը թողուց: Իր ժողովուրդն ալ չարութեան ետե-ւէ եղաւ: Մարդիկ սկսան Աստարովթի կուռքին ար-ձանները կանգնել ու անոր երկրպագել: Աստուած անոնց չարութիւնը տեսնելով, զիրենք մատնեց Եգիպտոսի Սիսակ թագաւորին ձեռքը, որ Երուսա-ղէմի վրայ ելաւ եւ տաճարին ոսկիները առնելով իր երկիրը վերադարձաւ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1) Խելացի եւ փորձառու մարդոց խրատները կա-րեւոր են: Անոնց խօսքերը մտիկ ընելով եւ գոր-ծադրութեան դնելով շատ անգամ մեծ փորձանքներու եւ չարիքներու առաջքը կ'առնուի: Իսկ անփորձ ու ինքնահաւան մարդոց անխոհեմ խորհուրդներուն անսացողները սիալ ընթացքի մէջ մտնելով մեծ կորուստներ կ'ունենան ու նեղութիւն կը կրեն:

2) Ծանր եւ խիստ խօսքերով մարդիկ իրենց բարեկամները կը վշտացնեն ու կը հեռացնեն:


3) Աստուածպաշտութիւնը, իրարիասկացողութիւնն ու արդարութիւնը ընտանիքները, ժողովուրդներն ու ազգերը կը զօրացնեն ու կը բարձրացնեն: Իսկ ապականութիւնն ու չարութիւնը կը տկարացնեն ու կը կործանեն զանոնք: Աստուածանպատիծ չի բողոք զանոնք: Բայց կ'ողորմի ու կը վերականգնէ, եթէ անոնք ետ կենան իրենց չարընթացքէն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Ո՞վ յաջորդեց Սողոմոն թագաւորին:
- 2) Իսրայէլի ցեղերուն ներկայացուցիչները ի՞նչ խնդրեցին Ռոբուզամէն:
- 3) Ծեր խորհրդատունները ի՞նչ պատուիրեցին Ռոբուզամին:
- 4) Երիտասարդները ի՞նչ խորհուրդ տուին:
- 5) Ռոբուզ որո՞նց խրատը մտիկ ըրաւ:
- 6) Ո՞վ թագաւոր եղաւ Իսրայէլի տասը ցեղերուն վրայ:
- 7) Յերոբուզամ ինչո՞ւ համար ուկիէ երկու հորթեր շինեց:
- 8) Զոհ մատուցանելու ատեն Աստուծոյ մարդը ի՞նչ լսաւ Յերոբուզամին:
- 9) Յերոբուզամ երբ ձեռքը երկնցուց, ի՞նչ պատահեցաւ:
- 10) Յերոբուզի ձեռքը որո՞ւ աղօթքով առողջացաւ:
- 11) Ռոբուզամ մինչեւ վերջ հաւատարիմ մնա՞ց Աստուծոյ ճամքուն մէջ:
- 12) Եգիպտոսի Սխակ թագաւորը Երուսաղէմի տաճառէն ի՞նչ առաւ:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Արդարութիւնը ազգը կը բարձրացնէ, բայց մեղքը ժողովուրդներուն անարգանք է»: Առակ. ԺԴ.34:



ԺԳ. ԴԱՍ

Աքաաք Թագաւորն ու Եղիա Մարգարէն (Գ. Թագ. ԺԶ.29-33, ԺԷ.1-16 և ԺԸ.)

Յերոբովամէն ետք, Իսրայէլի տասը ցեղերուն վը-
րայ իշխող թագաւորներուն մէջ Աքաաք նշանաւոր
դարձաւ իր չար գործերով։ Ան ամուսնացած էր Սի-
դոնի հեթանոս թագաւորի աղջկան՝ Յեզաբէլի հետ
ու անոր խորհուրդով Իսրայէլի երկիրը բերել տուած
էր Բահաղի եւ Աստարովթի պիղծ կուռքերը։ Իսրա-
յէլի ժողովուրդն ալ իր թագաւորէն քաջալերուած
սկսած էր այդ կուռքերը պաշտել եւ իւրացնել հեթա-
նոսական անբարոյ սովորութիւններ։

Եղիա մարգարէն Աստուծմէ պատգամ առնելով
ներկայացաւ Աքաաքին. յանդիմանեց զայն եւ ըսաւ.

— Քու եւ քու ժողովուրդիդ գործած չարութիւն-
ներուն համար Աստուած իր ցողն ու անձրեւը պիտի
դադրեցնէ եւ ձեզ սովով պիտի պատժէ։

Երբ սովը սաստկացաւ, Աստուած Եղիային պատ-
ուիրեց երթալ Քերիթ կոչուած հեղեղատը։ Եղիա
հնագանդեցաւ ու գնաց։ Աստուած ամէն օր ագուաւ-
ներու միջոցաւ հաց եւ միս զրկեց Եղիային ու զայն
կերակրեց։

Ժամանակ մը ետք, Երբ հեղեղատին ջուրը ցամքե-
ցաւ, Աստուած Եղիան զրկեց Սիդոնացիներու Սա-
րեփթա քաղաքը՝ որբեւայրի կնոջ մը քով, որպէսզի
հոն բնակէր մինչեւ սովին վախճանը։ Եղիա Երբ

քաղաքին դուռը հասաւ, տեսաւ որբեւայրի կին մը
որ փայտ կը ժողվէր։

— Կ'աղաքէմ, ինծի քիչ մը ջուր բեր, ըսաւ Եղիա
կնոջ։

Մինչ կինը ջուր բերելու կ'երթար, Եղիա անոր
ետեւէն կանչեց եւ ըսաւ.

— Զեռքդ պատառ մըն ալ հաց առ ու ինծի բեր։

— Հաց չունիմ, ըսաւ կինը, սակայն կարասին մէջ
բուռփ մը չափ ալիւր կայ ու կուժին մէջ ալ քիչ մը
իւղ։ Ահաւասիկ փայտ կը ժողվեմ հաց եփելու
համար, որպէսզի ես ու տղաս ուտենք եւ ետքը
մեռնինք։

— Մի՛ վախնար, ըսաւ Եղիա մարգարէն, դուն այդ
ալիւրէն նախ ինծի համար պզտիկ չօթ (բարակ հաց)
մը շինէ։ Իսրայէլի Տէր Աստուածը այսպէս կ'ըսէ,
«Կարասին ալիւրը պիտի չհատնի ու կուժին իւղը
պիտի չպակսի՝ մինչեւ այն օրը որ Տէրը երկրի վրայ
անձրեւ բերէ»։

Կինը գնաց ու կատարեց Եղիային պատուէրը եւ
այդ օրուընէ սկսեալ Աստուծոյ օրհնութեամբ որբե-
ւայրի կնոջ կարասին ալիւրը չհատաւ ու անոր կու-
ժին իւղը չպակսեցաւ։ Այնուհետեւ Եղիա մարգարէն
բնակեցաւ որբեւայրի կնոջ տան վերնայարկը։

Երեք տարի ու աւելի ամիսներ անցան։ Սաստիկ
սովը աւեր կը գործէր Իսրայէլի երկրին մէջ ու տա-
կաւին անձրեւ չէր գար։ Աքաաք թագաւոր ամէն կողմ
մարդ զրկած էր Եղիա մարգարէն ձեռք անցընելու
համար, սակայն չէր կրցած անոր հետքը գտնել։

— Գնա՛, Երեւցիր Աքաաքին ու Երկրի վրայ անձ-
րեւ պիտի զրկեմ, ըսաւ Աստուած Եղիային։

Մարգարէն հնագանդեցաւ ու ճամբայ ելաւ դէպի

Իսրայէլի երկիրը: Աքաաբ թագաւոր Եղիա մարգարէն տեսածին պէս ցասումով մը ըսաւ.

— Իսրայէլը նեղութեան մէջ ձգողը դո՞ւն ես:

Եղիա մարգարէն քաջաբար պատասխանեց անոր.

— Իսրայէլը ես չնեղեցի, այլ՝ դուն ու քու հօրդ տունը պատճառ դարձաք Աստուծոյ այս պատուհանին: Դուք Աստուծոյ պատուիրանները թողուցիք ու Բահաղի ետեւէն երթալով չարութիւն գործեցիք:

Ապա Եղիա առաջարկեց Աքաաբին ըսելով.

— Հիմա մարդ զրկէ, ու բոլոր Իսրայէլը եւ Բահաղի չորս հարիւր յիսուն մարգարէները (քուրմերը) եւ Յեղաբէլ թագուհին սեղանէն ուտող Աստարովթի չորս հարիւր մարգարէները Կարմեղոս լեռան վրայ՝ իմ քովս ժողվէ:

Աքաաբ դժուարացաւ Եղիային հրամանը կատարելու, սակայն զգաց թէ առանց անոր աղօթքին Աստուծած անձրեւ պիտի չղրկէր: Ուստի երկրի ամէն կողմերէն հաւաքեց Բահաղի քուրմերը եւ զանոնք Կարմեղոս լեռը բերաւ: Մեծ բազմութիւն մըն ալ հաւաքուեցաւ հոն: Եղիա մարգարէն բազմահազար ժողովուրդին մօտեցաւ եւ յանդիմանական շեշտով մը ըսաւ.

— Դուք մինչեւ ե՞րբ երկու մտքի վրայ պիտի կաղաք: Եթէ Տէրը (Եհովան) Աստուած է՝ Անոր ծառայեցէք, իսկ եթէ Բահաղը աստուած է՝ անոր ետեւէն գացէք:

Ուեւէ մէկը չկրցաւ պատասխան մը տալ Եղիային. իսկ ինք շարունակեց.

— Տիրոջ մարգարէներէն միայն ես կամ, իսկ Բահաղի մարգարէները չորս հարիւր յիսուն հոգի են: Ուրեմն մեզի երկու զուարակ բերէք: Մէկը իրենք

թող առնեն, իսկ միւսը ես կ'առնեմ: Ուեւէ մէկը իր զոհը այրելու համար կրակ չդնէ. այլ ամէն մարդ իր Աստուծոյն անունը թող կանչէ եւ անկէ կրակ խնդրէ: Որուն Աստուածը որ կրակ իջեցնէ, անիկա է ճշմարիտը:

Ժողովուրդը հաւանութիւն յայտնեց Եղիայի առաջարկին:

Առաջին անգամ Բահաղի քուրմերը զուարակ մը առին ու կտրելով զայն դրին իրենց զոհի սեղանին վրայ: Ապա սկսան երկար ատեն աղօթել ու ըսել, «Ո՛վ Բահաղ, մեզի պատասխան տուր»: Բայց պատասխանող չկար: Անոնք իրենց զոհի սեղանին քով սկսան ցատքուտել հեթանոսական սովորութեամբ ու պոռչտալ: Սակայն ապարդիւն անցան իրենց բոլոր ճիգերը: Երբ կէսօր եղաւ, Եղիա զանոնք ծաղր ընելով ըսաւ.

— Բարձր ձայնով կ'անչեցէք: Զեր աստուածը թերեւս խօսակցութիւն մը ունի, կամ զրաղած է, կամ ճամբորդութիւն կ'ընէ, կամ քնացած է ու պէտք է արթննայ:

Քուրմերը իրենց ձայնը Բահաղին լսելի դարձնելու համար ալ աւելի պոռացին եւ իրենց մարմինները դանակով կտրեցին: Սակայն զիրենք լսող մը չեղաւ ու չկրցան երկինքէն կրակ իջեցնել իրենց զոհը այրելու համար:

Երբ կէսօրը անցած էր, ու քուրմերուն ջանքը ապարդիւն եղած, Եղիա մարգարէն հրամայեց ժողովուրդին իրեն մօտենալ: Ապա Իսրայէլի ցեղերութիւն համեմատ գետնէն տասներկու քարեր առաւ եւ անոնցմով Աստուծոյ անուան համար զոհի սեղան մը շինեց ու անոր շուրջը փոս փորեց: Մեղանին վրայ

փայտեր շարեց եւ զուարակը կտրելով անոր միսերը փայտերուն վրայ դրաւ: Ապա չորս սափորներով երեք անդամ ջուր թափել տուաւ զուարակին եւ փայտերուն վրայ, այնպէս որ ջուրը սեղանին բոլորտիքը քալեց ու փոսն ալ լեցուց: Այս բաներէն ետք Եղիա մարգարէն սկսաւ աղօթել ու ըսել.

— Տէր Աստուած Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի, թող այսօր գիտցուի որ Իսրայէլի մէջ Աստուած միայն դուն ես, ու ես քու ծառադ եմ եւ այս բոլոր բաները քու խօսքովդ ըրի: Ինձի պատասխան տո՛ւր, ո՛վ Տէ՛ր, ինձի պատասխան տո՛ւր, որ այս ժողովուրդը գիտնայ թէ Դուն ես Աստուած:

Եղիայի աղօթքէն վերջ, յանկարծ Տիրոջ կողմէ երկինքէն կրակ իջնելով ողջակէզն (զոհը) ու փայտերը այրեց. իսկ փոսին մէջ հաւաքուած ջուրն ալ լափեց: Բազմահազար ժողովուրդը Աստուծոյ զօրութիւնն ու այս մեծ հրաշքը տեսնելով՝ իրենց երեսները մինչեւ գետին խոնարհեցուցին ու սկսան աղաղակել, «Արդարեւ Տէր, նա (Եհովան) է Աստուած, Տէր, նա է Աստուած»:

Եղիա ըսաւ ժողովուրդին.

— Բահաղի մարգարէները բռնեցէք ու անոնցմէ մարդ մը չազատի:

Ժողովուրդը բռնեց Բահաղի քուրմերը եւ Եղիա զանոնք Կիսոն հեղեղասր իջեցնելով մեոցնել տըւաւ:

Այս մեծ դէպքէն ետք, Եղիա Կարմեղոս լերան գագաթը ելաւ ու Աստուծոյ աղօթեց: Աստուած լսեց անոր աղօթքը եւ երկինքը ամպերով ծածկուեցաւ ու անձրեւ իջաւ:

Աքաաբ թագաւոր տեսաւ այս բոլոր բաները, սա-

կայն իր սիրտը Աստուծոյ չղարձուց: Ան իր կնոջ Յեղաբէլին ցուցմունքներով շարունակեց անիրաւութիւն ընել ու չարութիւն գործել: Եղիա միշտ յանդիմանեց զիրենք, սակայն անոնք շարունակեցին իրենց անօրէնութիւններն ու ոճիրները: Ի վերջոյ Աստուծոյ պատիժը իրենց վրան հասաւ: Աքաաբ Ասորիներու դէմ պատերազմելու ատեն վիրաւորուելով մեռաւ եւ շուները անոր վէրքերէն հոսող արիւնը լափեցին:

Հետագային Իսրայէլի երկրին մէջ ապստամբութիւն ծագեցաւ ու Աքաաբի որդին՝ Յովրամ թագաւորը սպաննեցին. իսկ Յեղաբէլ թագուհին ալ պալատի պատուհանէն վար նետեցին: Շրջակայ վայրերէն չուներ յարձակեցան անոր մարմինին վրայ ու յօշոտեցին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1) Աստուած յանախ չար եւ անգութ մարդիկը ըգգասութեան կը իրաւիրէ գանազան պատիժներով, որպէսզի ետ կենան իրենց չար գործերէն: Պարագան նոյնն է նաև ժողովուրդներու եւ ազգերու նկատմամբ:

2) Աստուած Եղիայի նման իր հաւատարիմ եւ արդար ծառաներուն աղօթքները կը լսէ եւ անոնց բարեխօսութեամբ կ'ողորմի բազմութիւններու վրայ եւ առիթ կու տայ անոնց ուղղուելու:

3) Անիրաւութիւն կամ ոնիր գործողները ուշ կամ կանուխ կը պատժուին Աստուծոյ կողմէ Աքաաբի եւ Յեղաբէլի նման:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Աքաար ինչպիսի՞ թագաւոր մըն էր եւ ո՞վ էր անոր թագուհին:
- 2) Ո՞ր մարգարէն յանդիմանեց Աքաարը եւ ի՞նչ ըսաւ:
- 3) Աստուած որո՞նց միջոցաւ հաց եւ միս կը դրկէր Եղիային:
- 4) Եղիա Սարեւիթա քաղաքը երթալով որո՞ւ հանդիպեցաւ եւ ի՞նչ ուզեց անկէ:
- 5) Աքաար Եղիային վերադարձը տեսնելով ի՞նչ ըսաւ անոր:
- 6) Եղիա ի՞նչ պատասխանեց Աքաարին եւ ի՞նչ առաջարկեց:
- 7) Եղիա բազմահազար ժողովուրդին ի՞նչ առաջարկեց:
- 8) Բահադրի քուրմերը կրցա՞ն երկինքէն կրակ իջնենել:
- 9) Եղիա մարգարէն երբ իր ողջակէզին առջեւ աղօթեց, ի՞նչ պատահեցաւ:
- 10) Ժողովուրդը երկինքէն իջնող կրակը տեսնելէն ետք ի՞նչ ըրաւ եւ ի՞նչ ըսելով աղադակեց:
- 11) Ինչո՞ւ համար եւ ինչպէս պատժուեցաւ Աքաար թագաւորը:
- 12) Յեզարէլ թագուհին ինչպէ՞ս մեռաւ եւ որո՞նք յօշուեցին անոր մարմինը:

ԳՈՅՑ ՍՈՐՎԻԼ

«Չարութիւնը մեղաւորները կը կործանէ»: Առակ.
ՃԳ.6:

ԺԴ. ԴԱՍ

**Եղիսէ Մարգարէն եւ
Ասորի Նէկամանի Բժշկութիւնը**
(Գ. Թագ. ԺԹ. 19-21, Դ. Թագ. Բ. 1-16, Ե. 1-27)

Աստուած Եղիային պատուիրեց որ իր տեղը Եղիսէն Մարգարէ օծէ: Եղիա գնաց ու Եղիսէն գտաւ որ արտ կը վարէր: Կանչեց զայն ու իր վերարկուն անոր վրան ձգեց: Եղիսէ ընդունեց Մարգարէին հրաւէրը եւ անկէ հրաման առնելով գնաց իր հօրն ու մօլը քով. համբուրեց զանոնք եւ ողջագուրուելով բաժնը ըւեցաւ անոնցմէ. ապա հետեւեցաւ Եղիային ու հաւատարմօրէն ծառայեց անոր:

Ժամանակ մը վերջ, Աստուած որոշեց Եղիան Երկինք վերցնել. ուստի Եղիա ըսաւ Եղիսէի.

— Տէրը զիս Բեթէլ զրկեց եւ ես հոն պիտի երթամ. իսկ դուն հոս կեցիր:

— Ես քեզ չեմ թողուր, ըսաւ Եղիսէ ու երկուքը միասին Բեթէլ գացին:

Բեթէլի մէջ ալ Եղիա ըսաւ Եղիսէի.

— Ո՞վ Եղիսէ, դուն հոս կեցիր. Տէրը զիս Երիքով զրկեց:

— Ես քեզ չեմ թողուր, ըսաւ Եղիսէ ու անոր ետեւէն գնաց:

Երիքովի մէջ ալ Եղիա ըսաւ Եղիսէի.

— Դուն հոս կեցիր, Տէրը զիս Յորդանան զրկեց: Եղիսէ դարձեալ չթողուց Եղիան ու երկուքը միա-

սին Յորդանան գետին եզերքը գացին։ Եղիա իր վերարկուն առաւ ու ջուրերուն զարկաւ։ Գետը իսկոյն երկուքի ճեղքուեցաւ եւ երկուքը ցամաքով անցան միւս ափը։

— Խնդրէ՛, ի՞նչ կ'ուզես որ ընեմ քեզի, քանի քեզմէ վերցուած չեմ տակաւին, ըսաւ Եղիա Եղիսէի։

— Քու ոգիիդ կրկնապատիկը կ'ուզեմ ունենալ, պատասխանեց Եղիսէ։

Եղիա պատասխանեց անոր։

— Դժուար բան խնդրեցիր. բայց եթէ քեզմէ վերցըւելու ատենս զիս տեսնես՝ այնպէս թող ըլլայ, ապա թէ ոչ՝ չըլլայ։

Մինչ երկուքը խօսելով կ'երթային, յանկարծ հրեղէն կառք մը ու հրեղէն ձիեր երեւցան եւ գալով Եղիան Եղիսէն զատեցին. ու Եղիա մրրիկով երկինք ելաւ։ Եղիսէ այդ տեսարանին առջեւ աղաղակեց։

— Հայր իմ, հայր իմ, Իսրայէլի կառքը ու անոր ձիաւորները։

Երկինք վերանալու ատեն, Եղիա իր վերարկուն Եղիսէի թողուց։ Եղիսէ վերարկուն առնելով Յորդանանու ջուրերուն զարկաւ եւ գետը դարձեալ երկուքի ճեղքուեցաւ ու ինք ցամաքով անցաւ միւս ափը։

Այնուհետեւ Եղիայի ողին Եղիսէի վրան հանգչեցաւ ու ան դարձաւ հրաշագործ մարգարէ մը։

*

* *

Եղիսէի օրերուն, Ասորիներու թագաւորը ունէր զօրապետ մը Նէման անունով որ շատ սիրելի էր

իրեն, որովհետեւ ան կտրին մարդ էր եւ շատ ծառայութիւններ մատուցած էր իրեն։

Նէման բորոտութեան ախտէն վարակուեցաւ եւ ուեւէ մէկը չկրցաւ անոր հիւանդութեան դարման դտնել։ Նէմանի կինը իր տան մէջ, որպէս աղախին կը պահէր Իսրայէլի երկրէն գերեվարուած փոքրիկ աղջիկ մը, որ շատ հաւատարիմ էր իրեն։ Այս աղջիկը Նէմանի տառապանքը տեսնելով կը ցաւէր եւ կ'ուզէր օգտակար ըլլալ անոր։ Օր մը իր տիկնոջ յայտնեց թէ իր հայրենիքին մէջ՝ Սամարիա քաղաքը մարգարէ մը կայ որ կրնայ Նէմանը բժշկել։

Փոքրիկ աղջկան խօսքին վրայ, Նէման իր թագաւորէն արտօնութիւն խնդրեց Սամարիա երթալու համար։ Թագաւորը ամէն դիւրութիւն չնորհեց Նէմանին եւ իր կողմէն ալ յանձնարարական նամակ մը գրեց Իսրայէլի թագաւորին։

Ասորի Նէման իր ծառաներուն հետ միասին գնաց Իսրայէլի երկիրը ու Յովրամ թագաւորին ներկայանալով յանձնեց իր թագաւորին զրկած նամակը, որուն մէջ գրուած էր, «իմ ծառաս Նէմանը քեզի կը զրկեմ, որպէսզի զայն իր բորոտութենէն բժշկես...»։

Իսրայէլի թագաւորը երբ նամակը կարդաց, խոռվեցաւ, զախցաւ ու իր հանգերձները պատուելով իր շուրջը գտնուողներուն ըսաւ։

— Աղէկ գիտցէք ու տեսէք որ Ասորիներու թագաւորը ինձմէ պատճառ մը կը փնտոէ, որպէսզի վրաս պատերազմի ելլէ։ Միթէ ես մեոցնելու եւ ապրեցընելու կարողութիւն ունեցող Աստուած եմ որ ինծի մարդ մը զրկեր է՝ իր բորոտութենէն բժշկելու համար։

Եղիսէ Մարգարէն Իսրայէլի թագաւորին վախն ու մտահոգութիւնը իմանալով, լուր զրկեց անոր ըսելով.

— Ինչո՞ւ Հանդերձներդ պատռեցիր. թող անիկա գայ ու գիտնայ թէ Իսրայէլի մէջ մարգարէ կայ:

Թագաւորին թելադրութեամբ Նէեման իր ձիերովն ու կառքովը գնաց ու կայնեցաւ մարգարէի դրան առջեւ: Եղիսէ դուրս չելաւ իր տունէն, այլ մարդ մը զրկելով ըսաւ անոր.

— Գնա՛, Յորդանան գետին մէջ եօթը անգամ լուացուէ ու պիտի մաքրուիս բորոտութենէդ:

— Այս ի՞նչ տեսակ բան է, ըսաւ Նէեման բարկութեամբ, ես կը կարծէի թէ մարգարէն քովս պիտի գար ու իր Եհովա Աստուծոյն անունը կանչելով ձեռքը վէրքիս վրան պիտի երեցնէր ու զիս բորոտութենէս մաքրէր: Միթէ Դամասկոսի գետերը իսրայէլի ջուրերէն աղէկ չե՞ն:

Նէեման բարկութեամբ ետ դարձաւ իր երկիրը երթալու համար: Սակայն իր ծառաներուն թափանձանքին վրայ Յորդանան գետը գնաց եւ եօթը անգամ լուացուեցաւ, ու յանկարծ տեսաւ թէ մաքրուած ու սրբուած էր իր բորոտութենէն:

Նէեման շատ ուրախացաւ իր առողջութիւնը վերագտնելով եւ իր երախտագիտութիւնը յայտնելու համար իր մարդոց հետ գնաց Եղիսէի տունը եւ ըսաւ անոր.

— Հիմա հասկցայ թէ միակ ձշմարիտ Աստուածը Եհովան է: Կ'աղաչեմ, քու ծառայէդ ընծայ մը ընդունէ:

Եղիսէ մերժեց ընդունիլ Նէեմանի բերած նուէրները: Ասոր վրայ Նէեման ըսաւ.

— Ինծի հրաման տուր որ այս երկրին հողէն երկու ջորիի բեռ հետս Դամասկոս տանիմ ու յետ այսու միայն Եհովա Աստուծոյ զոհ մատուցանեմ անոր վըրայ եւ ուրիշ կուռքեր չպաշտեմ:

Նէեման նոյն ատեն Եղիսէին խնդրեց, որ Աստուած իրեն թողութիւն տայ, եթէ ինք ի պաշտօնէ, իր թագաւորին հետ կռատուն մտած ատենը կուռքին առջեւը ակամայ խոնարհելու ըլլայ:

Եղիսէ մարգարէն Նէեմանի երկու խնդրանքներուն գոհացում տուաւ եւ խաղաղութեամբ ճամբու դրաւ զայն:

Եղիսէի ծառան՝ Գէեզի երբ տեսաւ որ իր տէրը որեւէ նուէր կամ դրամ չառաւ Նէեմանէն, չար մտածում մը ունեցաւ եւ Եղիսէին գաղտնի Նէեմանի ետեւէն վազեց ու անոր հասնելով ըսաւ.

— Երկու պատանիներ իմ տիրոջս այցելութեան եկան եւ անիկա զիս քեզի զրկեց. շնորհը ըրէ՝, անոնց համար տաղանդ մը արծաթ եւ երկու ձեռք հագուստ տուր:

Նէեման փոխանակ մէկ տաղանդ արծաթ տալու, երեք տաղանդ արծաթ եւ երկու ձեռք հագուստ տուաւ իրեն: Գէեզի զանոնք առնելով իր տան մէջ պահեց ու ետքը Եղիսէի քով գնաց:

— Ո՛վ Գէեզի, ուրկէ՞ կու գաս, հարցուց Եղիսէ իր ծառային:

— Քու ծառադ տեղ մը չգնաց, պատասխանեց Գէեզի:

Եղիսէ մարգարէն Գէեզիին յայտնեց թէ ինք աստուածային յայտնութեամբ տեսած էր ամէն բան: Ապա յանդիմանելով ըսաւ.

— Քանի որ այս բանը ըրիր, թող Նէեմանի բորոտութիւնը քեզի ու քու սերունդիդ փակչի:

Եղիսէի խօսքէն ետք, Գէեզի իսկոյն վարակուեցաւ
բորսութեան ախտէն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1) Եղիսէ Եղիա մարգարէին միջոցաւ իրեն ուղղուած երկնային հրաւէրին ընդառաջեց եւ իր կարգին անցաւ Աստուծոյ ընտրեալ մարգարէներու շարքին: Մեր ալ պարտականութիւնն է Եղիսէի նման ընդառաջել մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի հրաւէրին որ կ'ուղղէ մեզ իր Ս. Աւետարանով եւ իր խօսքը բարոգողներուն միջոցաւ, որպէսզի պարկեշտութեամբ բալենք իր նամրուն մէջ:

2) Աստուած ամենակարող է: Ան իր մարգարէներուն եւ սուրբերուն միջոցաւ բժշկութիւններ կը կատարէ:

3) Խրայէլացի փոքրիկ աղջկան հաւատարմութիւնը եւ իր տիրոջ հանդէպ ցուցարերած կարեկցութիւնը գնահատելի են: Մենք ալ անոր նման ջանալու ենք օգտակար ըլլալ մեր շրջապատին:

4) Եղիսէ իր կատարած բժշկութեան համար վարձք կամ ընծայ չառաւ: Մենք ալ Աստուծոյ կողմէ մեզի շնորհուած պարգեւները ճրի բաշխելու ենք ուրիշներուն:

5) Գէեզի ըրածը ագահութիւն եւ գողութիւն էր: Սուտ խօսելով խարեց Ասորի Նէեմանը ու անկէ դրամ եւ հագուստ առաւ: Աստուած Եղիսէի բերնով յանդիմանեց ու պատժեց զայն: Զար ագահութեամբ հարստութեան ցանկութիւնը մարդ արարածը դէպի կործանում կ'առաջնորդէ:

ՀԱՐՁՈՒՄՆԵՐ

- 1) Եղիա մարգարէն Եղիսէի հանդիպելով ի՞նչ ըրաւ:
- 2) Եղիսէ Եղիայի կոչին ընդառաջելով ի՞նչ ըրաւ:
- 3) Եղիա եւ Եղիսէ ինչպէ՞ս անցան Յորդանան գետին միւս ափը:
- 4) Յորդանան գետը անցնելէ ետք Եղիա ի՞նչ ըսաւ Եղիսէի:
- 5) Եղիսէ ի՞նչ խնդրեց Եղիայէն:
- 6) Եղիա ինչպէ՞ս երկինք ելաւ:
- 7) Եղիսէ Եղիայի երկինք վերանալը տեսնելով ի՞նչ աղաղակեց:
- 8) Ո՞վ էր Ասորի Նէեման եւ ի՞նչ տեսակ ախտէ վարկուեցաւ:
- 9) Խրայէլացի փոքրիկ աղջիկը ի՞նչ ըսաւ Նէեմանի կնոջ:
- 10) Նէեման Սամարիա երթալով առաջին անգամ որո՞ւ ներկայացաւ:
- 11) Խրայէլի թագաւորը իրեն դրկուած նամակը կարդալէ ետք ի՞նչ ըրաւ եւ ի՞նչ ըսաւ:
- 12) Եղիսէ մարգարէն ի՞նչ առաջարկեց Խրայէլի թագաւորին:
- 13) Եղիսէ մարգարէն ի՞նչ առաջարկեց Նէեմանին որ ընէր:
- 14) Գէեզի ինչո՞ւ համար Նէեմանի ետեւէն վազեց:
- 15) Եղիսէ ի՞նչ հարցուց Գէեզիի:
- 16) Գէեզի ի՞նչ պատասխանեց Եղիսէի:
- 17) Գէեզի իր ըրած յանցանքին համար ինչպիսի՞ պատիժ ստացաւ:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Ազահութիւնը իրեն անձնատուր եղողները կը մեռցընէ»: (Առակ. Ա.19):



ԺԵ. ԴԱՍ

Եզեկիայի Թագաւորութիւնը

(Բ. Մնաց. Իթ.-ԼԲ.1-23, Եսայ. ԼԵ.1-20, Դ.Թագ. ԺԹ.20-37)

Յուղայի թագաւորներուն մէջ Եզեկիան նշանաւոր եղաւ իր բարեպաշտութեամբ ու առաքինի գործերով։ Ան քսանհինդ տարեկանին գահ բարձրացաւ՝ յաջորդելով իր հօրը՝ Աքազի։

Իր հայրը եղած էր չար թագաւոր մը եւ երկիրը լեցուցած էր կուռքերով։ Ան գոցած էր Երուսաղէմի տաճարին դռները եւ այդ պատճառով Աստուծոյ քահանաները պաշտօն մատուցանելէ դադրած էին։ Աքազ թագաւորի չարութիւններուն պատճառով Աստուած երես դարձուցած էր Յուղայի երկրէն եւ ամէն կողմէ թշնամիներ սարսափի տակ առած էին ժողովուրդը ու յարձակումներ կը գործէին։

Եզեկիա երբ գահ բարձրացաւ, իր առաջին գործը եղաւ Աստուծոյ տաճարին դռները բանալ եւ զայն մաքրել։ Ապա ամէն կողմ մարդ զրկեց եւ կանչել տուաւ քահանաները եւ զանոնք իրենց պաշտօններուն վրայ հաստատեց, որպէսզի ամէն օր Աստուծոյ զոհ մատուցանէին եւ աղօթէին։

Եզեկիա Երուսաղէմի եւ Յուղայի միւս քաղաքներու մէջէն վերցնել տուաւ կուռքերը եւ զանոնք կոտըրտեց։

Աստուած Եզեկիային առաքինութիւններն ու կա-

տարած բարեկարգութիւնները տեսնելով օրհնեց զայն եւ զօրացուց:

*

* *

Եղեկիայի օրով Ասորեստանի վրայ կ'իշխէր շատ զօրաւոր եւ անդուժ թագաւոր մը Սենեքերիմ անունով։ Ան բազմաթիւ երկիրներ գրաւեց ու դարձաւ աշխարհակալ։ Օր մըն ալ որոշեց պաշարել Յուդայի երկիրը՝ զայն գրաւելու համար։

Եղեկիա ամրացուց իր երկրին քաղաքները՝ նամանաւանդ Երուսաղէմը եւ իր զօրապետները կանչելով ըսաւ անոնց։

— Զօրացէք ու քաջասիրտ եղէք։ Ասորեստանի թագաւորին երեսէն ու անոր զօրքին բազմութենէն մի՝ վախնաք։ Թէեւ անոր հետ մարմնեղէն բազուկ կայ, բայց մեզի հետ է մեր Տէր Աստուածը որ պիտի օգնէ մեզի։

Ժողովուրդը Եղեկիայի խօսքերէն սիրտ առաւ ու սկսաւ ինքնապաշտպանութեան պատրաստուիլ։

Սենեքերիմ իր դեսպանները Երուսաղէմ զրկեց ու անոնց բերնով ժողովուրդին եւ Եղեկիայի մարդոց ըսաւ։

— Դուք որո՞ւ ապաւինելով Երուսաղէմի մէջ պաշարուած կը նստիք ու ինծի չէք յանձնուիր։ Եղեկիա ձեզ գլխէ կը հանէ, ըսելով թէ Եհովա Աստուածը ձեզ Ասորեստանի թագաւորին ձեռքէն պիտի ազատէ։ Մի՛ հաւատաք անոր խօսքերուն։ Զէ՞ք գիտեր թէ ես ու իմ հայրերս ուրիշ ազգերուն ինչե՛ր ըրինք։ Միթէ այդ երկիրներուն աստուածները կրցա՞ն զանոնք

ազատել մեր ձեռքէն։ Հետեւաբար ձեր պաշտած Աստուածն ալ չի կրնար ձեզ ազատել իմ ձեռքէս։ Ուստի յանձնուեցէք ինծի որ ձեզ չկոտորեմ։

Սենեքերիմի դեսպանները Աստուածոյ ու Եղեկիայի դէմ անարգական խօսքեր ալ ըրին ու վերադարձան իրենց թագաւորին քով։

Եղեկիա երբ անոնց խօսքերը իմացաւ, իր հանդերձները պատուեց։ Քուրձ հագնելով մտաւ Աստուածոյ տաճարը եւ հոն աղօթեց ու իր սիրտը բացաւ Տիրոջ առջեւ։ Ապա իր պալատականներն ու քահանաներուն ծերերը զրկեց Եսայի մարգարէին քով եւ անկէ խնդրեց որ աղօթէ ու աղաչէ Աստուածոյ, որպէսզի ազատէ զիրենք անդուժ Սենեքերիմի ձեռքէն։

Եսայի մարգարէն աղօթեց եւ Աստուածմէ պատգամ առնելով Եղեկիայի զրկած մարդոց ըսաւ։

— Խօսեցէք Եղեկիային թէ Տէրը այսպէս կ'ըսէ, «մի վախնար այն լսած խօսքերէդ, որոնցմով Ասորեստանի թագաւորին ծառաները զիս անարգեցին ու հայՀոյեցին։ Ահա ես անոր վրայ ոգի մը կը զրկեմ, ու լուր մը լսելով՝ իր երկրիը պիտի դառնայ եւ զանիկա իր երկրին մէջ սուրով պիտի կործանեմ»։

Ժամանակ մը ետք Սենեքերիմ նորէն դեսպաններ զրկեց Երուսաղէմ ու Աստուածոյ դէմ նախատական խօսքերով նամակ մը զրկեց Եղեկիային։

Եղեկիա երբ նամակը կարդաց, ուղղակի Աստուածոյ տունը մտաւ եւ հոն Տիրոջ առջեւ բացաւ նամակը ու աղօթելով ըսաւ։

— Ո՛վ Տէր Զօրութեանց, Աստուած Իսրայէլի որ քերովքէներու վրայ կը նստիս։ Երկրի բոլոր թագաւորութիւններուն վրայ միայն Դուն ես Աստուած։ Երկինքը ու երկիրը դուն ստեղծեցիր։ Ո՛վ Տէր,

ականջդ խոնարհեցուր ու լսէ: Ո՞վ Տէր, աչքերդ բաց ու նայէ եւ լսէ Սենեքերիմի բոլոր խօսքերը որոնք զրկեց կենդանի Աստուածդ նախատելու համար... եւ հիմա դուն, ո՞վ Տէր Աստուած մեր, ազատէ մեզ անոր ձեռքէն, որպէսզի երկրի բոլոր թագաւորութիւնները գիտնան թէ Տէրը միայն դուն ես:

Աստուած լսեց Եղեկիային աղօթքն ու աղաչանքը եւ Եսայի մարդարէին պատգամ տալով ըսաւ իրեն.

— Ասորեստանի Սենեքերիմ թագաւորին համար ինծի ըրած աղօթքդ լսեցի: Անիկա այս քաղաքը պիտի չմտնէ ու անոր նետ պիտի չնետէ. անոր առջեւ վահանով պիտի չգայ ու անոր դէմ պատնէշ պիտի չկանգնէ: Իր եկած ճամբայէն ետ պիտի դառնայ: Այս քաղաքը ես պիտի պաշտպանեմ ու զանիկա պիտի ազատեմ ինծի համար ու իմ ծառայիս Դաւիթի համար:

Նոյն գիշերը Տիրոջ հրեշտակը ելաւ եւ Ասորեստանի բանակին մէջ 185000 մարդ զարկաւ:

Սենեքերիմ իր զօրքերուն կոտորածը տեսնելով չուեց ու իր մայրաքաղաքը՝ Նինուէ գնաց: Ու օր մը, երբ իր աստուծոյն՝ Նեսրաքի տան մէջ երկրոպագութիւն կ'ընէր, իր երկու որդիները՝ Աղրամելէք եւ Սարասար զինք սուրով սպաննեցին ու Հայաստան փախան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1) Աստուած կը պահէ ու կը պաշտպանէ իրեն հաւատարմօրէն ծառայող զաւակները ու կ'ազատէ զանոնիք վտանգներէ ու փորձանեներէ: Իրաքանչիւր

բրիստոնեայի պարտականութիւնն է հաւատարիմ զաւակ ըլլալ Աստուծոյ, Անոր յուսալ եւ ապահնիլ:

2) Աստուած կը պատժէ ամբարտաւաններն ու իր սուրբ անուան դէմ անարգական արտայայտութիւն ունեցողները, ինչպէս որ պատժեց գոռող Սենեքերիմ քագաւորը ու ամօքապարտ ճգեց զայն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Եղեկիա՝ ինչպիսի՞ թագաւոր մըն էր:
- 2) Ո՞ր թագաւորը Երուսաղէմը գրաւել ուզեց:
- 3) Սենեքերիմի դեսպանները ի՞նչ ըսին Եղեկիայի մարդոց:
- 4) Եղեկիա ո՞ր մարդարէին դիմեց որ աղօթէր:
- 5) Եղեկիա Սենեքերիմ թագաւորին նամակը առնելով ո՞ր գնաց եւ որո՞ւ առջեւ բացաւ զայն:
- 6) Եղեկիա ի՞նչ խնդրեց Աստուծմէ:
- 7) Աստուած Եսայի մարդարէին միջոցաւ ի՞նչ պատասխան տուաւ Եղեկիային:
- 8) Տիրոջ հրեշտակը Սենեքերիմի բանակէն քանի՞ հազար մարդ զարկաւ:
- 9) Ինչպէս մեռաւ Սենեքերիմ թագաւորը:

ԳՈՅ ՍՈՐՎԻ

«Տէրը բոլոր զինք սիրողները կը պահէ, սակայն բոլոր ամբարիշտները կը կորսնցնէ»: Սաղմ. ՃԽԴ. (ՃԽԵ.) 20:

ԺԶ. ԴԱՍ

**Իսրայէլի Ազգին Չարութիւնը
և Երտասահէմի Տաճարին Կործանումը)**
(Բ. Մնաց. Գ.1-17: Դ. Թագ. ԻԲ.-ԻԵ.17)

Իսրայէլի տասը ցեղերուն վրայ իշխող թագաւորները կուապաշտութեան եւ չարութեան ետեւէ եղան միշտ եւ իրենց հետ մոլորեցուցին նաեւ ժողովուրդը: Աստուած զանոնք զգուշացուց իր մարգարէներուն միջոցաւ. սակայն անոնք իրենց ընթացքը չփոխեցին եւ Աստուծոյ բարկութիւնը իրենց վրայ բերին: Ի վերջոյ Աստուած Իսրայէլի տասը ցեղերու թագաւորութիւնը մատնեց Ասորեստանի Սաղմանասար թագաւորին ձեռքը, որ մեծ բանակով մը եկաւ եւ երկիրը գրաւելէ ետք, ժողովուրդը գերի տարաւ ու բնակեցուց Ասորեստանի եւ Մարաստանի կողմերը:

Յուղայի երկրի թագաւորներուն մէջ թէեւ եղան աստուածավախ եւ բարեպաշտ անձեր, սակայն իշխեցին նաեւ ժողովուրդը կուապաշտութեան եւ գարշելի մեղքերու մղող թագաւորներ:

*

* *

Եզեկիա թագաւորին յաջորդեց իր որդին՝ Մանասէ: Դժբախտաբար ան չհետեւեցաւ իր հօրը բարեպաշտ ընթացքին: Մանասէ երուսաղէմի տաճարին

մէջ կուռքեր դնել տուաւ: Կախարդներով ու վհուկներով շրջապատեց ինքզինքը ու հետեւեցաւ անոնց չար խորհուրդներուն: Նաեւ բազմաթիւ անմեղ մարդոց արիւնը թափեց:

Աստուած Մանասէ թագաւորին գործած չարութիւններուն համար Յուղայի երկրին վրայ դրկեց Ասորեստանի թագաւորին զօրագլուխները, որոնք կարթերով բռնեցին զինք ու Բարելոն գերի տարին:

Մանասէ բանտին մէջ իր նեղութեան ատեն զղջաց իր ահաւոր մեղքերուն համար ու լալով ապաշխարեց: Աստուած անոր սրտանց զղջումը եւ խոնարհութիւնը տեսնելով ողորմեցաւ, ներեց ու զինք նեղողներուն գութը շարժելով ազատ արձակել տուաւ իր կապանքներէն եւ վերադարձուց իր գահուն վրայ:

Այնուհետեւ Մանասէ հաւատարիմ մնաց Աստուծոյ: Քանդեց բոլոր կուռքերը եւ պատուիրեց ժողովուրդին որ պաշտեն միայն Եհովան:

(Մանասէ թագաւորին զղջումի աղօթքը գրի առնըւած է եւ հայ եկեղեցիներէն ներս կը կարդացուի Մեծ Պահքի օրերուն):

Մանասէին յաջորդեց իր որդին Ամոն որ եղաւ չար թագաւոր մը եւ իր հօրմէն աւելի մեծ մեղքեր գործեց: Ամոն չխոնարհեցաւ Աստուծոյ առջեւ: Օրին մէկը իր ծառաները դաւադրաբար զինք սպաննեցին:

Ամոնի մահէն ետք թագաւոր հոչակուեցաւ անոր ութ տարեկան որդին՝ Յովսիա, որ երբ իսելահաս դարձաւ, Աստուծոյ ճամբուն հետեւեցաւ: Ան երկիրը մաքրեց կուռքերէ: Նաեւ նորոգել տուաւ Աստուծոյ տաճարը: Նորոգութեան ատեն, տաճարին մէջ գտնուեցաւ Մովսէս մարգարէին գրած Օրինաց Գիրքը զոր թագաւորին բերին ու անոր առջեւ կարդացին զայն: Յովսիա Օրինաց Գիրքին խօսքերը

մտիկ ընելով վերահասու եղաւ թէ իրմէ առաջ իշխող չար թագաւորներուն եւ ժողովուրդին գարշելի մեղքերուն պատճառով պիտի կործանէր Յուղայի թագաւորութիւնն ալ, ուստի իր հանդերձները պատռելով լացաւ ու Քեղկիա քահանայապետին ըսաւ.

— Տիրոջ բարկութիւնը բորբոքեր է մեր վրայ, արդ, գացէք Տիրոջ հարցուցէք թէ ի՞նչ է իր կամքը մեզի համար:

Աստուած Ոզդա մարդարէուհին միջոցաւ ըսաւ Յովսիային.

— Ես այս տեղին ու անոր բնակիչներուն վրայ չարիք պիտի բերեմ, որովհետեւ անոնք զիս թողուցին եւ ուրիշ աստուածներու խունկ ծխեցին... բայց քու խոնարհելուդ համար քու մահէդ ետք պիտի պատժեմ զանոնք:

Այս պատասխանը առնելէ ետք Յովսիա ոչ միայն Յուղայի երկրէն վերցնել տուաւ կուռքերը, այլ նաև իսրայէլի տասը ցեղերու երկրին մէջ գտնուող կուռքերու զոհասեղանները փլցնել տուաւ: Բեթէլ քաղաքը գնաց եւ Նարատեան Յերոբովամի շինել տուած զոհասեղանը քանդեց եւ անցեալի մահացած քուրմերու ոսկորները իրենց գերեզմաններէն հանելով անոր վրան այրեց:

Յովսիա իր երկրէն վերցուց նաեւ կախարդներն ու վհուկները:

Այսքան բարի գործերէն ետք, Յովսիա մեծ սխալ մը գործեց որ աղիտալի եղաւ իրեն եւ իր ժողովուրդին համար: Օրին մէկը Եգիպտոսի Նեքաւով փարաւոնը Ասորեստանի դէմ պատերազմելու ելաւ: Յովսիան անոր յառաջիաղացքին առջեւ դիրք բռնեց: Երեմիա մարդարէն Աստուածմէ պատգամ առնելով

զգուշացուց Յովսիան որ Նեքաւովի դէմ պատերազմի չելլէ: Սակայն ան մտիկ չըրաւ եւ կոփէի ընթացքին ծանրօրէն վիրաւորուեցաւ եւ ապա մեռաւ՝ խոր սուգի մատնելով իր ժողովուրդը:

Յովսիայի մահէն ետք, անոր որդին Յովաքազ, երբ երեք ամսուան թագաւոր էր, Նեքաւով փարաւոնը զայն գահէն վար առաւ եւ անոր տեղ թագաւոր կարգեց անոր Եղիակիմ եղբայրը զոր կոչեց Յովսիակիմ: Սա եւս հետեւեցաւ Յուղայի երկրի չար թագաւորներու օրինակին: Անոր օրով Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Երուսաղէմը գրաւեց եւ տաճարը կողոպտեց եւ անոր ոսկի անօթները առաւ. իսկ Յովսիակիմ թագաւորն ալ շղթայակապ գերի տարաւ Բաբելոն:

Յովսիակիմին յաջորդեց իր Յովաքին որդին, որ նոյնպէս Աստուածմէ խոտորեցաւ եւ չարութիւն գործեց: Աստուած զայն ալ մատնեց Նաբուգոդոնոսորի ձեռքը եւ ան նորէն գրաւեց Երուսաղէմը եւ Յովաքինը ընտանեօք գերի տարաւ Բաբելոն: Նաբուգոդոնոսոր կողոպտեց Երուսաղէմի թագաւորական պալատի գանձերը, տաճարին ոսկեղէն եւ արծաթեղէն անօթներն ու սպասները. իսկ Երուսաղէմի ազնուական դասակարգէն ու արհեստաւոր վարպետներէն ալ հազարաւոր մարդիկ գերի տարաւ դէպի Բաբելոն:

Նաբուգոդոնոսոր Յովաքինին տեղ անոր եղբայրը՝ Սեղեկիան թագաւոր կարգեց: Դժբախտաբար Սեղեկիան ալ չար ընթացք մը ունեցաւ Աստուածոյ առջեւ, ու նաեւ հակառակ իր ըրած երդումին, ապրստամբեցաւ Նաբուգոդոնոսորին դէմ եւ իր վրան բերաւ արագահաս կործանում:

Երեմիա մարդարէն զգուշացուց Սեղեկիան որ չա-

պըստամբի . սակայն իր յորդորները ապարդիւն անցան : Երեմիա Աստուծմէ պատգամ առնելով գուշակեց թէ Երուսաղէմի տաճարը հեթանոսներու ուղերուն կոխան պիտի ըլլար , պղծուէր եւ կործանէր : Սեղեկիա եւ իր մարդիկը նկատի չառին Երեմիայի խօսքերը եւ զայն բանտարկեցին :

Քիչ ժամանակ ետք Նաբուգոդոնոսորին Քաղղէացի զինուորները պաշարեցին Երուսաղէմը , ապա ճեղքեցին անոր պարիսպները ու ներս խոյացան : Սեղեկիա գիշերով քաղաքէն գուրս փախաւ իր մարդոց հետ : Քաղղէացի զինուորները անոր փախուստը իմանալով ետեւէն ինկան ու զայն բռնելով Նաբուգոդոնոսորի առջեւ հանեցին :

Նաբուգոդոնոսոր Սեղեկիայի երկու որդիները անոր աչքերուն առջեւ մորթել տալէ ետք կուրցուց զայն եւ շղթայի զարնելով գերի տարաւ Բաբելոն :

Նաբուգոդոնոսորի դահճապետը Երուսաղէմի մէջ մեծ կոտորած ըրաւ եւ տաճարը ամբողջութեամբ կողոպտելէ ետք կործանեց ու այրեց : Նոյնպէս կործանեց ու այրեց թագաւորական պալատն ու գեղեցիկ տուները : Քաղաքին մէջ վերապրող ժողովուրդն ալ գերի տարաւ Բաբելոն :

Այսպէս կործանեցաւ Երուսաղէմ : Անոր բնակիչներէն շատերը սպաննուեցան եւ մնացորդներն ալ գերի տարուեցան ու ցրուեցան , քանի որ անոնք հպարտ ու ամբարտաւան դարձած էին եւ չէին ուղերիրենց չար ճամբաներէն եւ դառնալ :

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1) Մեղքը առանց պատիժի չի մնար . սակայն Աստ-

ուած պատրաստ է բոլոր մեղաւորներուն մեղքերը ներելու , որքան ալ ծանր ըլլան անոնք : Տերը կը սպասէ որ մեղաւորները սրտանց զղան ու ապաշխարեն Մանասէ թագաւորի նման :

2) Ազգեր եւ ժողովուրդներ երբ չարութեան մէջ յառաջանան , Աստուծոյ բարկութիւնը իրենց վրայ կը հրաւիրեն , սակայն Յովսիայի նման բարի առաջնորդներու սիրոյն Աստուծած կը յետագէ իր տալիք պատիժը , որպէսզի մարդիկ զղան , խոստովանին իրենց մեղքերը եւ ողորմութիւն գտննեն :

3) Ուեւ մէկը երբ Աստուծոյ կամֆին հակառակ շարժի , անպայման կը տուժէ , ինչպէս որ Յովսիա Աստուծոյ կամֆին հակառակ ընթանալով , Նեքաւովի դէմ պատերազմի ելաւ ու վիրաւորուելով մեռաւ :

4) Ինչպէս որ Յուդայի ժողովուրդը պատժուեցաւ իր մեղքերուն պատճառով , այնպէս ալ ուեւ ազգ կամ ժողովուրդ եթէ Աստուծմէ խոտորելով չարութիւն գործէ , կը պատժուի եւ իր թշնամիներէն կը նախատուի : Մեղքն ու անօրէնութիւնը կը կործանեն ազգերն ու ժողովուրդները :

5) Եթէ իսրայէլի ժողովուրդը իր մարգարէներուն խօսքերը մտիկ ըներ եւ իր անօրէնութիւններէն դառնար , Աստուծած պիտի ներէր իրենց եւ թոյլ պիտի չտար Երուսաղէմի կործանումին : Աստուծածավախ եւ իմաստուն մարդոց խրատներն ու յանդիմանութիւնները պէտք է նկատի առնուին ամէն ատեն :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1) Մանասէ ինչպիսի՞ թագաւոր եղաւ :

- 2) Որո՞նք բռնեցին Մանասէ թագաւորը և ո՞ւր տարին:
- 3) Մանասէ թանտին մէջ իր նեղութեան ատեն ի՞նչ լրաւ:
- 4) Մանասէ Երուսաղէմ վերադառնալէ եւոք ի՞նչ ըրաւ:
- 5) Մանասէի որդին՝ Ամոն ինչպիսի՞ թագաւոր եղաւ:
- 6) Յովսիա քանի՞ տարեկանին թագաւոր հոչակուեցաւ:
- 7) Տաճարի նորոգութեան ատեն ի՞նչ գտնուեցաւ:
- 8) Յովսիա Օրինաց Գիրքին խօսքերը մտիկ ընելէ եւոք ի՞նչ ըրաւ և ի ի՞նչ ըսաւ Քեղկիա քահանայապետին:
- 9) Աստուած ի՞նչ պատասխանեց Յովսիային:
- 10) Յերրոշվամի շինել տուած կուոքի զոհասեղանը ի՞նչ եղաւ Յովսիայի կողմէ:
- 11) Յովսիա որո՞ւ դէմ պատերազմի ելաւ և ինչպէ՞ս մեռաւ:
- 12) Յովսիայի յաջորդող թագաւորները Աստուծոյ օրէնք ներուն համեմատ քալեցի՞ն:
- 13) Նարուգողոնուոր ո՞ւր տարաւ Յովսրին թագաւորը:
- 14) Յովսրինին տեղ ո՞վ թագաւոր եղաւ:
- 15) Նարուգողոնուոր ինչո՞ւ համար պաշարեց Երուսաղէմը:
- 16) Նարուգողոնուոր Սեղեկիա թագաւորին ի՞նչ ըրաւ:
- 17) Աստուած ինչո՞ւ համար Երուսաղէմը հերանուներուն ձեռքը մատնեց:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Կոտորածին առջեւէն հպարտութիւն, ու կործանման առջեւէն ամբարտաւանութեան ոգին կ'երթալ»: Առակ. ՃԶ.18:

ԺԷ. ԴԱՍ

Իրենց կրօնքին հաւատարիմ Չորս Պատանիներ
(Դան. Ա.)

Նաբուգողոնոսոր թագաւոր իր գրաւած երկիրներէն Բաբելոն բերած էր բազմաթիւ գերիներ եւ կ'ուզէր որ անոնցմէ ալ գտնուէին ուսեալ եւ իմաստուն մարդիկ իր ծառայութեան ներքեւ: Ուստի հրամայեց իր ներքինապետին որ Հրէաստանէն* բերուած իսրայէլացի գաղթականներէն ալ ուշիմ եւ կայտառ պատանիներ ընտրէր ու պալատ բերէր, որպէսզի անոնք երեք տարի ուսում ստանային ու քաղզէական լեզուն սորվելով պետութեան մէջ պաշտօններ վարէին:

Ներքինապետը թագաւորի հրամանին համաձայն խումբ մը հրեայ պատանիներ բերաւ պալատ ու անոնց տուալ թագաւորին ազնիւ կերակուրներէն եւ անոր խմած գինիէն, որպէսզի լաւ սնունդ ստանալով առողջ ու գորաւոր ֆիզիքականի տէր դառնային:

Պալատ բերուած պատանիներու խումբին մէջ իրենց բարեպաշտութեամբ աչքի կը զարնէին Դանիէլ, Անանիա, Ազարիա եւ Միսայէլ: Այս չորս պա-

* Յուդայի թագաւորութեան հողամասը կոչուած է Յուդայատան կամ Հրէաստան: Նաև ծողովորդն ալ Յուդայեանք կամ Հրեայ: Երուսաղէմի գերութենէն վերջ Խորայէլի տասներկու ցեղերուն ամբողջութիւնն ալ Հրեայ անունով նանցուեցաւ:

տանիները շատ բծախնդիր էին իրենց հայրենի կրօնի օրէնքներուն եւ կանոններուն:

Դանիէլ եւ իր երեք ընկերները որոշեցին չուտել թագաւորական պալատի համադամ կերակուրներէն եւ չխմել ընտիր գինիէն, որպէսզի մեղանչած ըլլային Աստուծոյ դէմ, քանի որ այդ կերակուրները պատրաստուած կ'ըլլային կուռքերու զոհուած միսերէն. նոյնպէս տրուած գինին ալ կուռքերու նովիրուած կ'ըլլար: Իրենց այդ որոշումը յայտնեցին ներքինապետին եւ խնդրեցին անկէ որ թագաւորական կերակուրներուն տեղ իրենց տար պարզ ընդեղէն եւ բանջարեղէն, իսկ գինիի փոխարէն ալ՝ պարզ ջուր միայն:

Ներքինապետը չյօժարեցաւ կատարել անոնց առաջարկը: Ան առարկեց թէ միայն ընդեղէն եւ բանջարեղէն ուտելով կրնային տկարանալ մարմնով, ու այդ պարագային ինք պատասխանատու կը մնար թագաւորին առջեւ իրենց վատառողջութեան համար եւ յայտնի կ'ըլլար ամէն բան: Զորս պատանիները ըսին իրեն.

— Քու ծառաներդ տասը օր փորձէ. Եթէ մեզ միւս պատանիներէն աւելի տկար տեսնես, այն ատեն ուգածիդ պէս ըրէ:

Ներքինապետը յօժարեցաւ ու միայն ընդեղէն եւ պարզ ջուր տալով փորձեց զանոնք: Տասը օր ետք, երբ զանոնք միւս տղոց հետ բաղդատութեան դրաւ, տեսաւ թէ այս չորս պատանիները աւելի առողջ ու կայտառ էին քան միւսները: Այնուհետեւ շարունակեց այդ ձեւով: Անոնց տրուելիք համադամ կերակուրները ինք կ'առնէր եւ փոխարէնը ընդեղէն կու տար:

Ներքինապետը այս չորս պատանիներուն նոր անուններ դրաւ: Դանիէլը կոչեց Պաղտասար, Անանիան՝ Սեղրաք, Միսայէլը՝ Միսաք եւ Ազարիան՝ Աբեղնագով:

Աստուած օրհնեց այս չորս պատանիները իրենց օրինապահութեան համար ու անոնց տուաւ իմաստութիւն եւ հանճար. իսկ Դանիէլին չնորհեց նաեւ Երազ մեկնելու իմաստութիւն:

Երեք տարի վերջ բոլոր պատանիները ուսման ընթացքը աւարտելով ներկայացան թագաւորին առջեւ: Նաբուգոդոնոսոր անոնց հետ խօսելէ ու անոնց հարցումներ ուղղելէ վերջ այս չորս տղաքը ամենէն աւելի իմաստուն եւ հանճարեղ գտաւ:

Հետագային այս չորս տղաքը Բարելոնի ուսեալ եւ իմաստուն մարդոց կարգին անցնելով պետական պաշտօնեաններ գարձան:

*

* *

Ժամանակ մը վերջ Նաբուգոդոնոսոր երազ մը տեսաւ ու առաւօտուն արթննալէ ետք մոռցաւ իր երազը եւ խռովեցաւ: Քովը կանչեց իր իմաստուններն ու բախտագուշակները եւ անոնցմէ պահանջեց որ իրեն յայտնեն ու մեկնեն իր տեսած ու մոռցած երազը: Ոեւէ մէկը չկրցաւ բան մը յայտնել: Ասոր վրայ թագաւորը զայրացաւ եւ հրամայեց որ Բարելոնի գաւառին մէջ գտնուող բոլոր իմաստունները սպաննուին:

Դանիէլ եւ իր երեք ընկերներն ալ իմաստուն մարդոց շարքին մէջ էին. ուստի թագաւորին մարդիկը

գանոնք ալ փնտռելու ելան սպաննելու համար։ Դանիէլ այս բանը իմանալով Նաբուգոդոնոսորին ներկայացաւ եւ խնդրեց որ իրեն ժամանակ տրուի աղօթելու իր Աստուծոյն եւ անոր զօրութեամբ յայտնէ թագաւորին տեսած երազը ու մեկնէ զայն։ Նաբուգոդոնոսորէն հրաման առնելէ ետք, Դանիէլ գնաց իր ընկերներուն քով եւ անոնցմէ խնդրեց որ միասին աղօթեն Աստուծոյ ու անոր օգնութիւնը հայցեն թագաւորի երազին իրազեկ դառնալու եւ մեկնելու համար։

Աստուած լսեց այս չորս երիտասարդներուն աղօթքը եւ տեսիլքով յայտնեց Դանիէլին թէ թագաւորը իր երազին մէջ տեսած էր մեծ արձան մը որուն գլուխը ոսկիէ, կուրծքն ու թեւերը արծաթէ, մէջքն ու ազդրերը պղինձէ, սրունքները երկաթէ եւ ոտքերուն մէկ մասն ալ կաւէ էին։ Ապա մեծ քար մը վլորուելով զարնուած էր այդ արձանին ու փշրած զայն։

Տեսիլքէն վերջ Դանիէլ ներկայացաւ թագաւորին, պատմեց անոր տեսած եւ մոռցած երազը ու մեկնեց։ Նաբուգոդոնոսոր շատ ուրախացաւ, գուհ մնաց եւ Դանիէլը մեծ պատիւներու արժանացնելով Բաբելոնի գաւառին վրայ կառավարիչ կարգեց։ Իսկ Դանիէլի խնդրանքով Սեղրաքը, Միսաքն ու Աբեղնագովը բարձր պաշտօններու կոչեց։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Աստուծոյ օրէնքներուն հանդէպ այս չորս պատանիներուն ունեցած նախանձախնդրութիւնը օրինակ պէտք է ըլլայ մեր բոլորին։ Որպէս հայ քրիստոնեայ

մեր պարտականութիւնն է կատարել Աստուծոյ պատուիրանները եւ մեր եկեղեցւոյ օրէնքները։

Երբ մենք նախանձախնդիր ըլլանք կատարելու Աստուծոյ պատուիրանները, Աստուած կ'օրինէ մեզ, կ'իմաստնացնէ ու գոհացում կու տայ մեր բարի խնդրանքներուն։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1) Նաբուգոդոնոսոր ի՞նչ հրամայեց իր ներքինապետին։

2) Չորս պատանիները ինչո՞ւ համար չուզեցին ուտել թագաւորին համադամ կերակուրները։

3) Ներքինապետը նախապէս ինչո՞ւ համար չուզեց կատարել անոնց առաջարկը։

4) Չորս պատանիներուն առողջական վիճակը ինչպէս եղաւ միայն բանջարեղէն եւ ընդեղէն ուտելով։

5) Աստուած ի՞նչ շնորհեց այս չորս պատանիներուն։

6) Աստուած ի՞նչ տեսակ իմաստութիւն տուալ Դանիէլին։

7) Նաբուգոդոնոսոր այս չորս պատանիները հարցուի փորձելով ինչպէս գտաւ զանոնք։

8) Նաբուգոդոնոսոր ինչո՞ւ համար Բաբելոնի իմաստունները սպաննելու հրաման տուալ։

9) Դանիէլ ի՞նչ խնդրեց Նաբուգոդոնոսորէն։

10) Դանիէլ ի՞նչ խնդրեց իր ընկերներէն։

11) Աստուած չորս պատանիներուն աղօթքը լսելով ի՞նչ ըրաւ։

12) Ի՞նչ տեսած էր Նաբուգոդոնոսոր իր երազին մէջ։

13) Նաբուգոնոսոր իր երազն ու անոր մեկնութիւնը
իմանալէ ետք ինչպէ՞ս վարձատրեց Դանիէլը:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Երանի բոլոր անոնց՝ որոնք Տիրոջմէ կը վախճան ու
անոր ճամբաներուն մէջ կը քալեն»: Մաղմ.Ճիէ.
(ՃիՀ.):



ԺԸ. ԴԱՍ

Աստուծոյ Յուսացող Երեք Երիտասարդները
(Դան. Գ.1-97)

Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը ոսկիէ մեծ
արձան մը շինել տուաւ, որուն բարձրութիւնը վաթ-
սուն կանգուն էր եւ լայնութիւնն ալ՝ վեց կանգուն։
Այդ ոսկիէ արձանը կանգնել տուաւ ընդարձակ դաշ-
տի մը մէջ ու հրաման արձակեց իր բոլոր կուսակալ-
ներուն, նախարարներուն, գօրավարներուն եւ ամէն
ազգէ իշխաններուն ու պաշտօնեաններուն որ ներկայ
ըլլան արձանին նաւակատիքին եւ անոր երկրպագու-
թիւն ընեն։

Թագաւորը նոյն վայրին մէջ շինել տուած էր նաեւ
կրակի հնոց մը եւ որոշած էր անոր մէջ նետել իր
հրամանին չենթարկուող անձերը։

Որոշուած օրը բոլոր պալատականներն ու պաշտօ-
նատարները ներկայացան թագաւորին ու մեծ հան-
դէսով կայնեցան ոսկիէ արձանին առջեւ։ Նաբուգո-
դոնոսորի կողմէ մունետիկ մը բազմահազար բազ-
մութեան կը պուար։

— Ո՛վ ժողովուրդներ, ազգեր ու լեզուներ, ձեզի
կ'ըսեմ, երբ փողի, սրինգի, թմբուկի, քնարի, տա-
կիղի եւ ամէն տեսակ նուագարաններու ձայնը լսէք,
նոյն ժամուն արձանին երկրպագութիւն պիտի ընէք։
Իսկ ով որ երկրպագութիւն չընէ, պիտի նետուի
բորբոքած կրակի հնոցին մէջ։

Նուագախումբը սկսելուն պէս, բոլոր իշխաններն ու ժողովուրդը ոսկիէ արձանին առջեւ կ'երկրպագէին։ Մակայն թագաւորի պաշտօնեաներէն Սեղրաք, Միսաք եւ Արեդնագով մահը աչք առնելով արձանին երկրպագութիւն ըլլիին, քանի որ կուռքի մը երկըրպագելով ուրացած պիտի ըլլային երկինքն ու երկիրը ստեղծող Եհովա Աստուածը։

Այդ միջոցին մի քանի քաղդէացի պաշտօնեաներ Նաբուգողոնոսորի քով երթալով չարախօսեցին եւ ըսին։

— Տէր թագաւոր, Սեղրաք, Միսաք եւ Արեդնագով քու հրամանիդ չեն ենթարկուիր ու քու կանգնած ոսկիէ արձանիդ երկրպագութիւն չեն ըներ։

Նաբուգողոնոսոր այդ լուրը առնելով բարկացաւ ու երեք երիտասարդները իր առջեւ կայնեցնելով ըսաւ։

— Իրա՞ւ է որ գուք իմ աստուածներս չէք պաշտեր եւ իմ կանգնած ոսկիէ արձանիս երկրպագութիւն չէք ըներ։ Հիմա եթէ պատրաստ էք իմ շինած արձանիս երկրպագելու, աղէկ։ իսկ եթէ երկրպագութիւն չընէք, ձեզ կրակի հնոցին մէջ նետել պիտի տամ։ Եւ ո՞վ է այն Աստուածը որ ձեզ իմ ձեռքէս պիտի ազատէ։

— Տէր արքայ, ըսին երեք երիտասարդները, մենք պաշտենք երկինքն ու երկիրը ստեղծող Աստուածը որ կարող է մեզ փրկել բորբոքած կրակի հնոցէն ալ, քու ձեռքէդ ալ։ Նոյնիսկ եթէ մեզ չազատէ, թող քեզի յայտնի ըլլայ, որ մենք քու աստուածներդ չենք պաշտեր եւ ոչ ալ քու կանգնած ոսկիէ արձանիդ երկըրպագութիւն կ'ընենք։

Երեք երիտասարդներուն համարձակ պատասխանը

շատ զայրացուց նաբուգողոնոսոր արքան ու հրամայեց իր մարդոց որ հնոցին կրակը եօթնապատիկ սաստկացնեն եւ զանոնք մէջը նետեն։

Թագաւորին հրամանը իսկոյն կատարուեցաւ եւ երեք երիտասարդները կապեցին ու նետեցին կրակի հնոցին մէջ։

Հնոցին կրակը այնքան սաստկացաւ, որ բոցերը սկսան մինչեւ քառասուն եւ ինը կանգուն բարձրանալ, ու կրակին տաքութենէն հնոցին շուրջ գըտնուող մարդիկը մեռան։

Մինչ երեք երիտասարդները կրակին մէջ կը ձըգուէին, Տիրոջ հրեշտակը հնոցին մէջ իջնելով ցրուեց եւ թօթափեց բոցերը, որով կրակը ամենեւին չկրցաւ վնաս մը հասցնել անոնց։ Կրակին հնոցը իրենց համար դարձաւ բնակելի վայր մը ուր կրցան չնչել, շարժիլ եւ խօսիլ։ Սեղրաք, Միսաք եւ Արեդնագով հնոցին մէջ սկսան բարձրածայն գԱստուած օրհնել, գովել եւ փառաւորել։

Նաբուգողոնոսոր հնոցին մէջէն օրհնութեան եւ երգի ձայն լսելով զարմացաւ ու կրակին մէջ նայելով ապչած մնաց։ Անմիջապէս ոտքի ելլելով ըսաւ իր պալատականներուն.

— Մենք կրակին մէջ երեք կապուած մարդ նետեցինք։

— Այո, ով թագաւոր, ըսին անոնք։

— Բայց ես կրակին մէջ արձակուած չորս մարդիկ կը տեսնեմ, որոնք կը քալեն եւ որեւէ վնաս չեն քաշեր։ իսկ չորրորդին դէմքը Աստուածոյ Որդիի նմանէ, ըսաւ Նաբուգողոնոսոր ու հնոցի դրան մօտեցաւ ու բարձր ձայնով կանչեց։

— Ո՛վ բարձրեալ Աստուածոյ ծառաներ՝ Սեղրաք,

Միսաք եւ Աբեղնագով, դուրս ելէք ու հոս եկէք:

Երեք երիտասարդները հնոցէն ելան ու մօտեցան թագաւորին: Բոլոր կուսակալները, նախարարները, կառավարիչներն ու թագաւորին խորհրդականները հաւաքուեցան անոնց շուրջ եւ զարմացան թէ անոնց գլխուն մէկ մազն անգամ չէր խանձուած կրակէն:

Նարուգողոնոսոր յուզուեցաւ. հաւատաց թէ Սեղրաքի, Միսաքի եւ Աբեղնագովի պաշտած Աստուածը ամենակարող է եւ Տէրն է ամրող Տիեզերքի. ուստի երկրպագեց Անոր եւ ըսաւ.

— Օրհնեալ ըլլայ Սեղրաքի, Միսաքի եւ Աբեղնագովի Աստուածը որ իր հրեշտակը ղրկեց ու ազատեց իր ծառաները, որովհետեւ անոնք իրեն ապաւինելով թագաւորին խօսքը անարգեցին եւ իրենց մարմինները կրակի տուին, որպէսզի իրենց Աստուածմէն զատ ուրիշ աստուածոյ մը ծառայութիւն ու երկրպագութիւն չընեն: Արդ, ես հրաման կու տամ որ ամէն ժողովուրդ, ազգ ու լեզու որ Սեղրաքի, Միսաքի ու Աբեղնագովի Աստուածոյն դէմ խօսի, կտոր կտոր ըլլայ ու անոր տունը աղբանոց դառնայ. որովհետեւ ուրիշ աստուած չկայ որ կարող ըլլայ այսպէս ազատել:

Այս դէպքէն վերջ նարուգողոնոսոր աւելի մեծ ցուց Սեղրաքը, Միսաքը եւ Աբեղնագովը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Սեղրաք, Միսաք եւ Աբեղնագով քաջութեամբ դաւանեցան Աստուածոյ հանդէալ իրենց ունեցած հաւատքն ու վատահութիւնը: Անոնց ամուր հաւատքն ու քաջութիւնը օրինակ ըլլալու են մեզի, որպէսզի


հաստատ մնանի մեր հաւատքին վրայ ու հաւատքօրէն կատարենի Աստուածոյ պատուիրանները: Նեղութիւններու եւ հալածանեններու առջեւ տկարանալու չենք: Միշտ վստահելու ենք Աստուածոյ եւ Անոր յուսալու ենք: Ան կարող է մեզ ազատել ու փրկել ամէն տեսակ փորձութիւններէ ու վտանգներէ, եթէ իր կամքը տնօրինէ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Նարուգողոնոսոր ի՞նչ շիմել տուա:
- 2) Թագաւորը ի՞նչ հրամայեց բոլոր իշխաններուն, պաշտօնեաններուն եւ ժողովուրդներուն:
- 3) Մոնետիկը պոռակով ի՞նչ կ'ըսէր:
- 4) Որո՞նք երկրպագութիւն չըրին ուկիէ արձանին:
- 5) Նարուգողոնոսոր Սեղրաքը, Միսաքը եւ Աբեղնագովը իր առջեւ բերել տալով ի՞նչ ըսաւ:
- 6) Երեք երիտասարդները ի՞նչ պատասխաննեցին թագաւորին:
- 7) Ո՞ր նետեցին երեք երիտասարդները:
- 8) Ո՞վ իշաւ հնոցին մէջ երեք երիտասարդները ազատելու համար:
- 9) Երեք երիտասարդները հնոցին մէջ ի՞նչ ըրին:
- 10) Նարուգողոնոսոր կրակի հնոցին մէջ քանի՞ հոգի տեսաւ եւ ի՞նչ ըսաւ իր շուրջը գտնուողներուն:
- 11) Նարուգողոնոսոր հնոցին մօտենալով որո՞նց ձայն տուա:
- 12) Նարուգողոնոսոր այս մէծ հրաշքը տեսնելով ի՞նչ ըսաւ երկինքն ու երկիրը ստեղծող ճշմարիտ Աստուածոյ համար:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Մեր պաշտած Աստուածը մեզ բորբոքած կրակի հնոցն ազատելու կարող է»: Դան. գ.17:



ԺԹ. ԴԱՍ

**Նաբուգոդոնոսորի Հպարտութիւնն Ու Պատիճը
(Դան. Դ.1-34)**

Իր տարած յաղթանակներէն ետք, Նաբուգոդոնոսոր դարձաւ աշխարհակալ ու չառ հարստացաւ: Ան իր գուրգուրանքին առարկայ դարձուց Բաբելոն մայրաքաղաքը եւ ամէն ջանք ի գործ դրաւ անոր բարեզարդումին համար: Իր գրաւած երկիրներէն բերած բազմաթիւ գաղթականներուն դիւրովթիւններ չնորհեց, որպէսզի անոնք չէնցնեն Բաբելոնը եւ զարգացնեն առեւտուրը: Քաղաքը գեղեցկացնելու համար շինել տուաւ գեղեցիկ չէնքեր, պալատներ եւ պարտէզներ:

Երբ Նաբուգոդոնոսոր իր զօրութեան ու հարստութեան գագաթնակէտին հասած կը հպարտանար, գիշեր մը երազ տեսաւ ու խոռվեցաւ: Անմիջապէս իր քով կանչեց Բաբելոնի բախտագուշակներն ու իմաստունները որ մեկնեն իր երազը. սակայն անոնցմէ ունէ մէկ չկրցաւ մեկնել: Այն ատեն Նաբուգոդոնոսոր Դանիէլը կանչեց եւ անոր պատմեց իր երազը ըսելով.

— Երազիս մէջ տեսայ բարձր ծառ մը որ հետզհետէ մեծցաւ եւ անոր բարձրութիւնը մինչեւ երկինք հասաւ: իսկ լայնութիւնը տարածուեցաւ ամէն երկիրներու վրայ: Անոր տերեւները գեղեցիկ ու պտուղները առատ էին: Վայրի գագանները անոր հովանիին

տակ կը բնակէին եւ երկինքի թոշունները անոր ոստերուն վրայ կը թառէին, ու բոլորը այդ ծառէն կը կերակրուէին։ Յանկարծ տեսայ երկինքէն իջնող սուրբ հրեշտակ մը որ բարձրաձայն ըսաւ, «Ծառ կարեցէք ու ոստերը մէկդի նետեցէք։ տերեւները թօթափեցէք ու պտուղները ցրուեցէք։ Անոր տակէն գազանները եւ ոստերուն վրայէն թոշունները թող փախչին։ Բայց անոր արմատին բունը երկրի մէջ թողուցէք ու երկաթէ եւ պղինձէ կապանքով դաշտի խոտերուն մէջ թող ըլլայ, ու երկինքի ցողովը թըրջըւի, եւ անոր բաժինը անապատի գազաններուն հետ երկրի խոտին մէջ ըլլայ։ Անոր սիրտը մարդու սիրտէն փոխուի ու գազաններու սիրտ տրուի, եւ անոր վրայէն եօթը ժամանակ (տարի) անցնի . . . որպէսզի բոլոր ապրողները գիտնան թէ Բարձրեալը կը տիրէ մարդոց թագաւորութեան վրայ ու զանիկա իր ուղածին կու տայ եւ անոր վրայ մարդոց անարդը կը դնէ»։

Երազը մտիկ ընելէ ետք, Դանիէլ մէկ ժամու չափ լուռ մնաց, որովհետեւ հասկցաւ թէ ինչպիսի՝ դըժբախտութիւն մը պիտի գար թագաւորին վրայ։ Նաբուգոդոնոսոր Դանիէլին լուռութեան պատճառը կոահելով ըսաւ։

— Երազը կամ անոր մեկնութիւնը քեզ չխոռովեցնէ։

Դանիէլ համարձակութիւն առնելով ըսաւ.

— Տէր իմ, այն տեսած մեծ ծառդ դուն ես։ Քու մեծութիւնդ բարձրացաւ եւ քու իշխանութիւնդ մինչեւ երկրի ծայրերը հասաւ։ Հրեշտակին ըսած խօսքերուն մեկնութիւնը այս է, — Բարձրեալ Աստուծոյ դատաստանը քու վրադ հասած է։ Քեզ մարդոց մէջէն

պիտի վոնտեն եւ քու բնակութիւնդ դաշտի գազաններուն հետ պիտի ըլլայ, ու քեզ պիտի թողուն որ արջառներու պէս խոտ ուտես ու երկինքի ցողովը թրջուիս։ Քու վրայէդ եօթը տարի պիտի անցնի, մինչեւ որ գիտնաս թէ մարդոց թագաւորութեան վրայ Բարձրեալը կը տիրէ ու զանիկա իր ուղածին կու տայ։ Իսկ հրեշտակին կողմէ «ծառին արմատին բունը հողին մէջ թող մնայ» ըսուած խօսքին մեկնութիւնը այս է. — Երբ դուն երկնաւոր Աստուծոյ իշխանութիւնը ճանչնաս, այն ատեն քու թագաւորութիւնդ վերստին պիտի հաստատուի։ Արդ, ո՞վ թագաւոր, մեղքերդ ողորմութեամբ եւ անօրէնութիւնդ ալ աղքատներուն օգնելով քաւէ։ Թերեւս Աստուած քու յանցանքներուդ հանդէպ երկայնամիտ ըլլայ։

Նաբուգոդոնոսոր թէեւ հաւատաց Դանիէլի մեկնութեան; սակայն հպարտութիւնը իրմէ չհեռացուց։ Տարի մը ետք, երբ օր մը իր պալատին վրայ կը ճեմէր եւ կը դիտէր Բաբելոնի ամրութիւններն ու գեղեցիկ շէնքերը, հպարտացաւ իր մեծութեան վրայ եւ ըսաւ.

— Այս չէ^թ այն մեծ Բաբելոնը որ իմ զօրութեամբ ու կարողութեամբ, իմ մեծութեանս փառքին համար, թագաւորութեան տուն շինեցի։

Երբ խօսքը տակաւին իր բերանն էր, երկինքէն ձայն մը իջաւ եւ ըսաւ.

— Քեզի կ'ըսեմ, ով Նաբուգոդոնոսոր, թագաւորութիւնը քեզմէ գնաց, ու քեզ մարդոց մէջէն պիտի վոնտեն եւ քու բնակութիւնդ անապատի գազաններուն հետ պիտի ըլլայ . . .

Նոյն ժամուն նաբուգոդոնոսոր ինքզինքը կորսընցուց եւ Աստուծոյ տնօրինութեամբ մարդոց մէջէն վոնտուեցաւ ու խելագարած անապատը փախաւ։ Հոն

գիշեր ցերեկ ապրեցաւ զազաններու մէջ եւ արջառներու պէս խոտ կերաւ: Անոր մարմինը երկինքի ցողովը թրջուեցաւ, մազերը առիւծի մազերուն պէս եւ եղունգներն ալ թռչուններու մազիլներուն պէս եղան:

Երբ եօթը տարիները անցան, Նարուգողոնոսորին խելքը վրան եկաւ եւ հասկցաւ թէ Աստուած տէր է երկինքի ու երկրի եւ կը տիրէ բոլոր թագաւորութիւններու վրայ: Ուստի խոնարհեցաւ ու սկսաւ զԱստուած օրհնել, գովել եւ փառաւորել:

Աստուած Նարուգողոնոսորին խոնարհութիւնը տեսնելով, բաւ համարեց անոր կրած նեղութիւնն ու նախատինքը եւ զայն իր նախկին վիճակին բերելով ես բազմեցուց իր թագաւորական գահուն վրայ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Ուրէ մէկը հպարտանալու չէ իր ունեցած հարստութեան, բարձր դիրքին, գորութեան, գիտութեան, հանճարին եւ կամ զանազան ձիրքերուն ու յաջողութիւններուն համար: Աստուած է ամէն բանին տէրը եւ բաշխողը: Մարդոց պարտականութիւնն է Աստուծոյ փառք տալ իրենց տրուած շնորհներուն եւ բարիքներուն համար ու զանոնք գործածել իրենց նմաններու օգուտին:

Ով որ հպարտանայ ու ինքինք տեսնելով ամբարտաւան դառնայ, Աստուծոյ դէմ կը մեղանչէ եւ անպատիժ չի մնար Նարուգողոնոսորի նման:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Նարուգողոնոսոր ի՞նչ տեսաւ իր երազին մէջ:
- 2) Ո՞վ մեկնեց Նարուգողոնոսորին երազը:
- 3) Նարուգողոնոսորին տեսած հսկայ ծառը ո՞վ էր:
- 4) Ի՞նչ պիտի պատահէր Նարուգողոնոսորին:
- 5) Դանիէլ ի՞նչ առաջարկեց Նարուգողոնոսորին որ ընէր՝ իր անօրէնութիւններուն քատրիւն ստանալու համար:
- 6) Նարուգողոնոսոր իր պալատին վրայ ճեմելու ատեն ի՞նչ ըսաւ:
- 7) Երկինքն եկող ձայնը ի՞նչ ըսաւ Նարուգողոնոսորին:
- 8) Նարուգողոնոսոր խելագարելով ո՞ր փախաւ:
- 9) Նարուգողոնոսոր անապատին մէջ որո՞նց հետ բնակեցաւ եւ ինչ կ'ուտէր ապրելու համար:
- 10) Նարուգողոնոսորի մազերն ու եղունգները ի՞նչ բաներու նմանեցան:
- 11) Նարուգողոնոսորի գազանային կեանքը քանի՞ տարի տեսնեց:
- 12) Երբ Նարուգողոնոսորին խելքը վրան եկաւ, ի՞նչ ըրաւ:
- 13) Աստուած Նարուգողոնոսորի խոնարհութիւնը տեսնելով ի՞նչ ըրաւ զայն:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Աղքատացնողն ու հարստացնողը, ցածցնողն ու բարձրացնողը Տէրն է»: Ա. Թագ. Բ.7.

Պաղտասար թագաւոր
(Դան.Ե.)

Նաբուգողոսորի մահէն ետք, Բարելոնի գահուն վրայ նստաւ իր թոռնիկը՝ Պաղտասար։ Օր մը Ան մեծ կոչունք տուաւ եւ իր մեծամեծներէն հազար հոգի հրաւիրեց։

Գինարբուքի ժամանակ Պաղտասար թագաւորի հրամանով մէջտեղ հանեցին Երուսաղէմի տաճարէն Նաբուգողոսորի ձեռքով բերուած ոսկիէ ու արծաթէ անօթները, եւ բոլոր ներկաները այդ սուրբ անօթներով սկսան գինի խմել ու իրենց կուռքերը փառաբանել։

Նոյն ժամուն, յանկարծ ձեռքի մատներ երեւցան ու ընդարձակ սրահի պատին վրայ գրութիւն մը գրեցին։ Թագաւորը գրող ձեռքին թաթը տեսնելով խոռվեցաւ ու դէմքին գոյնը փոխուեցաւ։ Այնքան վախցաւ որ ծունկերը սկսան դողդողալ եւ իրարու զարնուիլ։ Անմիջապէս իր մողերն ու հմայողները կանչեց, որպէսզի կարդան այդ գրութիւնը եւ մեկնեն իրեն։ Սակայն ոեւէ մէկը չկրցաւ կարդալ զայն ու մեկնել։ Ասոր վրայ բոլոր հրաւիրեալներուն վրայ վախ ինկաւ։

Մայր թագուհին պատահած դէպքին եւ իրարանցումին լուրը առնելով կոչունքին սրահը եկաւ եւ ըստ Պաղտասար թագաւորին։

— Քու թագաւորութեանդ մէջ Դանիէլ անունով մարդ մը կայ որուն ներսիզին Սուլբ Աստուծոյ Հոգին կայ . . . Քու հայրդ՝ Նաբուգողոնոսոր զայն բոլոր իմաստուններուն եւ մողերուն վրայ իշխան կարգած էր . . . Արդ, հիմա Դանիէլը թող հոս կանչըւի, որպէսզի այս գրութիւնը մեկնէ։

Երբ Դանիէլ ներս մտաւ, թագաւորը ըստ անոր։

— Լսեցի թէ քու ներսիզիդ Սուլբ Աստուծոյ Հոգին կայ եւ կրնաս մեկնութիւններ ընել։ Հիմա իմ առջեւս իմաստուններ եւ հմայողներ բերուեցան, սակայն անոնցմէ ոեւէ մէկը չկրցաւ այս գիրը կարդալ ու ինծի մեկնել։ Եթէ դուն այս գրութիւնը կարդաս եւ ինծի մեկնես, ծիրանի պիտի հագնիս, պարանոցդ ոսկիէ մանեակ պիտի դրուի ու թագաւորութեանս մէջ երրորդ իշխանը պիտի ըլլաս։

Դանիէլ պատասխանեց թագաւորին։

— Քու պարգեւներդ քեզի ըլլան, եւ քու պատիւներդ ուրիշին տուր, բայց ես այդ գրութիւնը պիտի կարդամ ու քեզի պիտի մեկնեմ։ Ո՛վ թագաւոր, բարձրեալ Աստուածը քու հօրդ՝ Նաբուգողոնոսորի թագաւորութիւն ու զօրութիւն տուաւ։ Ամէն ազգեր ու լեզուներ անկէ կը դողային։ Անիկա իր ուզածը կը բարձրացնէր եւ իր ուզածը կը ցածցնէր։ Բայց երբ անոր հոգին ամբարտաւանութեամբ կարծրացաւ, իր աթոռէն ինկաւ ու պատիւը անկէ առնուեցաւ։ Անիկա մարդոց մէջէն վոնտուեցաւ ու անոր բնակութիւնը վայրի էշերուն հետ եղաւ։ Արջառներու պէս խոտ կը կերցնէին անոր ու մարմինը երկինքի ցօղովը կը թրջուէր, մինչեւ որ գիտցաւ թէ թագաւորութեան վրայ բարձրեալ Աստուածը կը տիրէ։ Իսկ դուն, ով Պաղտասար, թէեւ այս ամէն

բաները գիտէիր, սակայն Աստուծոյ առջեւ քու սիրտը չխոնարհեցուցիր: Դուն Աստուծոյ դէմ հպարտացար. ու երբ Տիրոջ տաճարին անօթները քու առջեւդ բերին, դուն, քու մեծամեծներդ եւ քու կիներդ անոնցմով գինի խմեցիք. եւ դուն ոսկիէ, արծաթէ, պղինձէ, երկաթէ, փայտէ ու քարէ աստուածները օրհնեցիր, ու այն Աստուածը որուն ձեռքն է քու շունչդ, չփառաւորեցիր: Անոր համար է որ այս ձեռքի թաթը դրկուեցաւ երկինքէն ու այս գիրը գրեց: Գրուածը հետեւեալն է.— Մանէ, թեկեղ, փարէս: Իսկ մեկնութիւնը՝ Մանէ կը նշանակէ՝ Աստուած քու թագաւորութիւնդ համրեց ու զանիկա վերջացուց: Թեկեղ կը նշանակէ՝ կշռուեցար ու պակաս գտնուեցար: Փարէս կը նշանակէ՝ քու թագաւորութիւնդ բաժնուեցաւ ու Մարերու եւ Պարսիկներու տրուեցաւ:

Պաղտասար պատին վրայի մեկնութիւնը լսելէ ետք, իր խոստումին համաձայն հրամայեց որ Դանիէլին ծիրանի հագցնեն ու պարանոցէն ալ մանեակ կախեն: Ապա մունետիկ կանչել տուաւ եւ զանիկա իր թագաւորութեան մէջ երրորդ իշխան հռչակեց:

Սակայն Պաղտասար թագաւոր չխոնարհեցաւ Աստուծոյ առջեւ եւ չզղջաց իր մեղքերուն վրայ: Ուստի նոյն գիշերն իսկ սպաննուեցաւ եւ թագաւորութիւնը Մարերու Դարեհ թագաւորը առաւ ու կատարուեցաւ պատին վրայ գրուած գիրին վճիռը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1) Բոլոր թագաւորութիւններուն, պետութիւններուն եւ իշխանութիւններուն վրայ կը տիրէ Աստ-

ուած: Ան է որ կը բարձրացնէ ու կը ցածցնէ թէ անհատները եւ թէ ազգերը: Ան իր ծրագիրներն ունի ազգերու առաջնորդներուն վրայ: Ով որ հպարտանայ ու Աստուծոյ դէմ ամբարտաւան դառնայ, Պաղտասար թագաւորի նման կը կշռուի ու պակաս գտնուելով կը հասնի անփառունակ վախճանի մը:

2) Եկեղեցիներու մէջ Աստուծոյ փառքին համար գործածուող որեւէ անօթ, սպաս կամ զգեստ սուրբ է. հետեւարար անոնք գործածուելու են միայն եկեղեցական արարողութիւններու համար: Ով որ Աստուծոյ տան պատկանող որեւէ անօթ, սպաս, զգեստ կամ որեւէ առարկայ այլ նպատակի համար գործածէ, մեղք կը գործէ Աստուծոյ առջեւ ու կը պատժուի:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Ո՞վ յաջորդած էր Նարուգոդոնոսորին:
- 2) Պաղտասար թագաւոր քանի՞ հոգի հրաւիրած էր կոչունքի:
- 3) Գինարբութի ատեն Պաղտասար ի՞նչ բաներ բերել տուաւ:
- 4) Աստուծոյ Տաճարին ոսկիէ ու արծաթէ անօթներով ի՞նչ ըրին:
- 5) Նոյն միջոցին ի՞նչ պատահեցաւ:
- 6) Թագաւորը ձեռքի թաթը եւ անոր գրութիւնը տեսնելով ի՞նչ եղաւ:
- 7) Թագաւորը առաջին անգամ որո՞նք կանչեց պատին վրայ գրուած գիրը կարդալու եւ մեկնելու համար:

- 8) Մոգերն ու հմայողները կրցա՞ն կարդալ ու մեկնել այդ գրութիւնը:
- 9) Ո՞վ կրցաւ կարդալ ու մեկնել այդ գրութիւնը:
- 10) Ի՞նչ էր մեկնութիւնը այդ գրութեան:
- 11) Նոյն իրիկունը ի՞նչ եղաւ Պաղտասար թագաւորը:
- 12) Աստուած ինչո՞ւ համար պատժեց Պաղտասար թագաւորը:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Աստուած հակառակ է ամբարտասաններուն, մինչ խոնարհներուն շնորհիք կու տայ»: Ա. Պետր. Ե.5:



ԻԱ. ԴԱՍ

Դանիել Առիւծներու Գութին Մէջ
(Դան.Զ.)

Մարաց Դարեհ թագաւորը իր պետութեան սահմաններուն մէջ գտնուող հարիւր քսան կուսակալներուն վրայ երեք մեծ հրամանատարներ կարգեց, որոնցմէ մէկն էր Դանիէլ:

Թագաւորը Դանիէլին հաւատարմութիւնը տեսնելով օրէ օր աւելի կը համակրէր անոր եւ կը պատուէր: Բայց միւս հրամանատարներն ու կուսակալները կը նախանձէին Դանիէլի վայելած վարկին եւ պատճառ մը կը փնտուէին չարախոսելու իր մասին եւ սակայն չէին կրնար գտնել:

Օր մը Դանիէլին թշնամիները իրարու հետ խորհրդակցելէ ետք Դարեհ թագաւորին քով գացին եւ ըսին.

— Ո՞վ թագաւոր, դուն ամէն յարգանքի, պատիւի ու փառքի արժանի ես: Մենք եկած ենք քեզմէ հրամանագիր մը խնդրելու, որպէսզի դուն անով փառաւորուիս ու քու անունդ աւելի բարձրանայ: Արդ, ո՞վ թագաւոր, դուն հրաման մը արձակէ երեսուն օրուան համար, որ այդ միջոցին ոեւէ մէկը արտօնութիւն չունենայ իր Աստուածոյն աղօթելու եւ կամ ոեւէ մէկու մը խնդրուածք ներկայացնելու: Այդ օրերուն մարդիկ կարող ըլլան միայն քեզի աղաչելու եւ քեզմէ խնդրելու:

Դարեհ թագաւոր փառասիրութենէ տարուելով ընթացք տուաւ չար իշխաններու փափաքին եւ առանց հետեւանքը մտածելու, միամտօրէն ստորագրեց հրովարտակ մը, որուն մէջ կը հրամայէր որ մինչեւ երեսուն օր, ուեւէ մէկը իր Աստուծոյն չաղօթէր. ու կը սպառնար անսաստողները նետել առիւծներու գուբին մէջ:

Դանիէլին թշնամիները դիտումնաւոր կերպով այդպիսի հրամանագիր մը ստորագրել տուին Դարեհ թագաւորին, որպէսզի կարենային Դանիէլը ամբաստանել որպէս ըմբոստ եւ թագաւորական հրամանագիրը անարգող անձնաւորութիւն: Դաւադիրները վստահ էին թէ Դանիէլ, ըստ իր սովորութեան, պիտի չդադրէր աղօթելէ իր Աստուծոյն:

Թագաւորական հրամանագրի հրապարակումէն ետքն ալ Դանիէլ իր սենեակին պատուհանները դէպի Երուսաղէմ բացած, օրը երեք անգամ կ'աղօթէր Աստուծոյ: Զար իշխանները որ արդէն կը հետապնդէին Դանիէլը, անմիջապէս թագաւորին ներկայացան եւ զայն ամբաստանեցին որպէս անհնազանդ եւ ապստամբ պաշտօնեայ իր թագաւորին դէմ: Միեւնոյն ատեն պահանջեցին որ Դանիէլ առիւծներու գուբին մէջ ձգուի:

Զար իշխաններուն առաջարկին վրայ թագաւորը հասկցաւ անոնց նենգամտութիւնն ու դաւագրութիւնը. շատ տրտմեցաւ ու զղջաց որ այդպիսի հրովարտակ մը ստորագրած էր: Ուզեց կերպ մը գտնել Դանիէլը ազատելու համար, որովհետեւ շատ կը սիրէր զայն: Սակայն Մարաց ու Պարսից օրէնքին համաձայն թագաւորին հրամանագիրը անփոփոխելի էր: Իսկ չար իշխաններն ալ կը պնդէին որ անպայման գործադրուէր պատիժը, քանի որ Դանիէլ արքայական հրամանագրին հակառակ շարժած էր:

Թագաւորը ակամայ հրամայեց որ Դանիէլը առիւծներու գուբին մէջ նետեն: Հրամանը կատարուեցաւ ու գուբին բերանը գոցեցին մեծ քարով մը: Բայց Աստուծոյ հրեշտակը օգնութեան հասաւ: Ան գուբին մէջ իջնելով անօթի առիւծներուն բերանը գոցեց եւ անոնք վնաս մը չհասցուցին Դանիէլին:

Այդ գիշեր թագաւորը այնքան նեղուած էր Դանիէլին համար որ բան մը չկերաւ եւ ոչ ալ նուազարաններ բերել տուաւ, զոր սովոր էր ընել ամէն գիշեր, ու քունը աչքերէն փախաւ:

Յաջորդ առաւօտ թագաւորը կանուխ ելաւ ու արտորալով գնաց դէպի առիւծներուն գուբը եւ տրտում ձայնով պոռաց.

— Ո՞վ Դանիէլ, կենդանի Աստուծոյ ծառան, քու Աստուածդ զոր դուն անդադար կը պաշտես, կարող եղա՞ւ քեզ առիւծներէն ազատել:

— Ո՞վ թագաւոր, յաւիտեան ողջ կեցիր, ձայնեց Դանիէլ գուբին մէջէն, իմ Աստուածս իր հրեշտակը զրկեց ու առիւծներուն բերանը գոցեց, եւ անոնք ինծի վնաս մը չտուին, քանի որ ես յանցանք մը գործած չէի քեզի դէմ:

Թագաւորը շատ ուրախացաւ Դանիէլը ողջ գտած ըլլալուն համար: Շուտով հրամայեց որ զայն գուբէն հանեն եւ անոր տեղ չարախօս իշխանները նետեն:

Հրամանը իսկոյն կատարուեցաւ: Առիւծները զանոնք տեսածնուն պէս բզքտեցին:

Այս դէպքին վրայ Դարեհ թագաւոր հաւատաց թէ Դանիէլին պաշտած Աստուածը ճշմարիտ ու ամենակարող է:

Այնուհետեւ Դանիէլ աւելի մեծարուեցաւ Դարեհ թագաւորին կողմէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1) Աստուած մօտ է բոլոր անոնց որոնք անկեղծ սրտով զինք կը պաշտեն, հաւատարմօրէն կը կատարեն իր պատուերները եւ անդադար կ'աղօթեն իրեն ու կ'աղերսեն: Ան կը լսէ արդարներուն աղօթքը ու կ'ազատէ գանոնք չար մարդոց որոգայթներէն:

2) Ամէն անոնք որոնք անմեղներուն դէմ չարութիւն կը մտածեն եւ որոգայթ կը լարեն, օր մը իրենք կ'իյնան անոր մէջ Դանիէլի թշնամիներուն նման:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1) Չար իշխանները ի՞նչ տեսակ հրամանագիր ստորագրել տուին Դարեն թագաւորին:

2) Ինչո՞ւ համար այդպիսի հրամանագիր ստորագրել տուին:

3) Դանիէլ ամէն օր քանի՞ անգամ կ'աղօթէր:

4) Չարախօս իշխանները Դանիէլը աղօթքի վրայ տեսելով ի՞նչ ըրին:

5) Թագաւորը կ'ուզէ՞ր որ Դանիէլ առիւծներու գուրը նետուէր:

6) Ինչո՞ւ համար առիւծները չըգրտեցին Դանիէլը:

7) Այդ գիշեր թագաւորը ինչպէ՞ս անցուց իր ժամանակը:

8) Առայօտուն թագաւորը դէպի ո՞ւր գնաց:


9) Թագաւորը դանիէլին անունը կանչելով ի՞նչ ըստ:

10) Դանիէլ ի՞նչ պատասխանեց թագաւորին:

11) Չար իշխանները ինչպէ՞ս պատժուեցան:

ԳՈՅ ՍՈՐՎԻԼ

«Փոս փորողը ինք անոր մէջ կ'իյնայ»: **Ժող.** **Ժ.8:**



Հրեաներուն Գերութենեն Վերադարձը
(Եզր.Ա., Գ.8-13, Ե.1-5, Զ.1-5, Թ.-Ժ.17:
Նէմ.Բ., Դ.7-23, Ը.1-8)

Հրեաներ իրենց գերութեան ատեն ենթարկուեցան զրկանքներու եւ տառապանքներու։ Օտարութեան մէջ եղան կորագլուխ ու զԱստուած փնտոեցին։ Անոնք հասկցան թէ իրենց կրած նեղութիւններուն պատճառը իրենց մեղքերն ու անօրէնութիւններն էին։

Աստուած թէեւ պատժեց Իսրայէլի ազգը, սակայն դարձեալ իր ողորմութիւնը անպակաս ըրաւ։ Մարդարէներու բերնով տուաւ իր պատգամները։ Եզեկիէլ եւ Դանիէլ մարդարէները նշանաւոր եղան իրենց գուշակութիւններովն ու յորդորական խօսքերովը։ Անոնք Աստուածային ներշնչումով մարդարէացան թէ իսրայէլացիները օր մը պիտի վերադառնային իրենց երկիրը ու պիտի վերաշինէին Երուսաղէմն ու Աստուծոյ տաճարը։ Անոնք մարդարէացան նաեւ Քրիստոսի մասին, որ աշխարհ գալով պիտի փրկէր համայն մարդիկը իրենց մեղքերէն։

Հրեաներ հետզհետէ իրենց տնտեսութիւնը բարւոքեցին։ Իրենցմէ շատեր վաճառականութեամբ զբաղեցան եւ հաստատուեցան այլեւայլ երկիրներու մէջ եւ մինչեւ Պարսկաստանի ու հեռաւոր երկիրներու մէջ կազմուեցան հրէական գաղութներ։

Նաբուգոդոնոսորի մահէն ետք անցան տարիներ, եւ յանկարծ Պարսկաստանի Կիւրոս թագաւորը զօրանալով գրաւեց Բաբելոնը ու իր սուրը ամէն կողմ տարածելով դարձաւ մեծ աշխարհակալ մը։

Աստուած պարսից Կիւրոս թագաւորին գութը շարժեց գերավարուած իսրայէլացիներուն վրայ, եւ անիկա հրովարտակ մը հանեց ըսելով, «Երկինքի եհովա Աստուածը երկրի բոլոր թագաւորութիւնները ինծի տուաւ, ու Անիկա ինծի պատուիրեց որ Երուսաղէմի մէջ իրեն տուն մը շինեմ։ Ձեր մէջ ով որ անոր ժողովուրդէն է, թող Երուսաղէմ երթայ եւ իսրայէլի եհովա Աստուծոյն տունը շինէ»։

Կիւրոս թագաւոր Բաբելոնի մեհեանէն հանել տըւաւ Նաբուգոդոնոսորի ձեռքով Երուսաղէմի տաճարէն առնուած ոսկիէ ու արծաթէ անօթները եւ զանոնք յանձնեց Հրեաներուն։ Այսպէս կատարուեցաւ երկու հարիւր տարի առաջ Եսայի մարգարէին ըրած գուշակութիւնը, որ ըսած էր, «այսպէս կ'ըսէ Տէրը իր օծեալ Կիւրոսին, որուն աջ ձեռքը բռնեցի, որպէսզի ազգերը անոր առջեւ հնազանդեցնեմ... Անիկա իմ քաղաքս պիտի շինէ եւ իմ ժողովուրդս գերութենէ ետ պիտի դարձնէ»։

Կիւրոսի հրովարտակին վրայ քառասուն երկու հազար հրեաներ ճամբայ ելան դէպի Երուսաղէմ, եօթանասուն տարի գերութեան մէջ մնալէ ետք։

Իրենց վերադարձի երկրորդ տարին Զօրաբարէլ իշխանին եւ Յեսու քահանայապետին առաջնորդութեամբ հրեաներ Երուսաղէմի մէջ հաւաքուեցան եւ մեծ հանդիսութեամբ Տիրոջ տաճարին հիմը դրին ու փողեր հնչեցնելով գոհութեան երգեր երգեցին։ Սակայն երբ տաճարը շինելու սկսան, շրջակայ քաղաք-

Ներու մէջ բնակող Սամարացիներն ու այլ հեթանոս ժողովուրդները նախանձով ոտքի ելան եւ իրենց խափանարարութիւններով կասեցուցին շինութիւնը երկար ատեն:

Պարսից Դարեհ թագաւորի երկրորդ տարին, Անգէ եւ Զաքարիա մարգարէները Աստուծմէ պատղամ առնելով, ժողովուրդին քարոզեցին որ վերսկսին տաճարի շինութեան: Հրեաներուն թշնամիները դարձեալ ջանացին արգելք ըլլալ եւ թելադրեցին որ դադրեցնեն աշխատանքը: Նոյն ատեն պարսից Դարեհ թագաւորին նամակ գրեցին ու ամբաստանեցին հրեաները թէ տաճարը շինելէ ետք կրնան ապլստամբիլ իրեն դէմ: Նաեւ հասկնալ ուզեցին թէ արդեօք հրեաներուն արտօնուած էր տաճարը վերաշինել:

Դարեհ թագաւոր պետական արխիւներուն մէջ փնտոել տալով գտաւ Կիւրոս թագաւորին հրովարտակը Երուսաղէմի տաճարին վերաշինութեան համար, եւ ապա իր կողմէն ալ հրամանագիր մը հանեց որ ոեւէ մէկը արգելք չըլլար տաճարի շինութեան:

Երբ տաճարին շինութիւնը աւարտեցաւ հրեաներ Երուսաղէմի մէջ մեծ ցնծովթիւն ըրին եւ զոհեր մատուցանելով փառք տուին Աստուծոյ:

Սակայն ժամանակ մը ետք, Երուսաղէմի հրեաներէն շատեր դարձեալ սկսան յարաբերիլ իրենց դրացի հեթանոսներուն հետ եւ անոնց հետ ինամութիւն հաստատելով հետեւեցան անոնց չար ճամբաներուն:

Պարսից Արտաշէս թագաւորին օրով Եզրաս քահանան Բաբելոնէ Երուսաղէմ եկաւ արքայական հրովարտակով մը: Ան տեսնելով ժողովուրդին մոլորութիւնը շատ տրտմեցաւ ու Աստուծոյ առջեւ իյնալով

լալով աղօթեց եւ իսրայէլի ազգին բոլոր մեղքերը խոստովանելով թողովթիւն խնդրեց:

Եզրաս քահանային այս ընթացքը մեծ տպաւորութիւն թողուց ժողովուրդին վրայ եւ բոլորն ալ լացին իրենց մեղքերուն համար ու խոստացան Աստուծոյ ճամբուն մէջ քալել: Այնուհետեւ Եզրաս կարգ ու կանոն դրաւ Երուսաղէմի մէջ ու Աստուծոյ օրէնքներն ու պատուիրանները սորվեցուց ժողովուրդին:

*

* *

Թէեւ Երուսաղէմի մէջ Աստուծոյ տաճարը շինուեցաւ, սակայն քաղաքին պարիսպները կործանած վիճակի մէջ էին եւ շրջակայ այլազգի թշնամիները գիշեր ատեն մութէն օգտուելով վլատակներու մէջէն անցնելով քաղաք կը մտնէին կողոպուտի եւ յափշտակութեան համար:

Այդ օրերուն, Արտաշէս թագաւորին մատուռակապետն էր Նէեմիա որ երբ իմացաւ իր ազգին ողբալի կացութիւնը, արքայական հրովարտակով Երուսաղէմ եկաւ անոր պարիսպները վերականգնելու համար: Հրեաներ Նէեմիայի ներկայութենէն սիրտ առին ու սկսան քաղաքին պարիսպները շինել: Շրջակայ թշնամիները ուզեցին խանգարել անոնց աշխատանքը: Նէեմիա վտանգին առջեւ չընկրկեցաւ. Աստուծոյ աղօթեց, անոր օգնութիւնը խնդրեց եւ ապա ժողովուրդը քաջալերեց, զինեալ պահակներ դրաւ ամէն կողմ եւ ըսաւ անոնց:

— Թշնամիներուն երեսէն մի՛ վախնաք. յիշեցէք Տէրը որ մեծ ու ահեղ է, եւ ձեր եղբայրներուն,

տղաներուն, աղջիկներուն, կիներուն եւ տուներուն համար պատերազմ ըրէք:

Թշնամիները Երուսաղէմի վրայ յարձակելէ զգուշացան եւ իսրայէլացիները եռանդով շինեցին պարիսպներն ու անոնց դռները:

Այնուհետեւ Նէմիա Երուսաղէմի ժողովուրդը հրապարակի մը վրայ հաւաքեց: Հոն բեմի մը վրայէն Եզրաս դպիրը կարդաց Մովսէս մարգարէի Օրինաց Գիրքը եւ ժողովուրդին բացատրեց Աստուծոյ պատուիրաններն ու օրէնքները:

Նէմիա բարեկարգութիւններ մտցուց Երուսաղեմէն ներս: Յորդորեց բոլորը որ զիրար սիրեն եւ իրարու կարեկից ըլլան: Նէմիայի աշխատանքն ու յորդորները ապարդիւն չանցան: Բոլորը Աստուծոյ առջեւ խոստովանեցան իրենց մեղքերը եւ ուխտեցին միշտ հաւատարիմ մնալ իրենց կրօնքին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Իսրայէլի ազգը պատժուեցաւ ու գերութեան գնաց իր գործած չարութիւններուն եւ մեղքերուն համար: Գերութեան երկար տարիները անոնց համար եղան ապաշխանքի շրջան մը: Անոնք անդրադարձան իրենց մեղքերուն. զղացին ու բողութիւն խնդրեցին: Աստուած անոնց զղումը տեսնելով՝ ներեց իրենց եւ պարսից Կիւրոս թագաւորին գուրք շարժելով զիրենի Երուսաղէմ վերադարձուց:

Աստուած յանախ կը պատժէ իր զաւակները՝ զանոնք զգաստութեան բերելու համար: Բայց կը ներէ, կ'ողորմի ու կը վերականգնէ զանոնք եթէ խոնարհին

իր առջեւ եւ խոստովանին իրենց մեղքերն ու յանցանցները:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

- 1) Ո՞ր քագաւորը հրաման տուաւ հրեաներուն Երուսաղէմ վերադառնալու:
- 2) Գերութենէ վերադարձները ի՞նչ կը շինէին Երուսաղէմի մէջ:
- 3) Որո՞նք արգելք եղան տաճարի շինութեան:
- 4) Հրեաներ կրցա՞ն Տիրոց տաճարը շինել:
- 5) Ո՞ր քահանան Բարելոնէ Երուսաղէմ եկաւ:
- 6) Եզրաս քահանան ժողովուրդին մեղքերը տեսնելով ի՞նչ ըրաւ:
- 7) Ժողովուրդը եզրաս քահանային լացն ու աղօթքը տեսնելով ի՞նչ ըրաւ:
- 8) Գիշերով որո՞նք կողոպուտի կու զային Երուսաղէմ:
- 9) Ո՞վ ձեռնարկեց Երուսաղէմի պարիսպները վերաշինելու:
- 10) Ո՞վ էր Նէմիա:
- 11) Երուսաղէմի բնակիչները հրապարակի վրայ ո՞ր գիրքին խօսքերը մտիկ ըրին:
- 12) Ո՞վ կարդաց ու բացատրեց Օրինաց Գիրքին խօսքերը:

ԳՈՅՑ ՍՈՐՎԻԼ

«Տերը իր սիրածը կը խրատէ»: Առակ, Գ.12

Մակաբայեցիներուն Մարտնչումը
(Ա. Մակ. Ա.-ԺԶ.)

Հրէաստան եւ իր մայրաքաղաքը՝ Երուսաղէմ խաղաղութեան շրջան մը բոլորեցին Պարսկական կայսրութեան տիրապետութեան շրջանին։ Հրեաներ ներքին ազատութիւն ունէին իրենց օրէնքներուն համեմատ ապրելու եւ կրօնական արարողութիւններ կատարելու։ Երկիրը կը կառավարուէր քահանայապետներով, որոնք հարկ կը վճարէին տիրապետող իշխանութեան։

Ժամանակ մը ետք, Աղեքսանդր անունով ուրիշ աշխարհակալ մը երեւան եկաւ, որ իր մակեդոնական եւ յունական զօրքերուն գլուխն անցած պատերազմեցաւ պարսիկներու դէմ ու զանոնք պարտութեան մատնելով տէր դարձաւ անոնց տիրապետութեան տակ գտնուող բոլոր երկիրներուն։ Մեծն Աղեքսանդրի վաղահաս մահուան պատճառով, իր հիմնած կայսրութիւնը բաժնուեցաւ իր չորս զօրավարներուն միջեւ։ Սուրիան բաժին ինկաւ Սելեւկոս զօրավարին, իսկ Եգիպտոսը՝ Պտղոմէոսին, որոնք ինքզինքնին թագաւոր հռչակեցին։

Այս երկու թագաւորութիւններուն սահմանագլուխներուն միջեւ ինկած էր Հրէաստանը, զոր իւրաքանչիւրը կ'ուզէր զայն կցել իր պետութեան։ Հրէաստան ժամանակ մը մնաց Եգիպտոսի իշխանութեան

տակ, սակայն Սուրիոյ Մեծն Անտիոքոս թագաւորը վերջնականապէս գրաւեց զայն եւ իր տիրապետութեան տակ առաւ։

Սելեւկեաններու տիրապետութիւնը շատ զառն եղաւ Հրեաներուն համար, քանի որ անոնք կ'ուզէին Հրէաստանը հեթանոս դարձնել։ Անոնք հեթանոսութիւնը տարածելու համար ամէն կողմ մեհեաններ շինեցին ու սկսան հրապուրել ժողովուրդը հեթանոսական պիղծ սովորութիւններով կուռքեր պաշտելու։

Մեծն Անտիոքոսին յաջորդեց իր որդին Անտիոքոս Եպիփանէս որ նշանաւոր եղաւ իր անգլութիւններով։ Ան սկսաւ անխնայ հալածել հրեանները եւ ստիպել կուռքեր պաշտելու։ Այրել տուաւ սուրբ գիրքերը եւ սպաննել տուաւ բազմաթիւ քահանաններ։ Նաեւ պղծեց Երուսաղէմի տաճարը՝ հոն կուռքեր դնելով եւ անոնց զոհեր մատուցանելով։

Ժողովուրդէն շատեր հալածանքներէ սարսափելով ենթարկուեցան Անտիոքոսի հրամանին ու սկսան կուռքերը պաշտել եւ հեթանոսական ապաբարոյ սովորութիւններու հետեւիլ։ Սակայն հազարաւորներ ալ հաստատ մնացին իրենց սուրբ հաւատքին վրայ ու նահատակուեցան։

Հալածանքի այդ օրերուն, Մատաթիա անունով քահանայ մը հեթանոսներու եւ օրինազանց հրեաններու անկարգ ընթացքին չհանդուրժելով, իր հինգ որդիներով լքեց Երուսաղէմը եւ բնակեցաւ Սովորիմ քաղաքին մէջ ու քուրծ հագնելով սկսաւ ողբալ իր ազգին թշուառ վիճակը։

Անտիոքոս Եպիփանէսի մարդիկը Սովորիմ քաղաքին մէջ ալ սկսան բոնադատել հրեանները կուռքեր պաշտելու, եւ Մատաթիա քահանային ալ ստիպեցին ու ըսին։

— Թագաւորական հրամանին հնագանդելով նախ դուն զոհ մատուցանէ կուռքերուն, որպէսզի ուրիշներն ալ քեզմէ օրինակ առնեն:

Մատաթիա քահանան քաջաբար անոնց երեսն ի վեր պոռաց.

— Քաւ լիցի որ ես, իմ որդիներս ու իմ եղբայրներս Աստուծոյ օրէնքը թողունք եւ կուռքեր պաշտենք...

Մինչ Մատաթիա քահանան կը խօսէր, յանկարծ հրեայ մարդ մը առաջ անցնելով պատրաստուեցաւ կուռքերուն զոհ մատուցանելու: Մատաթիա չկրցաւ հանդուրժել այդ տեսարանին եւ իսկոյն խոյացաւ այդ օրինագանց հրեային եւ թագաւորի հեթանոս պաշտօնեային վրայ ու զանոնք մեռցուց: Ապա կոտըրտեց հոն հաստատուած կուռքը եւ կոտունն ալ քանդելով հրաւէր կարդաց իր ազգակիցներուն եւ ըսաւ.

— Ով որ Աստուծոյ օրէնքը պահպանել կ'ուզէ, թող իմ ետեւէս գայ:

Մատաթիայի կոչը մեծ արձագանգ գտաւ հազարաւոր օրինապահ հրեաներու մօտ, որոնք միացան իրեն եւ անապատը ապաստանեցան ի խնդիր իրենց կրօնքի պաշտպանութեան:

Այնուհետեւ Մատաթիա քահանան կազմակերպեց իր մարդիկը եւ իր յոյսը Աստուծոյ վրայ դնելով ընդհարումներ ունեցաւ Անտիռքոս Եպիփանէսի հեթանոս զօրքերուն հետ: Մատաթիա ուր որ երթար, կը ջարդէր թշնամին եւ կը կործանէր կուռքերն ու անոնց մեհեանները: Կը յորդորէր ժողովուրդը որ չշեղէր Աստուծոյ օրէնքներէն:

Օր մը Մատաթիա իր առաջացեալ տարիքն ու մօտալուտ մահը նկատի ունենալով իր հինգ որդիները

կանչեց եւ անոնց պատուիրեց շարունակել պայքարը ի խնդիր կրօնի եւ հայրենիքի ազատութեան: Իրեն յաջորդ կարգեց Նմաւոն որդին, իսկ Յուղային յանձնեց զօրավարի պաշտօնը: Ապա բոլորը օրհնելի ետք փակեց իր աչքերը:

Յուղա իր հօրը մահէն ետք կանոնաւորեց իր զօրքը եւ անընդհատ հարուածեց Անտիռքոսի բանակը ու մեծ յաղթանակներ տարաւ: Յուղա իր քաջագործութիւններուն եւ հարուածող բազուկին համար կոչուեցաւ Մակաբէ որ կը նշանակէ մուրճ: Հետագային իր յաջորդներն ու անոնց սերունդը կոչուեցան Մակաբայեցիք:

Անտիռքոս Յուղա Մակաբէն ընկճելու համար իր Լիւսիաս զօրավարին յանձնեց քառասուն հազար զօրք ու զայն դրկեց Հրէսաստան:

Յուղա Մակաբէն եւ իր մարդիկը թշնամիին ահաւորովմիւնը տեսնելով չյուսահատեցան, այլ քուրծ հագնելով Աստուծոյ առջեւ կայնեցան եւ ծոմապահութեամբ աղօթեցին ու անոր օգնութիւնը խընդրեցին: Աղօթքէն վերջ Յուղա Մակաբէն իր փոքրաթիւ բանակը խրախուսեց եւ ըսաւ, «զօրացէք, քաջ եղէք ու պատրաստուեցէք առաւոտուն պատերազմելու հեթանոսներու դէմ, որոնք եկած են մեզ բնաջնջելու եւ մեր սրբովթիւնները աւերելու: Լաւ է որ մեռնինք պատերազմի մէջ, քան թէ տեսնենք մեր ազգին չարչարանքներն ու մեր սրբովթիւններուն պղծուիլը»:

Առաւոտեան արշալոյսին Յուղա Մակաբէ Աստուծոյ կստահելով յարձակեցաւ Լիւսիասի ահեղ բանակին վրայ ու մեծ յաղթանակ մը տարաւ: Թշնամին շշմեցաւ ու պատերազմի դաշտին վրայ հազարաւոր մեռեալներ ձգելով հեռացաւ:

Այս յաղթանակէն վերջ Յուղա Մակաբէ քալեց Երուսաղէմի վրայ ու գրաւեց զայն: Տեղւոյն հեթանոս զօրքերը իրենց վախէն ապաստանեցան քաղաքին միջնաբերդը՝ իրենց գլուխը ազատելու համար:

Յուղա Մակաբէ մաքրեց Աստուծոյ տաճարը եւ հաստատեց զոհերն ու պաշտամունքի արարողութիւնները: Մակայն Իսրայէլի ժողովուրդը տակաւին վերջնական յաղթանակը չէր տարած, քանի որ Երուսաղէմի միջնաբերդին մէջ ապաստանող հեթանոս զօրքերը վտանգ էին իրենց համար. իսկ Անտիռքի արքունիքը նորանոր յարձակումներ կը գործէր Հրէաստանի վրայ:

Յուղա Մակաբէ ամէն կողմ կը հասնէր ու քաջաբար կը դիմադրէր: Աստուծոյ օգնութիւնը չպակսեցաւ իրեն: Մի քանի անգամ հրեշտակներ երեւցան իրենց, որոնք կը կոռուէին թշնամի բանակին դէմ եւ անոր մէջ շփոթութիւն ստեղծելով պարտութեան կը մատնէին հեթանոսները:

Ի վերջոյ Յուղա Մակաբայեցին պատերազմի դաշտին վրայ քաջաբար նահատակուեցաւ: Անոր մահէն ետք իր եղբայրները՝ Յովնաթան եւ Շմաւոն շարունակեցին պայքարը եւ բազմաթիւ յաղթանակներ տարին թշնամիին վրայ:

Յովնաթան եւ Շմաւոն յաջորդաբար քահանայապետ կարդուեցան Իսրայէլի ազգին եւ Աստուծոյ օրէնքներուն համաձայն կառավարեցին իրենց ժողովուրդը: Յովնաթանի մահէն ետք Շմաւոն գրաւեց նաեւ Երուսաղէմի միջնաբերդը հեթանոսներու ձեռքէն:

Շմաւոնին յաջորդեց իր որդին Յովհաննէս որ մեծ քաջութեամբ յաղթեց իր թշնամիներուն եւ վերջնա-

կանապէս վտարեց զանոնք Հրէաստանի սահմաններէն: Անոր օրով Հրէաստանը դարձաւ բոլորովին ազատ ու անկախ պետութիւն մը եւ ընդարձակուեցան անոր սահմանները: Յովհաննէս եղաւ քահանայապետ եւ երեսուն երեք տարի կառավարեց իր երկիրը Աստուծոյ օրէնքներուն համաձայն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Աստուծոյ օրէնքներուն եւ կանոններուն հանդէպ Մատաթիա քահանային ու անոր որդիներուն ունեցած նախանձախնդրութիւնը օրինակ պէտք է ըլլայ բոլոր քրիստոնեաներուն: Որեւէ բան մեզ զատելու չէ Քրիստոսի սէրէն եւ անոր պատուիրաններէն: Ամուր մնալու ենք մեր սուրբ հաւատքին վրայ: Հալածանքի, տանջանքի եւ զրկանքներու առջեւ ուրանալու չենք մեր սուրբ հաւատքը: Իսկ եթէ հարկ ըլլայ պատրաստ գտնուելու ենք քաջաբար մեր արիւնը թափելու մեր կրօնքին եւ հայրենիքի սիրոյն համար:

Վերջնական յաղթանակը միշտ կը մնայ Աստուծոյ հաւատարիմ զաւակներուն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

1) Մատաթիա քահանան ինչո՞ւ համար հեռացաւ Երուսաղէմէն:

2) Անտիռքու թագաւորին մարդիկը ի՞նչ առաջարկեցին Մատաթիա քահանային:

- 3) Մատաթիա քահանան ի՞նչ ըստ իրենց եւ ապա
ի՞նչ ըրաւ:
- 4) Մատաթիա չմեռած իր որդիները կանչելով ի՞նչ ըստ
եւ ի՞նչ ըրաւ:
- 5) Յուղա իր քաջագործութիւններուն համար ի՞նչ
կոչուեցաւ:
- 6) Ի՞նչ կը ճշանակէ մակարէ:
- 7) Անտիռքու քանի՛ հազարնց բանակ դրկեց Յուղայի
վրայ:
- 8) Յուղա Մակարէն որո՞ւ վստահելով կոռուեցաւ Լիս-
իասի ահեղ բանակին դէմ:
- 9) Յուղա Մակարէ Երուսաղէմը գրաւելէ ետք ի՞նչ կար-
գադրութիւններ ըրաւ:
- 10) Յուղա Մակարէի մահէն ետք որո՞նք շարունակեցին
պայքարը:
- 11) Յովնաթանի եւ Ծմատնի մահէն ետք ո՞վ շարունակեց
կոյիր եւ վերջնականապէս ազատագրեց Հրէաստանը:
- 12) Յովհաննէս քանի՛ տարի իշխեց Հրէաստանի վրայ:

ԳՈՅՑ ՍՈՐՎԻԼ

«Մեզի հետ եղողը մեր Տէր Աստուածն է, որ պիտի
օգնէ մեզի»: **Բ. Մնաց. ԼԲ.8:**

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԴԱՍ

Եջ

Ա. Սամուել Մարգարէ	8
Բ. Ուխտի Տապանակին Վերադարձը	16
Գ. Սաւուդի թագաւոր	22
Դ. Սաւուդի Անհնազանդութիւնը եւ Յովնաթանի Յաղթանակը	28
Ե. Սաւուդի Երկրորդ Անհնազանդութիւնը	32
Զ. Դաւիթ կը Յաղթէ Գողիաթին	37
Է. Սաւուդ կը նախանձի Դաւիթին	42
Ը. Սաւուդի հայածանքը Դաւիթի դէմ եւ իր Մահը	46
Թ. Դաւիթի Թագաւորութիւնը	52
Ժ. Դաւիթ Թագաւորին Մեծ Մեղքը	57
ԺԱ. Սողոմոն Խմաստունի Թագաւորութիւնը	61
ԺԲ. Ռոբովամ եւ Յերոբովամ	68
ԺԴ. Աբաար Թագաւորն ու Եղիա Մարգարէն	74
ԺԵ. Եղիսէ Մարգարէն եւ Ասորի Նեխմանի Բժշկութիւնը	81

ԺԵ. Եզեկիայի Թագաւորութիւնը	89
ԺԶ. Խսրայէի Ազգին Զարութիւնը եւ Երուսաղէմի Տաճարին Կործանումը	94
ԺԷ. Իրենց Կրօնքին Հաւատարիմ Չորս Պատաճիներ	101
ԺԸ. Աստուծոյ Յուսացող Երեք Երիտասարդներ	107
ԺԹ. Նարուգողնոսորի Հպարտութիւնն ու Պատիժը	113
Ի. Պաղտասար Թագաւոր	118
ԻԱ. Դանիէլ Առիւծներու Գուրին Մէջ	123
ԻԲ. Հրեաներուն Գերութենէ Վերադարձը	128
ԻԳ. Մակարայեցիներուն Մարտնչումը	134